

3988

491-99-8

U-23

1907

2010

2002

ՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ
ՈՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՆ

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

*** Գ. ՏԱՐԻ ***

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- 34 հատուած բարյագիտական
35 " գիտական
13 ոտաճաւոր
167 նրահանգ

معارف نظارت جلیله سنك ۵۷ نومرسی رخصتname سیله طبع او لشند
في ۱۱ نیسان ۱۳۲۱



ՏՊԱԳՐ. " Մ. Ա. Դ. Ի. Կ. " (ՍԱԳԱԵԱՆ)
Դարձիս, Գուշշումբ իսկ թ. 7

491.99-8
Մ-23

1907

4112-31

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

« Զ Ա Տ Ա Բ »

Բ. ՏՊԱ.ԳՐՈՒԹԻՒՆ



معارف نظارت جليله سلطان بوسروي رخصتنامه سیاه طبع اوئنشدر

۱۳۲۵

پیسان



Վահակոման կեդրենատեղի
Խօրսանձեան Խեն թիւ 30
Սյրֆկան, Կ. Պոլիս

1906

491.99-8
Մ-23

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

—ուշը—

Ներկայ հրատարակութիւնը մեր Մայրենի Լեզուի երրորդ Տարին կը կազմէ: Այս դասագիրքը որուն մէջ ամփոփած ենք բարոյական, գիտական, պատմական և այլ պիտանի ծանօթութիւններով լի դանաղան հատուածներ, տղոց դիւրահասկանալի լեզուով մը խըմբագրուած ըլլալով՝ կոչուած է ծառայել ոչ միայն իբրև Գիրք Ընթերցանութեան, այլ և իբր օժանդակ տղոց մտաւոր բազմակողմանի զարգացման:

Աւելորդ կը համարինք թուել մեր գործին բազմաթիւ առաւելութիւնները, ինչու որ նոյն խոկ վեր ի վերս ակնարկ մը անոր պարունակութեանը վրայ, բաւական է ցոյց տալ անոր օգտակարութիւնը:

Կարեւոր կը սեպենք, սակայն, խնդրել պատ. Ուսուցիչներէն որ բարեհաճին գուն գործել այս դասագրքին պարունակած դասերը, մանաւանդ հրահանգները բացատրել և լուսաբանել այնպիսի հարցումներով որ աշակերտներուն միտքը կրթելու օգնեն:

Աներկրայ ենք որ բանիմաց և ուշիմ ուսուցիչներուն ջանքերով այս Ընթերցարանն ալ այնքան արագիւնաւոր և օգտակար պիտի ըլլայ որքան անոր առաջին երկու Տարիները, որոնք, չնորհիւ իրենց լաւագոյն մեթոսին, խիստ քիչ ժամանակի մէջ ունեցան այնքան մեծ սպաւում:

ՀՐԱՏԱՐԱԿԻՉԸ

••••• 0 0 0 0 •••••



1290-87

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ ԴԱԻԹԵԱՆ

Գ. ՏԱՅՔ

1. ՍԻՐԵՑՔ՝ ԶԵՐ ԾՆՈՂՔԸ

Պատուեցէ՛ք, սիրեցէ՛ք ձեր հայրը որ իր կեանքը տուած է ձեզի, և ձեր մայրը՝ որ իր ծոցին մէջ մնուցած է ձեղ։

Դուք ձեր ծնողքին հոգածոթեան միակ առարկան էք . միթէ անոնք չե՞ն որ միշտ իրենց աչքին առջեւ ունին ձեր ամէն տեսակ պէտքերը, զորս հոգալու համար կը յողնին անդադար։ Գիշեր ցորեկ անոնք ձեզի համա՛ր կ'աշխատին. շատ անդամ երբ դուք կը քնանաք, անոնք կը հսկեն և կ'աշխատին որպէս զի ձեղ կերակրեն ու կրթեն։

Եթէ դուք չեք կրնար անոնց աշխատոթիւններուն մասնակցիլ, գէթ ջանացէ՛ք հաճոյակատարութեամբ մեղմացնել զայնս, և օգնեցէ՛ք անոնց՝ որդիական սիրով՝ որչափ որ ձեր կարողութիւնը կը ներէ։ Դուք տակաւին փորձառութիւն և բաւական խելք չունիք . ուստի պէտք է որ անոնց

լաելքն ու փորձառութիւնը ձեզի առաջնորդեն : Արդ՝ հնազանդեցէք անոնց և հլութեամբ ականջ դրէք անոնց խրատներուն և դասերուն : Բայց նոյն իսկ կենդանիներուն ձագերն ալ չե՞ն հնազանդիր իրենց հօր և մօր. ուրեմն դուք պարտականութեամբ կատարեցէք ինչ որ անոնք կ'ընեն բնազդումով :

Օր մը կուգա՛ որ ձեր ծնողքը կը ծերանան, անոնց մարմինը կը տկարանայ, և կարողութիւնները կը շիջանին. տղաք, այն ատեն դուք պարտական էք հատուցանելու ձեր ծնողքին այն խընամքները զորս ընդունեցիք իրենցմէ ձեր տղայ հասակին մէջ :

Սիրեցէք ձեր ծնողքը. — Այս է ձեր Ուսուցիչին առաջին խրատը :

1. Հ Յ Ս. Հ Յ Ն Գ.

Հետեւեալ բառերուն սկիզբի զիրերը փոխելով՝ կազմեցէ՛ ուրիշ բառեր եւ տուե՛ անոնց նշանակուրիւնը:

| | | | |
|-------|-------|-------|-----------|
| Տուն | Գարի | Լաստ | Նպատակ |
| Բերան | Խրամ | Նկար | Գունաւոր |
| Թեւ | Խունկ | Բաւիղ | Դաւանիլ |
| Բաց | Խորշ | Ճահիճ | Թողութիւն |
| Գառն | Մեր | Ռետին | Բժաւոր |

2. ՍԻՐԵԼԻ ՔՈՅՐՍ ՏԻՐՈՒՅՆԻ

Քոյլա, Տիրուհի, գեղեցիկ չէ, և սակայն միշտ կ'ուզեմ տեսնել զայն : Հասակը շատ երկայն չէ, քալուածքը չնորհալի չէ, դէմքը սիրուն չէ թէեւ՝ բայց գեղեցիկ աչքեր ունի և քաղցր ու անմեղ նայուածք մը, և երբ խնդայ ու բերնին մէջ երեւան սպիտակ ակուները, ա'յնքան բարութիւն ու անկեղծութիւն կայ իր խնդուածքին մէջ, որ՝ ճշմարիտն ըսելով՝ ինծի համար անկէ աւելի սիրուն և հաճելի մէկը չկայ: Տիրուհի երբեք ինքզինքը չի գովեր, ուրիշները չի դատապարտեր, միշտ պատրաստ է աղէկ խօսելու իր բացակայ բարեկամուհիներուն վրայ, երբ ուրիշներ զանոնք կը պարսաւեն: Տիրուհի միշտ ուրիշները կը մոտածէ և երբեք ինքզինքը: Իր հաճոյքը ուրիշին երջանկութեան մէջ կը գտնէ: Ահա թէ ինչու այնչափ կը սիրեմ զինքը, հակառակ իր նուազ գեղեցկութեան:

2. Հ Յ Ս. Հ Յ Ն Գ.

ԳՏԵ՛ ԵՐԵՔ ԱՆՈՒՆ

Ծաղիկի, պտուղի, բանջարեղինի, երկրագործական գործիքի, գծագրական գործիքի, կօշկակարի գործիքի, գերձակի գործիքի, պտղատու ծառի, վայրի ծառի, ըմպելիքի, ընտանի կենդանիի, վայրի կենդանիի, թըռչունի, սողունի, ձուկի, արհեստաւորի, քաղաքի, չէնքի, ուտելիքի, հագուստի, դասագիրքի, մետաղի, գոյնի, դրամի:

**3. ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՄԷջ ՕԴԻՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆԸ
ՀԱՐԿԱՒՈՐ Է**

Ինչ տեսակ ալ ըլլան մեր բնակած տուները, փոքր թէ մեծ, համեստ թէ ճոխ, պէտք է որ մեծ և լայն պատուհաններ ունենան, որպէս զի լոյսը, զուարթ արեւը, մաքուր օդը ներս թափանցեն: Լոյսը և օդը միակ ճոխութիւնն են զոր ամենէն խոնարհ իրճիթն իսկ կրնայ ունենալ: Բայց պէտք է գիտնալ թէ այս ճոխութիւնը կը գերազանցէ բոլոր միւսները, վասն զի ա՞ն է որ կը պահպանէ առողջութիւնն ու կեանքը: Հսն ուր լոյսը չի մըտներ, բժիշկը կը մտնէ: Պղտիկ ծաղիկները, դաշտերուն խոտերը, ամէն տեսակ տունկերը չեն մեծնար ստուերին մէջ, ասսիք աճելու և ծաղկելու համար պէտք ունին Արեւին: Մարդկային տունին ալ ստուերին մէջ կը տխրի, կը թառամի ու կը կորսուի:

Տուներուն պատուհանները պէտք է միշտ բանալ, մանաւանդ՝ ննջասենեակներու պատուհանները, որպէս զի ապականած օդը դուրս ելլէ ու տեղը մաքուր օդ մտնէ:

3. Ճ Ր Ա. Ճ Ս. Ն Գ.

Ի՞նչ բաներու մասը կը կազմեն հետեւեալները. Սողնակ, նժար, սանձ, փղոսկր, կէս, էջ, րիբ, առաստաղ, սպիտակուց, երդիք, օթեակ, խածի (կամ կտնառք), խեփոր (կամ խեցի), ճղուղ (կամ ճախրակ), զանդակառուն, ոստ, արմուկ, առագաստ, կտուց, առէջ, ածու, աւան:

4. Մ Ե Ծ Հ Ա Յ Ր

«Ոիրելի մեծ հայրիկիս ականջները խուլցած են, բայց ես անոր բարձր կը խօսիմ և անկիա կը լուն երբ անոր ըսեմ թէ զինքը սրտանց կը սիրեմ»:

«Ան գրէթէ կոյր է, անոր թեւերէն կը բըռնեմ և կը տանիմ ուր որ երթալու փափաք կը յայտնէ: Ամէն օր լրագիր կը կարդամ անոր և ես իրմէ աւելի երջանիկ եմ՝ տեսնելով որ իրեն հաճոյք կը պատճառեմ»:

«Ան ինձի պատմութիւններ կը պատմէ. անոնք միշտ միեւնոյն են, վասն զի ա՛լ յիշողութիւն չունի մեծ հայրս: Ես անոնց մտիկ կը նեմ ուշադրութեամբ, իբր թէ անոնք նոր ըլլան»:

Այսպէս կը խօսի և կը գործէ պղտիկ Պետրոսը որ իր հաւին սիրական թոռնիկն է:

4. Ճ Ր Ա. Ճ Ս. Ն Գ.

Հետեւեալ բառերուն մէջին զիր մը փոխելով ուրիշ բառեր կազմեցէ՛ եւ տուկ' անոնց նշանակութիւնը:

Արատ, գէր, խորան, մամուկ, մատաղ, նախորդ, բարակ, խղիկ, կանաչ, մսեղ, պիտակ, սակառ, ցորեկ, կարճ, կարագ, կորով, ձաւար, ձաղատ, վարք, կոհակ, աւազակ, հոգի, աշտարակ, հագուստ, պարտէզ, հարսանդիթ, մարախ, նուազ, պաճար, ծով, գաւառ, ճահիճ:

ՕՐԻՆԱԿ. — Արատ-խատ, զիր-զիր, խորան-խառն, եւայլն:

5. ՊԱՏՈՒԷՐՆԵՐ՝ ԴՊՐՈՑԻ ՏՀՈՑ

Ամէն առաւօտ, արեւուն լուսով
իմոյն անկողնէդ գուրս պիտի ցատքես,
Երեսդ ու ձեռքերդ՝ առատ պաշ ջուրով
Պիտ՝ անհրաժեշտ լուսա ու սրբես.
Նոյն օրուան դասերդ՝ ուշադիր միաքով
Պիտի վերստին հեղես ու սերաես.
Յետոյ անդանդաղ և ուրախ դէմքով
Ռւզզակի պիտի դպրատոն վազես.
Հոն, ակնածանքով և անկեղծ սիրով,
Պիտի վարժապետդ յարգես ու պատուես.
Հնազանդութեամբ, անդուլ, անխըռով՝
Անոր պատուէրներն պիտի կատարես։
Եւ բնաւ երբեք ձայնով ու խօսքով՝
Զը պիտի դասին խանդարում առթես
Տետրակ ու գիրքերդ ալ՝ մեծ խնամքով

5. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ.

Հետեւեալները կենդանիե՞, բոյսէ թէ մետադէ առաջ եկած են:

Կարագդ, մեղրամոմ, խեցի, բուստ, ալիւր, հերձաքար, կեր, կանեփ, աղամանդ, կաւիճ, փայտածուխ, հանքածուխ, խանվէ, եղչեւր, սեր, երկաթ, խունկ, աֆիոն, ապակի։ չոքոլա, բամպակ, սպունդ, բուրդ, մեղր, ձէթ, ձիւթ, աճառ, ոսկի, կաշի, փըլուկր, հաւկիթ, թուղթ, մարգարիկ, գրչածայր, մարմարին, ծծումբ, մետաքս, չաքար, աղ, բրինձ, գիշի, մագաղաման, կաթ, սնդիկ, թէյ, ճարպ, խէժ, քըրքում, գաճ, քափուր, լեղակ, մուշկ, սունկ, սղպեղ, յախճաղակի, ծխախոս։

Պիտի անաղարտ ու մաքուր պահես.
Եւ քեզ բարեկամ լաւ որոշելով՝
Բարի տղոցմէ միայն պիտ՝ ընտրես.
Ամէն իրիկուն՝ լոիկ ու շուտով
Դպրոցէն շիտակ տուն պիտի գիմես։

6. Ծ Ո Յ Լ Ը

Տղա՛յ, տե՛ս սա թռչունը, որ չի թռչիր, ձուկը՝ որ չի լողար։ Միթէ ասոնք անպիտան արարածներ չե՞ն, քանի որ Աստուծոյ տուածը չեն դործածեր։

Ծոյլ տղան ալ այս թռչունին ու ձուկին կը նսանի։

Տե՛ս սա՛ աղօրեպանն ալ, իր աղօրին հովէն կը դառնայ, բայց յորեն չի դներ որ աղայ։

6. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ.

Պատասխանեցէ՛ հետեւեալ հարցումներուն։

1. Ի՞նչ նկւթեր կը դործածեն տան մը չինութեան համար։ — 2. Տան մը զանազան մասերը որո՞նք են։ — 3. Ի՞նչ բանի կը ծառայէ խոհանոյը։ — 4. Ի՞նչ կ'ընեն ճաշարանին մէջ և ի՞նչ կարասիներ կան հոն։ — 5. Գիշերը ո՞ւր կ'անյընեն։ — 6. Ի՞նչ բանի կը ծառայեն կրականներն ու ծխնելոյզը։ — 7. Մառանը ո՞ւր կը գտնուի։ — 8. Տանը վրան ի՞նչ բանով կը ծածկեն։ — 9. Ի՞նչով կը շինեն կղմինարը։ — 10. Լուսամուանները ի՞նչ բանի կը ծառայեն։ — 11. Ի՞նչ են օդամուա ըստած ծակերը։ — 12. Տախտակամածը ի՞նչ է։ — 13. Զեղունը ի՞նչ է։

Ի՞նչ կ'ըսես, անմիտ չէ՝ այս աղօրեպանը։
Աւելի լաւ պիտի ընէր թէ որ աղօրին խորտակէր
և անոր հանած անօգուտ աղմուկը չլսէր։

Ծո՛յլ տղայ, թէ որ դուն ալ միտքիդ ու սըր-
տիդ աղալու բան մը չտաս, այն անմիտ աղօրե-
պանին պիտի նմանիս։ Քու միտքդ այն աղօրին է
որ պարապ տեղը կը դառնայ ու կը մաշի։ Քեզի
ձայն կուտայ այն և մնունդ կ'ուզէ, տուր անոր
այդ մնունդը։

Եթէ տեսնէիր մարդ մը որ նաւակով բաց
ծովը գտնուէր, առանց թի քաշել ուղելու, ի՞նչ
պիտի ըսէիր։ — Այս մարդը չուղեր ցամաք հասնիլ
ու փոթորիկէն աղատիլ, պիտի խղդուիր։

Այն տղան որ չաշխատիր մնունդը հանելու
համար, փոթորիկէն կը բռնուի և կընկլմի, այ-
սինքն անօթի կը մնայ։

7. Հ Ր Ս. Հ Ո. Ն. Պ.

Զանազանեցէ՛ք բնական եւ արուեստական առար-
կաները։

Քար, խեցի, մելան, ջուր, ասեղ, ապակի, բալ,
բաղարջ, բոկեղ, բողկ, դրամ, կոճակ, կօշիկ, զամ-
քիւլ, թէյ, մարմարին, զանդակ, ածուխ, երկաթ,
կաթ, վայտ, ձեռնոց, խարազան, լեզակ, սանձ, կառ-
կարայ, կառան (կամ մալուխ), սեխ, սպունդ, ժամա-
ցոյց, թուղթ, ձէթ, մոմ, պողպատ, ծաղիկ, շաքար,
չւաղ, ոսպ, մեղք, տակառ, մատանի, պանիր, հող։

7. ԲԱՐԵԿԱՄՈՒԹԻՒՆԸ ԴՊՐՈՑԻՆ ՄԷՋ

Տղա՛քս, դուք ձեր հիմակուան տարիքին մէջ
միամիտ էք, և միշտ պատրաստ՝ ուրիշներու հետ
բարեկամաննալու։ Բայց մէկու մը հետ բարեկա-
մութեամբ կապուելէ առաջ, լաւ մը մտածեցէ՛ք։
Նայեցէ՛ք ձեր ընկերներուն գործին։ Եթէ անոնք
կոչտ են, ստախօս են, կեղծաւոր են, անոնցմէ
հեռու կեցէ՛ք։ Նոյնպէս՝ հեռացէ՛ք անոնցմէ որ
աղքատ տղոց հետ գէշ կը վարուին և պէտք ե-
ղած յարգանքը չեն ընծայեր մեծերուն։ Այն-
պիսիներու հետ կարելի չէ բորեկամանալ։

Փնտուեցէ՛ք այն տեսակ տղոց բարեկամու-
թիւնը, որոնք աշխատող, հլու, պարկեշտ են և
հետեւաբար հաճելի։ Այսպիսի տղաքներ միշտ
բարի օրինակ կուտան ձեզի, և դուք անոնց բա-
րեկամը ըլլալով՝ միշտ շահաւոր կըլլաք։

8. Հ Ր Ս. Հ Ո. Ն. Պ.

Որոշեցէ՛ք հագուստի, կարասիկ եւ ուտելիքի ա-
նունները։

Հաց, կաթ, միս, կօշիկ, սեղան, աթոռ, թիկնա-
թոռ, բաճկոն, հայելի, սեղան, շապիկ, ֆէս, խորո-
ված, հաւկիթ, գլխարկ, հողաթափ, գիշերանոց, դաշ-
նակ, խաւիծ, վասարան, շղաղգեստ, փողկապ, մահ-
ճակալ, ապուր, կրծկալ, տափատ։

8. ԾԱՂԻԿՆԵՐՈՒԽՆ ՎԷՃԸ

Օր մը Շուշանն ու Վարդը իրարու հետ կը վիճաբանէին գեղեցկութեան մասին։ Առաջինը կը հպարտանար իր ճերմակութեանը վրայ, իսկ երկրորդը կ'ըսէր թէ իր անուշ հոտին ու գեղեցկութեանը համար ամէն մարդ պէտք է իրեն յարդընծայէ։ Այս կերպով Վարդը երկինքի տակ իրմէ աւելի հաճելի բան մը չէր դաներ։ Քիչ մը անդին կը դանուէր Մանիշակը՝ որ լրիկ մնջիկ կը զարդարէր գետնին կանաչները։ Սա թէպէտեւ անոնց վէճը կը լսէր, բայց բոլորվին անտարբեր ու անխօսուկ՝ անուշահոտութիւն կը բուրէր իր բոլորտիքը։

Վերջապէս հոն՝ մօտը դանուող ծերուկ թուրի մը անհամբեր սապէս կը խօսի «Ես Մանիշակը ձեր ամէնքէն ալ վեր կը դասեմ, ինչու որ ամէն տեղ անուշ հոտ կը բուրէ և միանդամայն համեստ է»։

9. Հ Ր Ա Հ Ո Ն Գ

Պատասխանեցէ՞ հետեւեալ հարցումներուն։

1. Որո՞նք են երկրագործին գործիքները։ — 2. Արորի մը ցանազան մասերը որո՞նք են։ — 3. Բանով ի՞նչ կ'ընեն։ — 4. Բրիչը ի՞նչ է, և ի՞նչ բանի կը ծառայէ։ — 5. Ի՞նչ տեսակ գործիք է սողոցը, և ի՞նչ կ'ընեն մատով։ — 6. Ի՞նչ է ձագարը և ի՞նչ բանի կը գործածն։ — 7. Ի՞նչ բանի կը գործածն մականը։ — 8. Ի՞նչ կ'ընեն մաղով։ — 9. Ի՞նչ կ'ընեն հեծանոցով։ — 10. Ի՞նչ է ծփոցը (կամ խնոցին)։ — 11. Երկրագործը ի՞նչ տեսակ աշխատութիւններ ունի։ — 12. Ի՞նչ է կամ նասայլը։

9. Բ Ն Ա Զ Դ Դ

1290-82

Ո՞վ սորվեցուց վորքիկ թռչնոյն
Մամովվ, փետրով բոյն մը շնել,
Ո՞վ սորվեցուց իրեն՝ ինամով
Չագերն անոր մէջ ամփոփել։

Ո՞վ սորվեցուց ճարտար մեղուին
Ծաղիկներուն մէջ թռչըտել,
Ու ձմեռուան իրբե սնունդ,
Փեթակին մէջ մեղը համբարել։

Ո՞վ սորվեցուց մրջիւններուն
Գետնի տակէն ծակեր վորել,
Եւ ամառուան տաք օրերուն՝
Չմրան համար կեր պատրաստել։


Աստուած անոնց ցուցուց ճամբան
Իրենց պէտքերը հոգալու,

10. Հ Ր Ա Հ Ո Ն Գ

Հետեւեալ բառերուն միշմէկ հոմանիշ գտէ՞։

Ուզեւոր, գոյն, հովիտ, սար, ցեխ, օժիտ, վափաք, վերջ, տերեւ, արմատ, պոչ, մաշկ, սանձ, գերեզման, փարախ, ծուղակ, ախտ, ծխոր, ճանկ, բերք, գոյք, ուրախութիւն, վնաս, ակումբ, հովիւ, հովանի, ընծայ, փոթորիկ։

ՕՐԻՆԱԿ. — Ուղեւոր — համբորդ, գոյն — երանեց։



Ինքն է որ խելք ու չնորհ կուտայ
Աշխատասէր տղաքներու:

10. ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Մեր բոլորտիքը շատ տեսակ մարմիններ կը
տեսնենք. ասոնք երեք կարգերու կը բաժնուին.
ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, ԲՈՅՑԵՐ և ՀԱՆՔԱՅԻՆՆԵՐ:

Կենդանիներէ առնուած մարմինները կեն-
դանային կը սուին. օրինակ՝ կաթ, մեզը, ոսկոր,
մորթ, բոյսերէ հանուած մարմինները բուսային
կը սուին. օրինակ՝ փայտ, գինի, բամպակ, ձեթ-
չանճային մարմիններն են քարերը, մետաղները,
հանքածուիրը, քարիւղը, ջուրը, օդը:

Կենդանիները և բոյսերը կեանք ունին, իսկ
հանքայինները կեանք չունին:

11. Հ Ր Ա Հ Ա Ն Դ

Հետեւեալ ածականներուն մեյմեկ հումանիշ գտէ՛ք:

Շատակեր, շքեղ, լմաստուն, հպարտ, կարծահա-
սակ, ազնուական, տկար, չար, բերրի, աղտեղի, ծոյլ,
խոնարհ, ագահ, կատաղի, հմուտ, անմիտ, հիւանդ,
շատախոս, անպիտան, հարուստ, փայլուն, հպարտ,
խարխուլ, խարեբայ:

ՕՐԻՆԱԿ. — Շատակեր — որկրամոյ:

Կենդանիները կ'ապրին գործարաններու մի-
ջոցաւ. ստամզս, թոք, սիրտ, աչք, ականջ, ելու-
թոյսերն ալ գործարաններ ունին. արմատ, տերե,
ծաղիկ, եայլն, որոնց միջոցաւ կ'ապրին: Կենդա-
նիները և բոյսերը կը կոչուին գործարանաւոր
մարմիններ:

Հանքայինները ո՛ր և է գործարան չունին, ուս-
տի ապրող չեն, ասոնք անզործարան մարմիններ
կը կոչուին:

Ըստնք թէ կենդանիները և բոյսերը գործա-
րանաւոր մարմիններ են: Բայց այս երկու տեսակ
մարմիններուն մէջ մեծ տարբերաւթիւն կայ, կեն-
դանիները կը զգան ու կը շարժին, մինչդեռ բոյ-
սերը չեն զգար ու չեն շարժիր:

Կենդանային, բուսային ու հանքային մար-
միններու վրայ խօսող զիտութիւնը հնական Պատ-
մուրիւնն կը կոչուի:

12. Հ Ր Ա Հ Ա Ն Դ

Հետեւեալ բառերուն մեյմեկ տարասեռ կամ հակա-
նիշ գտէ՛ք:

Շուայլութիւն, առաստութիւն, ծնունդ, աղքատու-
թիւն, կարծատեսութիւն, ուզզութիւն, յառաջդիմու-
թիւն, ուրախութիւն, արեւելք, հւասիտ, յառաջարան,
մէժութիւն, լայնութիւն, ծանրութիւն, խաղաղութիւն,
քարութիւն, գեղեցիութիւն, հրեշտակ, վարձատրութիւն:

ՕՐԻՆԱԿ. — Շուայլութիւն — ազահութիւն:

11. ԻՆՔՉԻՆՔԸ ՍԻՐՑՆԵԼՈՒ ԱՐՈՒԵՍԸ

Ինքզինքը սիրցնելու համար պէտք է միշտ հաճելի ըլլալ։ Առանց ասոր, ուրիշներէ բարեկամութիւն պահանջելը խիստ ծիծաղելի բան է։ Առնո՞ք որ ինքզինքնին չեն սիրցուցած, պէտք է իրենք զիրենք յանցաւոր նկատեն։ Մարդիկ եթէ միշտ արժանիքի յարդ չեն ընծայեր, դէմ անտարբեր չեն կրնար մնալ սիրելի յատկութիւններու դէմ և անո՞ք որ ունին այն յատկութիւնները, միշտ բարեկամներ կ'ունենան։

Ի՞նչ են ուրեմն այն յատկութիւնները որ մարդը սիրելի կ'ընեն ամենուն։ Ատկէ դիւրին բան չկայ։ Խելացի, գիտուն, գեղեցիկ, բարեձև և հաչկայ։ Խելացի, գիտուն, գեղեցիկ, բարեձև և հաճելի ըլլալը բաւական չէ սիրելի և հաճելի ըլլալու համար, ինչու որ այս ամէն յատկութիւններով օժտուած շատ մարդիկ կան որո՞ք հակակրելի են ամենուն։ զօր օրինակ չի սիրուիր երբեք հարուստ մը որ ագահ է, խելացի մը որ հպարտ է։ Ան միտյն կրնայ սիրցնել ինքզինքը, որ բարի է և այնպէս ալ կ'երեւայ։

13. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Հետեւեալ ածականներուն մէյմեկ հականիշ գտէ՛ք.

Ագահ, սեւ, կարծը, բարձը, ամուլ, ջրաբի, գեղականի, համեստ, խոնեմ, ծանր, ոսթի, հարուստ, մեծ, նեղ, հսկայ, չոր, հեռատես, ուղիղ, ձևարիտ, միալ, լուսաւոր, գեղեցիկ, ապերախտ, սուր, թթու, ծուռ, ներկայ, կանուխ, առողջ, կենդանի, թերի, բարեկամ։

ՕՐԻՆԱԿ. — Ագահ — շոայլ, սեւ — մերմակ։

12. ԳԵՐԱԿԻՆ ՎՐԱՅ ԳԱՄԵՐ

Երկրագործ մը զաւակ մը ունէր, որուն առունն էր Օհան։ Անհոգ և թեթեւամիտ տղայ մըն էր։ Շատ անդամ հայրը զինքը կը խրատէր, բայց անօգուտ տեղը վերջապէս օր մէլ զանի կանչեց ու ըստւ։

— Մահիկ ըրէ՛, տղա՛ս, մտածեցի որ երբ չարութիւն մը ընես՝ այս գերանին վրայ գամ մը պիտի գամեմ, երբ որ խելօք կենաս՝ գամ մը պիտի հանեմ։ Այսպէս՝ գերանը տեսակ մը գերք կ'ըլլայ քեզի համար. անոր վրայ վարքդ պիտի տեսնաս։

Երկրագործը ըսածին պէս ըրաւ։ Տղան չարութիւնն աւելցուց. հայրը ամէն օր մէկ հատ և երբեմն մէկ քանի հատ կը գամէր գերանին վրայ։ Շատ քիչ անդամ գերանին վրայէն գամ կը հանէր։ Վերջապէս Օհան գիտեց որ գամերը ծածկեր

14. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Ի՞նչ կ'ըսեն

Հեռուն չտեսնողին, վարքը չտկող աշակերտին, մերնելու մօս հիւսնդին, աչքը չտեսնողին, խօսելու կարողութենէ զուրկ եղողին, ականջը չսողին, գլուխը մազ չունեցողին, մէկ ոտքը կարձ եղողին, անդամները բնական վիճակի մէջ չեղողին, ձեռքերը ոտքերը չըըռնողին, զուարձալի խօսքերով ուրիշները զբօցնողին, ամուսնացեալ չեղողին, շուտ մը բարկացողին, ինքնինքին հաւնողին, զաւակը կորմնցնողին, պարապ պտտողին, պարապ տեղը դրամ վատնողին։

ՕՐԻՆԱԿ. — Հեռուն չտեսնողին կ'ըսեն կարձատես։

են գերանը, և սկսաւ ամինալ այնչափ սխալմունքին վրայ : Ուստի՝ միտքը դրաւ իր վարմունքը շտկել : Այն օրէն այնքան խելօք ու հլու ընթացք մը բռնեց որ հայրը շատ մը դամեր հանեց : Եկատ ժամանակ մը որ գերանին վրայի բոլոր դամերէն հատ մը միայն մնաց : Այն ատեն երկրագործը կանչեց 0հանն և անոր ըստաւ :

— Տղա՛ս, նայէ՛, այս վերջին դամն է և այս ալ հիմա պիտի հանեմ նետեմ. դո՞ւ չե՞ս :

0հան գերանին դարձուց աչքը, բայց ուրախութիւն յայտնելու տեղ, ինչպէս որ հայրը կը յուսար, սկսաւ լալ :

— Ի՞նչ կայ, ինչո՞ւ կուլաս, հարցուց հայրը : Ես կը կարծէի թէ մեծ ուրախութիւն պիտի զդաս տեսնելով որ բոլոր դամերն աներևոյթ եղեր են :

— Այո՛, ըստ 0հան հեծկլտալով, դամերն աներեւոյթ եղեր են, բայց ծակերը կը մնան :

15. Հ Յ Ա Հ Ա Ն Դ

Ի՞նչ կ'ըսուի

Տան մը տին մասը որ հողին մէջն է . երկու լեռներու մէջ գտնուած խոր տեղը . ապառաժներու մէջ փորուած տեղ մը . գեանին տակէն փորուած ջորի ճամբայ մը . արտերու եղերքը գտնուած նեղ ճամբայ մը . շատ բայսեր հացնող հող մը . բուսաբանութեան անյարմար հող մը . ջոր չունեցող հոր մը . հերկուած հողի տարածութիւն մը . կենդանիները արածելու դաշտ մը . ոչխարներ պահելու տեղ մը . խոտի համբարանոցը . կապուած ցորենի խուրձը :

ՕՐԻՆԱԿ.— Տան մը այն մասը որ հողին մէջն է կ'ըսուի հիմ:

13. ԱՍԱԽՕՍՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՆԿԵՂԾՈՒԹԻՒՆ

Անկեղծութիւնը առաջին յատկութիւնն է այն տղուն որ չուղեր երբեք ամօթահար ըլլալ՝ նոյն խոկ ինքզինքին քով : Ան տղան որ սուտ կը խօսի, չի կրնար երբեք գլուխը շիտակ բռնել և նայիլ ուղիղ իր դէմը, ուրիշի մը երեսը : Կան տղաք որ սնափառութեան համար սուտ կը խօսին, և իրենց արժանիք մը տալու համար իրենց անձին կը վերագրեն այնպիսի քաջագործութիւններ զորս բնաւ չեն ըրած : Ասոնք կը մտածեն թէ, այս կերպով, մէկու մը անիրաւութիւն ըրած չեն ըլլար : Բայց չեն մտածեր թէ ասանկով իրենց անձին դէմ մեծ անիրաւութիւն ըրած կ'ըլլան, որովհետեւ ամէն մարդ կը հասկնայ վերջապէս իրենց ստախօս ըլլալը, և այլեւս ոչ ոք կ'ուզէ հաւատալ ըսածներնուն : Ոմանք ալ կը ստեն յանցանքին գոցելու և պատիժէ խուսափելու համար . այդպիսիները վատ են : Տղայ մը պէտք է անկեղծութեամբ խոստովանի իր յանցանքը, այդ

16. Հ Յ Ա Հ Ա Ն Դ

Պատախաննեցէ՛ հետեւեալ հարցումներուն:

Ի՞նչ կ'ըսեն այն մարդուն որ խորհածին պէս կը խօսի : — Ի՞նչ կը կոչուի դիւրին խարսուզ մարդ մը : — Ի՞նչ կ'ըսուի այն տունը ուր յանցաւորները կը դատեն : — Ի՞նչ կ'ըսեն խոտ ուտող կենդանիներուն : — Ի՞նչ կ'ըսեն այն կենդանիներուն որ կերածնին դարձեալ բերանդին բերելով վերսին կը ծամեն :

ՕՐԻՆԱԿ.— Այն որ խորհածին պէս կը խօսի, անկեղծ է:

տեսակ տղայ մը գովելի է, և արժանի է ներուզութեան։ Խոստովանուած յանցանքը կէս մը ներելի է։ Արդարեւ, երբ մարդ իր յանցանքը կը խոստովանի, արդէն ինքզինքը պատժած կ'ըլլայ։ Անդամ մը երբ մէկը ստախօս ճանչցուի, այլ ևս ան՝ խուլ համրի մը պէս է, բանի մը չի՛ ծառայեր, ինչու որ ալ ո՛չ մէկը անոր մտիկ ընել կ'ուզէ։

14. ԿՈՐՍՈՒԱԾ ԴՐԱՄԸ

Անդիացի ազնուական մը օր մը ճամբուն վրայ հանդիպեցաւ տղու մը որ բան մը կը փըստըուէր և կ'արտասուէր։

—Ի՞նչ ունիս, կը հարցնէ տղուն։

—Ո՞հ, պարո՞ն, մայրս դահեկան մը տուաւ որ կաթ գնեմ, բայց կորսնցուցի։

—Է՞հ, ուրեմն, զաւա՛կս, այդ կորուստիդ դարձանը կայ։ Ա՛ռ քեզի ուրիշ դահեկան մը և մի՛ լար։

17. ՀՐԱՀԱՆԳ

Պատախանեցէ՛ հետեւեալ հարցումներուն՝ բերանացի եւ գրաւոր.

1. Որո՞նք են տղու մը՝ իր ծնողքին հանդէպ ունեցած պարտականութիւնները։ — 2. Զեր ծնողքին վրայ ունեցած սէրերնիդ ի՞նչպէս կը յայտնէք անոնց։ — 3. Ի՞նչու համար պէտք է որ հաւանադր ըլլաք ձեր ծնողքին։ — 4. Ի՞նչ կը մտածէք այն տղուն վրայօք՝ որ ինքզինքը իր ծնողքէն դեր ի վեր կը դասէ, անոնցմէ աւելի ուսեալ ըլլալուն համար։ — 5. Երբ դուք մեծնաք ի՞նչ պէտք է ընէք ձեր ծնողքին։

Ա՛յս ըսելով ազնուականը դրամը տուաւ և հեռացաւ։

Բայց հազիւ յիսուն քայլ առած էր, լսեց որ ետեւէն մէկը կը վաղէ։ Ետին դարձաւ և տեսաւ տղան որ վաղելով իրեն կուգայ։

—Պարո՞ն, ըսաւ տղան ուրախութեամբ, դըրամն գտայ, ահա՛ առէք ձերինը։

—Եա՛տ լաւ, տղա՛ս, կ'ըսէ Պարո՞նը, դուն ուղորմութիւն չես ուզեր, իրաւունք ունիս, միշտայդ փափուկ և հպարտ ուղղամտութիւնը պահէ՛ և ամէն ատեն պիտի յարդուիս, ի՞նչ դիրքի մէջ ալ գտնուիս։

15. ԵՐԿՈՒ ՄՈՄԵՐ

Պատանի մը հարցուց օրին մէկը իր հօրը՝ որ շատ հարուստ էր. — «Կա՛յր, ի՞նչ կերպով այդշափ հարստութիւն դիզեցիր։ Ես հազիւ կարող եմ

18. ՀՐԱՀԱՆԳ

Պատախանեցէ՛ հետեւեալ հարցումներուն՝ բերանացի եւ գրաւոր.

1. Ի՞նչ կ'ըսուի այն տղունկը որմէ հաց կը պատրաստին։ — 2. Յորենը ի՞նչ գործիքով ալիւրի կը վերածեն։ — 3. Չուրով շաղուած ալիւրը ի՞նչ կը կոչուի։ — 4. Իմորը թթուեցնելու համար մէջը ի՞նչ կը դնեն։ — 5. Հացը ի՞նչ բանի մէջ կ'եփեն։ — 6. Ի՞նչ բանով կը տաքցնեն փուռերը։ — 7. Նոր եփուած (թարմ) հացը ի՞նչպէս կ'ըլլայ։ — 8. Մնացած (օթեկ) հացը ի՞նչպէս կ'ըլլայ։

ծայրը ծայրին բերել՝ մինչև տարուան վերջը, և
միշտ պարտքի մէջ կը մնամ:

Հայրը պատասխանեց. — «Կատ դիւրին բան է,
որդեա՞կ, հարուստ ըլլալը Բաւական է միայն պէտք
եղածով գոհ ըլլալ, և մոմ մը միայն վառել եր-
բոր երկու հատ վառելու հարկ չկայ:»

Եւ այս ըսելով հայրը մարեց երկու մոմերէն
մէկը որ նոյն միջոցին սենեակին մէջ կը վառէին:»

16. ԵՐԳ ԳԵՂՁԿԱԿԱՆ

Լուսնակն անուշ, հովն անուշ,
Շինականի քունն անուշ,
Մագեց լուսնակ երկինքն,
Հովուին սրբինդն էր անուշ:
Հօտաղն եզներ կ'արածէ,
Մաճկալ պառկեր քունն անուշ:
Քաղցըր զեփիւռ կը չնչէ,

19. Հ Պ Ս. Հ Ս. Ն Պ.

Հետեւեալ հարցումներուն պատախանեցէ՛ բերա-
նացի եւ գրաւոր.

1. Գրելու համար ի՞նչ բաներ կը գործածնք: —
2. Ի՞նչ կը կոչուի այն ամանը որուն մէջ մելան կը դնենք: — 3. Քանի տեսակ գրիչ գիտէք. տուէ՞ք ա-
նոնց անունները: — 4. Մատիտը ի՞նչ բանի կը ծառայէ: — 5. Ի՞նչ բանով կը տաշեն մատիտը: — 6. Մատիտը
ի՞նչ մասերէ կը բաղկանայ: — 7. Մատիտով գրուած
զերը ի՞նչո՞վ կ'աւրուի:

Մովային հովն էր անուշ:
Դաշտեր, ձորեր ցանուած են,
Ջրեր գլգլան՝ ձայն անուշ:
Թուաւ թռչունը իր բոյն,
Սոխակին ձայնն էր անուշ:
Անմահական հոտ բուրեր,
Կարմիր վարդի հոտն անուշ:
Հասուն պտղով լի ծառեր,
Որոց տակ քունն էր անուշ:

17. ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

Մարդկային մարմինը երեք մասերէ կը բաղ-
կանայ. — զրոյս, իրան և անդամներ: Գլուխը ի-
րանին վրայ կը կանչնի և անոր կցուած է վիզ
կոչուած նեղ մասով մը, որուն ետեւի կողմը
ծոծրակ կ'ըստի:

20. Հ Պ Ս. Հ Ս. Ն Պ.

Պատախանեցէ՛ հետեւեալ հարցումներուն՝ բերա-
նացի եւ գրաւոր.

1. Ի՞նչ կը կոչուի այն կտաւին կտորը որով տախ-
ակա հածները կը ծածկենք: — 2. Ի՞նչ կը կոչուին
թաւարսններուն մէջ գանուած խցիկները: — 3. Ի՞նչ
կ'ըսուին խանութներու ապակիով գոցուած մասերը ո-
րոնց մէջ վաճառքները կը ցուցադրեն: — 4. Ի՞նչ կ'ըս-
ուին այն տունկերը որ ուրիշ տունկերու վրայ կ'ապ-
րին: — 5. Ի՞նչ կ'ըսուի անասուններու հիւանդութիւ-
նը: — 6. Ի՞նչ կ'ըսուի շաբաթը անգամ մը հրատա-
րակուող թերթին. իսկ ամէն որ հրատարակուողին:

Դլուխը երկու մասերէ կը բաղկանայ. զանկ
և դէմֆ: Դանկը կը պարունակէ ուղեղը: Դանկին
վրայի մորթը մաղերով ծածկուած է: Դէմքը գըլ-
խուն առջեւի մասն է և այսպէս կազմուած է.
ճակաս, յօնիւր, այժեր, ժիր, թերան, կզակ, այտեր
և ականջներ:

Իրանը երկու մասի բաժնուած է, շանց
(կամ կուրծ) և որովայն (կամ փոր), ասոնց
մէջտեղ կը գտնուի մէջ ըսուած տեղը. իրանին
ետեւի մասը թիկումի՞ կամ խամակ կը կոչուի:

Չորս անդամներ ունինք, երկուքը կը կոչ-
ուին վերին անդամներ, և միւս երկուքը՝ ստորին
անդամներ:

Վերին անդամը չորս մաս է, ուսի, բազուկ,
նախաբազուկ և ձեռի: Բազուկը և նախաբա-
զուկը իրարու միացած տեղը արմուկ կ'ըսուի:
Ձեռքը երեք մասերէ կը բաղկանայ. դաստակ,
ափ և հինգ մատներ: Մատներուն վրայ կան
եղունգներ: Մատներուն անուններն են բուրամաս,
ցուցամաս, միջնամաս, մատնեմաս և մերոյ:

21. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Պատախանեցէ՛ եւ գրեցէ՛:

1. Ինչու համար բարութիւնը քան զգեղեցկու-
թիւն նախամեծար կը համարուի: — 2. Ինչու համար
ուռա խօսիլը գէշ բան է: — 3. Աղբէկ բան է գաղտնի
կերպով ուրիշներու խօսակցութիւնը մտիկ ընել: — 4.
Ուրիշի մը նամակը կարդալը ներելի՞ է: — 5. Ինչու
համար տղաք քար նետելու չեն: — 6. Ինչու համար
բարկանալը աղէկ բան չէ:

Ստորին անդամը չորս մաս է, զիս, ազդր,
սրումի և ոտֆ: Ազդրին և սրումքին իրարու միա-
ցած տեղը ծունկ կ'ըսուի: Ոտքը երեք մասերէ
կը բաղկանայ. — զարշապար, ներբան և հինգ
մատներ: Ոտքին մատներն ալ եղունգ կը կրեն:

18. ԲԱՐԵՍԻՐԸ ԱՂՔԱՏՆԵՐ

Ծովեզերեայ գիւղ մըն է: Գիշեր է: Զկնորս
Յակոբի կինը կրակին քով կ'աշխատի: Տղաքը կը
քնանան: Մայրը մտիկ կ'ընէ փոթորիկը՝ որ կը դո-
ւայ, և կը մտածէ ամուսինը որ ծովուն վրայ է:

Քովի խրճիթին մէջ լըս մը կը տեսնէ. հոն
խեղճ ու հիւանդ այրի մը կը բնակի՝ իր երկու
զաւակներովը:

Զկնորսին կինը ներս կը մտնէ. հիւանդն իր
անկողինին վրայ պառկած է տժգոյն. տղաքը կը
քնանան անկողինին քով. դեռ փոքր են և չեն
գիտեր թէ մայրերնին մեռած է:

22. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Որոշեցէ՛ անձ, անասուն եւ իր ցուցնող բառերը
եւ իրամանչիւր զատ զատ սիւնակի մէջ գրեցէ՛:

Կով, ձի, աթոռ, հայր, գրասեղան, սագ, փայտ,
ձամբորդ, գայլ, ածուխ, աղջիկ, հովիւ, մատանի, կա-
տու, բաղ, կազմաբար, գիւղացի, կացին, վարժա-
պետ, հարս, մլուկ, մուրճ, աշակերտ, քահանայ, քա-
հակ, աքաղաղ, որթ, խնձոր, հացագործ, երիտասարդ,
ծիծեռնակ, լույլ, դանակ, ճնճղուկ, շուշան, սղոց:

Եւ ձկնորսին կինը կը գլխայ անոնց վրայ, զանոնք պ'առնէ տուն կը տանի և իր անկողինին մէջ կը պառկեցնէ: Եւ մինչդեռ հովը կը դուռայ դուրսը, կինը ինքնիրեն կ'ըսէ. «Երիկս ի՞նչ պիտի ըսէ, խեղճ մարդը հազիւ կը հասնի մեղ կերակրելու:»

Յանկարծ դուռը կը բացուի և ձկնորսը ներս կը մանէ թրջած: «Բան մը չկրցի բռնել» կ'ըսէ ու կը նստի:

Իսյյ կինը կը վարանի և չի համարձակիր ըրածը խոստովանելու: «Մեր դրացի այրին մեռաւ, կ'ըսէ կամաց մը, տղաքը ի՞նչ պիտի ընեն:» «Խե՞զն տղաք, կ'ըսէ ձկնորսը:» Յետոյ՝ վարանելով՝ կարծես վախնալով որ կինը կը մերժէ՝ կ'ըսէ. «Խնձի նայէ՛, կնի՛կ, արդէն չորս զաւակ ունինք, եթէ երկու հատ ալ աւելնայ՝ բան մը չէ: Ասկից դուտ եթէ պէտք ըլլայ՝ քիչ մը քիչ կ'ուտենք: Ի՞նչ կ'ըսես, սա տղաքը մեր տունն առնե՞իք:» Այն ատեն կինը ոտք ելաւ՝ աչքերը արցունքով լցցուած, անկողին վարագոյրները բացաւ ու ըսաւ. «Տե՛ս, արդէն հոս են:»

Նայէ՛, ետքը ի՞նչ եղաւ: Աստուած օրհնեց ձկնորսը, որ շատ հարստացաւ:

23. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

Սահմաններուն համապատասխանող բառերը գտէ՛:

1. Այն գունաք որուն վրայ մննք կը բնակինք, կ'ըսուի . . . : 2. Երկիրը հերկողը, մշակողը . . . : 3. Երկրին պատահական սասարիկ շարժումը . . . : 4. Երկրի վրայ եղած կամ երկրի վերաբերող բան . . . : 5. Երկր, գետին չափող մարդը . . . : 6. Երկրի վրայ սողացող որդ մը . . . :

19. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ

ԾՈՎԵՐՈՒ ԵՒ ԾՈՎԵԶԵՐՔՆԵՐՈՒ ՅԱՏՈՒԿ ԱՆՈՒՆԵՐ

ԾՈՎ կը կոչուին ջուրի ընդարձակ տարածութիւնները:

ՈՎԿԻԱՆՈՍ կը կոչուին խիստ մեծ ծովերը:

ԾՈՅՑԻ ծովան մէկ մասն է որ ցամաքին մէջ մտած է: Փոքր ծոց մը խորշ կ'ըսուի: Նաւահանգիս կը կոչուին այն փոքր խորշերը ուր նաւերը կը մտնեն ու կը սպասեն փոթորիկներու գէմ պատապարուելու համար:

ՆԵՐՈՒՅՑԻ երկու ցամաքներու մէջ սեղմուած ծովու մաս մըն է, որ իրարու հետ հաղորդակցութեան մէջ կը դնէ երկու ծովեր:

ԳԼՈՒԽ կամ ՀՐՈՒԱՆԴԱՆ մը ծովուն մէջ երկարած ցամաքի մաս մըն է:

ԿՂԶԻՆ փոքր ցամաք մըն է ամէն կողմէն ջուրով շրջապատուած:

ԱՐԾԻՊԵՂԱԴՈՍ կղզիներու խումբ մըն է:

24. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

Ի Ա Յ Հ կը կոչուի

1. Այն որ տան մը փայտէ մասերը կը շինէ ու կը գամէ: — 2. Այն որ տան մը որմերը կը շինէ: — 3. Այն որ պատուհաններուն շրջանակները կը շինէ: — 4. Այն որ տան մը երկաթէ կլպագները, բանալիներն ու ծիմնիները կը շինէ: — 5. Այն որ տունը կը ներկէ: — 6. Այն որ պատերու եւ ձեղուններու վրայ զանազան նկարներ կը յօրինէ: — 7. Այն որ պատուհաններու ապակիները կ'անցընէ: — 8. Այն որ պատերը կը ծեփէ:

ԹԵՐԱԿՂՁԻՆ գրէթէ կղզի մըն է, այսինքն ցամաքի մաս մը որ ամէն կողմանէ ջրով պատած է և միայն մէկ կողմէն ցամաքին կցուած է :

ՊՈՐԱՆՈՅՑ թերակղզին ու ցամաքը միացնող մասն է, երկու ծովերու մէջ սեղմուած : — Պարանոցը նեղուցին հակառակն է :

20. ՃՇՄԱՐԻՏ ԳԹԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Օր մը սպասաւորը գալով Սոզէ Եպիսկոպոսին, որ Պօրտօ քաղաքին ժողովրդապետն էր, ըստու — Տէ՛ր իմ, խեղճ մուրացկան կին մը գուռը կեցեր է՝ ողորմութիւն կը խնդրէ, ի՞նչ կ'ուզէք շնորհել անոր : — Քանի՞ տարեկան է, հարցոց Եպիսկոպոսը : — Եօթանասուն տարեկան է : — Միթէ շա՞տ թշուառ է : — Այո՛, կ'ըսէ որ շատ թշուառ է : — Պէտք է խօսքին հաւատալ, ուրեմն քսան և հինգ ֆրանկ տուր անոր : — Քսան և

25. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ

Պատախանեցէ՛ հետեւեալ հարցումներուն:

1. Ի՞նչ է եկեղեցին : — 2. Հոն ի՞նչ տեսակ խորհուրդներ կը կատարուին : — 3. Որո՞նք են հոն գտնը ւող պաշտօնեաները : — 4. Քահանան ի՞նչ հագուստ ներ ունի : — 5. Որո՞նք են եկեղեցական մատեանները : — 6. Ի՞նչ է Սուրբ Հաղորդութիւնը : — 7. Ի՞նչպէս պէտք է պատրաստուիլ հաղորդուելու համար : — 8. Որո՞նք են եկեղեցին մը զանազան մասերը : — 9. Ի՞նչ առարկաներ կը տեսնէք հօն :

Հի՞նգ ֆրանկ . . . , Տէ՛ր իմ, ատիկա չափէն աւելի մեծ գումար մըն է : Ասկէ զատ մուրացկան կինը մեր կրօնքէն չէ, հրեայ է : — Հրեայ է, Տէ՛ր Աստուած իմ, գոչեց Ժողովրդապետը : — Այո՛, Տէ՛ր իմ, հրեայ է : — Ա՛հ, ոյն ատեն խնդիրը կը փոխուի, որեմն յիսուն ֆրանք տուր և չնորակալ եղիր անոր այցելութենէն :

Սպասաւորն ամօթապարտ մնալով՝ Եպիսկոպոսին հրամանն անմիջապէս կատարեց :

ԲԱՐՈՅՑԱԿԱՆ : — Բոլոր մարդիկ, ի՞նչ կրօնքէ ու ազգէ ալ ըլլան, եղբայր են՝ ծշարիտ դթասէր մարդուն առջեւ :

21. ԱԴԱՄԱՆԴԻ ՄԱՏԱՆԻՆ

Հայր մը երեք որդի ոնէր : Օր մը զանոնք իր քով կանչելով՝ սապէս խօսեցաւ: «Զաւակնե՛րս, անշուշտ օր մը պիտի մեռնիմ, բայց մեռնելէ առաջ, կ'ուզեմ իմ՝ ձեռքովս իսկ կարդադրել ձեր ժառանգութեան խնդիրը, որպէսզի մահուընէ» վերջը ձեր մէջ որ և է ժառանգական վէճ

26. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ

Պատախանեցէ՛ հետեւեալ հարցումներուն:

1. Մենք ընդհանրապէս ի՞նչ անսակ կերակուրներ կ'ուտենք : — 2. Որ կենդանիներուն միոց կ'ուգուի : — 3. Որսի կենդանիները որո՞նք են : — 4. Հաւացներու մէջ ի՞նչ անսակ թաշուններ կը պահնաք : — 5. Ամէն ձուկի միս կ'ուտաք : — 6. Մեր կերած ձռկերուն մէկ քանիին անունները տուե՛ք :

չծագի : Հարստութիւնս երեք հաւասար մասերու բաժնեցի՝ իւրաքանչիւրը ձեր ամէն մէկին տալու համար : Բայց միայն աղամանդէ մատանի մը ու նիմ որ անբաժանելի է : Նատ գեղեցիկ մատանի մըն է զոր (եթէ Աստուած ինծի աղջիկ զաւակ մը պարգեւած ըլլար) անշուշտ անոր պիտի տայի : Հիմա կ'ուզեմ զայն ձեզմէ անո՛ր տալ որ մէկ տարուան ժամանակամիջոցի մէջ լաւագոյն գործը պիտի ընէ :

Տղաքները մեկնեցան և տարի մը վերջը, ոռոշեալ օրը, գարձեալ հաւաքուեցան իրենց հօր շուրջը և սկսան կարգաւ պատմել իրենց ըրած գործը :

Առաջինն ըստու. «Հարուստ օտարական մը որ ճամբորդութիւն պիտի ընէր, ոսկիով լեցուն քսակ մը յանձնեց ինծի՝ պահելու համար. բայց վերագառնալէ առաջ մեռնելով՝ քսակը քովս մնաց : Եթէ ուզէի, կրնայի պահել զայն, ինչու որ մէկը չէր զիսեր . սակայն չուզեցի վար դնել զայն և տարի յանձնեցի իր այրի կնոջ : Հայրը պատասխանեց . «Ասիկա թէպէտեւ բարի գործ մըն է, բայց արդէն քու պարագրէ էր, ինչու որ ուրիշին ստացուածքը պահելլ անպարկեշտ բան է : »

27. Հ Ր Ա Հ Ա Ն Պ

Պատասխանեցէ՛ հետեւալ հարցումներուն:

- Ո՞ն է այն տունիր զոր կը մշակն գինիի պատրաստութեան համար : — 2. Այդ տունիրն պտուղը ի՞նչ կ'ըստի : — 3. Տարիին ո՞ր եղանակին մէջ կը հասունայ անոր պտուղը : — 4. Ի՞նչ է այդիկութք :

Երկրորդ որդին ըստու. «Օր մը երբ մեծ լիճի մը եղերքէն կ'անցնէի, տեսայ որ պղտիկ տղայ մը ինկած էր հօն և խեղդուելու մօտ էր . անմիջապէս լիճը նետուեցայ և աղատեցի զայն մահուընէ :

— Քու գործդ, տղա՛ս, ըստ հայրը, իրաւ է որ խիստ գովիլի է, բայց ատով հետեւած եղար Յիսուսի այն խօսքին որով մեզի կը պատուիրէ բարի միրտ ունենալ :

Վերջապէս կրտսեր տղան սապէս խօսեցաւ . — Իրիկոն մը տեսայ որ մէկ ամենամեծ թշնամիս կը քնանար ահազին անդունդի մը եղերքը, այնպէս որ փաքը շարժումով մը անդունդին մէջ պիտի գահավիմէր : Ամէն վտանգ աչքս առնելով՝ կամաց մը գայի, զինքը արթնցոցի և փախայ : — Ո՞հ, սիրելի զաւակու, գոչեց այն ատեն հայրը, եկո՛ր զրկէ զիս, և տո՛ր ձեռքդ ինծի, մատանին քակդէ . Թշնամիսին բարիք ընելլ առոքինութիւններուն գերագոյնն է :

Զարիքի գէմ բարիք, ահա՛ Աստուծոյ հաճելի գործը :

28. Հ Ր Ա Հ Ա Ն Պ

Պատասխանեցէ՛ հետեւալ հարցումներուն:

- Մտու մը ի՞նչ մտսերէ կը բաղկանոյ : — 2. Ծառունիրն ալ կեանոք ունի՞ն : — 3. Տերեւնիրը ի՞նչ բանի կը ծառային : — 4. Ի՞նչ է ար հատը և ի՞նչ է անոր պատուն : — 5. Մտսերը լնդանբագէս երբ կը ծաղկին : — 6. Պաղատու ծառ որոնց կ'ըստի : — 7. Քանի մը պաղատու ծառի անուն տուէ՛ք : — 8. Քանի մը վայրի ծառեր լիշեցէ՛ք :

22. ԿԵՆՑԱՂԱՎԱՐՈՒԹԻՒՆ

Կոշտութիւնը խոտելի բան է : Ո՞չ ոք կ'ուզէ գործ ունենալ այնպիսի մարդոց հետ, որոնք չունին հեղութիւն, քաղաքավարութիւն և լաւ կենցաղավարութիւն։ Դուք կանուխէն ջանալու էք իրարու հետ քաղաքավարութեամբ վարոիլ սորվիլ, որպէս զի ամէն մարդու հետ պատշաճ վարմունք ունենալ գիտնաք :

Քաղաքավարութիւնը պէտք է անբաժան ըլլայ ձեր ամէն արարքէն և գործերէն : Ձեր խօսակցութեան, նայուածքին և շարժումներուն մէջ քաղաքավարութիւնը միշտ անպակառ պէտք է ըլլայ. ի՞նչ որ ալ ընէք, զգուշացէք որ ըլլայ թէ ուրիշները վշտացնեք կամ անհանդիստ ընէք: Միանդամ ընդ միշտ լաւ մը ձեր միտքը դրէք թէ որչափ ալ առարքինի, արժանաւոր, տաղանդաւոր և լաւ յատկութիւններով օժտուած ըլլաք, եթէ չունիք լաւ կենցաղավարութիւն, անտանելի կ'ըլլաք ամէն պարկեցտ մարդոց :

ՏՊ. Հ Բ Ա. Հ Յ. Ն. Գ.

Ի՞նչ բաներ կրնան ըլլալ

Կապոյս, դեղին, դորշ, սովոտակ, անգոյն, թափանցիկ, ուեւ, մեծ, փոքր, բարակ, թանձ, երկան, կարծ, ուեղ, լայն, թեթեւ, կոր, ուղիղ, կաղ, տիտր, զուարթ, զառն, անոշ, լեղի, թթու, տաք, տաղ, բարի, թարթ, օթեկ, հիւսիսային, հարաւային, ջրային, ծովային, զաշաային, երկրային, երկնային :

ՕՐԻՆԱԿ.— Երկինը եւ լեղակը կապոյց են:

23. ԹՂԹԱՊԱՆԱԿԸ

Օր մը, Յակոբ՝ շուկայէն վերադարձած ատեն՝ ճամբուն վրայ թղթապանակ մը գտաւ, որ շատ մը ուկեղբամ և թղթագլամ կը պարունակէք: Սիրով ուրախութեամբ լեցուած այս անակնկալ հարստութեան վրայ՝ «Գտածս գտած է» ըսելով՝ թղթապանակը գրպանեց և տուն գնաց: Մարդու բան շրաւ, այլ միայն մեծ խնամքով պահեց զայն գաղտուկ տեղ մը: Քանի մը օր ետքը, իրենց գիւղին հրապարակին վրայ, մունեափիկ մը՝ թղթապանակին կորուսոր բարձրածայն ծանոցանելով, կը յայտնէք թէ անոր տէրը, հարուստ վաճառական մը, գոհացուցիչ պարզե կը խոստանար թրզթապանակը գտնողին, եթէ բերէք: Յակոբ մտածեց թէ այս աղլաբարութիւնն ընդհանուրին համար էր, և թէ քանի որ ողղակի իրմէ չին պահանջներ, կրնար հանդարտ խիզճով պահել գտած գանձը: Գնաց խոտնուիլ ամբոխին մէջ: Հոն ա-

ՏՊ. Հ Բ Ա. Հ Յ. Ն. Գ.

Ի՞նչ տարբերութիւն ունին իրարկ

1. Ամառ և ձմեռը: — 2. Գիշերը և ցորեկը: — 3. Արշալոյն ու վերջալոյսը: — 4. Ծովուն ու աղբիւրին չուրը: — 5. Արեն ու լուսինը: — 6. Հարուսան ու աղջապարը: — 7. Ծերն ու երկատասարդը: — 8. Գիտունն ու ագէտը: — 9. Շաքարը և պղպելը: — 10. Ծովենուը և առավաստանաւը:

ՕՐԻՆԱԿ.— Ամառը տայ, իսկ ձմեռը ցուրտ կ'ընայ:

մէն մարդ այս կորուստին վրայ կը խօսէր և շատ
գէշ խօսքեր կ'ըսէին անոնց համար որ դտածնին կը
պահէն. նոյն խսկ դող կ'անուանէին այնպիսիները:

Այն ատեն Յակոբ սարսուռ մը զգաց : Ո՛չ
միայն իր լիդը զինքը կը տանջէր , այլ կը կար-
ծէր տէսնել , իրու երազի մէջ , ոստիկաններ ,
դատարան , բանտ , և ասստիկ վախցաւ :
Անմիջապէս տուն գնաց , առաւ պահած տեղէն
թղթապանակը , և իրիկուան մուժը վրայ հասնե-
լուն՝ տարաւ յանձնեց զոյն քաղաքադետին որ
տիրոջը վերադարձէ զայն :

Յակոբ այն զիշեր կրցաւ խաղաղ քուն մը
քնանալ և հասկցաւ թէ որիշին ինչքը և բացնե-
լը դողութիւն է :

31. Հ Բ Ա Հ Ա Ն Վ

Խօսին իմաստը շրջեցէ՛ շեղազիր բառերուն տեղ
իրենց հականիշը դնելով:

Աղյատուրիւնը մոլորիւն է : — Աղյատուրիւնը շը-
ռայլուրեան դուստրն է : — Գիտուրիւնը բարիներու
մեծադոյնն է : — Ապերախտուրիւնը կը նուաստացնէ
մարդու : — Ծուլուրիւնն ու շոայլուրիւնը կ'աղյատա-
ցըննէն : — Գիտուրիւնը միտքին խաւարն է : — Յիշէ՛ ըն-
դունած ծառայութիւնդ : — Արդարին աղօթքը հաճելի է
Աստուծոյ : — Անպարկեց մորդոց երջանկութիւնը վա-
ղանցիկ է : — Դատարկուրիւնն ու անժուժկաղուրիւնը
վնասակար են առողջութեան :

ՕՐԻՆԱԿ — Հարսուրիւնը առայինուրիւն չէ:

24. Խ Ա Ղ Ո Ղ Ե

Տերեւներուն մէջէն բարակ ,
Որք սընդուսի կը նմանին ,
Կուռ ողկոյզներ սե ու ճերմակ
Վար կը կախեն հատիկներնին ,
Ոմանք երկայն , ոմանք կըլոր ,
Մանրիկ , փայլուն և լուսանցիկ ,
Տերեւներուն վըրայ խոչոր՝
Կը կարծուի բանուած ծաղիկ ,
Արցո՞ւնք են թէ շաղի կաթիլ ,
Ամպին յանցէն ցողուած շիթ շիթ ,
Զմլո՞ւխտ արդեօք , վա՞րդ նորածիլ
Կամ երկինքէն ինկած ժըպիտ
Անոնք արծաթ չեն , ո՛չ գոհար ,
Ո՛չ ալ ծաղիկ , ո՛չ ալ կիտուած .
Անուշ խաղող են զովարար ,
Միրդ , զոր միայն օրհնեց Աստուած :

32. Հ Բ Ա Հ Ա Ն Վ

Հսկէ՛ ինչո՞վ կը կատարեն հետեւեալ զործողուրիւն-
եերը :

Դիրքը կը սպէն . . . (ինչո՞վ) : — Մշակը կը հնձէ . . .
— Կերակուր կ'աւտենք . . . : — Հորէն ջուր կը քաշենք . . .
Որմնաղիբը պատ կը շինէ . . . : — Զինորուը ձուկ կը բըռ-
նէ . . . : — Ծովու վրայ կը ճամբորդենք . . . : — Երկաթա-
գործը երկաթը կը հնձէ . . . : — Հողը կը փորեն . . . : —
Մազը կը սանարեն . . . : — Ճրագը կը վառեն . . . : — Սա-
ռին վրայէն կը սահին . . . : — Ծառերը կը կտրեն . . . : —
Տակառէն գինի կը քաշեն . . . : — Ապակին կը կտրեն . . .

Զայն շինեցին լոյս հրեշտակներ
Նուրբ մատներով իրենց ճարտար,
Այդիներուն աշնան նուէր,
Սիրուն տղաք, ձեզի համար:

25. ԿՄԱԽՔ ԵՒ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ

Մեր մարմինին մէջ կարծր նիւթեր կան ու
ըսկք ուկոր կ'ըսուին և իրարու հետ կապուելով
կը կազմեն բազմաթիւ յօդուածներ: Ուկորներուն
ամբողջութիւնը կմախի կը կոչուի: Կմախքն է որ
մեր մարմինին ձեւ կուտայ և զայն կանգուն կը
բռնէ ամէն դիրքի մէջ:

Իրանը երկու մեծ խոռոչի բաժնուած է. մէկը
յանցն է և միւսը որովայնի: Լանջքին մէջ գըտ-
նուող գործարաններն են սիրտը, երկու բոֆերը,
շնչափողը և ստոզը (որկոր): Որովայնին մէջ կան
սամուխ, աղիք, լեարդ, երիկամիներ, փայծաղ:

26. Հ Բ Ա. Հ Ա. Ն. Գ.

Որոշեցե՛մ տեսանելի կամ նիւթական եւ անտեսա-
ց ի կամ մտաւոր բաներու անունները:

Տուն, Աստուած, մարդ, գառնուկ, հրեշտակ, կա-
ռիք, պատիւ, խելք, միտք, սուլիչ, աշխատութիւն, ճա-
փա, սէր, սեր, ճանճ, կրիայ, սնդի՛լ, ապրուստ, մե-
լան, ուսանող, փափաք, թափիչ, սատանայ, լոյս, կամք,
առիւծ, զգացում, ծուլութիւն:

Սիրտը արիւնի շրջաններուն կեղրոնն է: Ա-
ըիւնը անկէ մեկնելով կ'երթայ մեր ամբողջ մարմի-
նին մէջ կը տարածուի և անոր զանազան մաշած
մասերը նորոգելով՝ վերստին սիրտը կը դառնայ:
Սիրտը միշտ շարժումի մէջ է. երբ կեանքը դադ-
րի, այն ատեն միայն սիրտին շարժումն ալ կը
դադրի:

Երկու թոքերը շնչառութեան գործարաններ
են. անոնց մէջն է որ մեր շնչած օդը կը մտնէ և
հան ազառտած սև արիւնին խառնուելով՝ կը մոքըէ
զայն և կարմիր արիւնի կը վերածէ: Երկու թոքե-
րուն մէջ զետեղուած է սիրտը: Թոքերը կոկորդին
մէջ կը բացուին շնչափող անուն խոզովակի մը մի-
ջոցաւ:

24. Հ Բ Ա. Հ Ա. Ն. Գ.

Հետեւեալ կետերուն ևել մկյակի յարմար բան դրէ՛
եւ գրեցէ սապէս. Քանանալին աղօրը, եւնի.

| Եկեղեցիին մէջ | Տունին մէջ | Պարզագետնին մէջ |
|---------------|----------------|-----------------|
| ... աղօթքը | ... գուռը | ... մայիսնը |
| ... զօղանչը | ... անկիւնը | ... բասաչը |
| ... քարոզը | ... ապակին | ... հաշիւնը |
| ... շապիկը | ... ծխնիքը | ... զոխչը |
| ... գաւազանը | ... խորչերը | ... խրխնչը |
| ... ուրարը | ... ձօձումը | ... խոխոչը |
| ... կրակը | ... տախտակները | ... երգը |
| ... ձրագները | ... մարմարները | ... ուլը |

Շնչափողին վերի ծայրը փոքր գործիք մը կայ
որ կը կոչուի խոչակ : Ասիկա ձայնի գործարանն է :

Մտամոքսը պարկ մըն է որ վերի կողմէն ստու-
գին կամ որկորին միջոցաւ կոկորդին մէջ կը բաց-
ուի և վարի կողմէն միացած է աղիքներու հետ:
Կերուած կերակուրներն այս գործարանին մէջ կը
դիզուին, և մասամբ հօն մարսուելով՝ կ'անցնին
աղիքին մէջ, ուր բոլորովին մարսուելով՝ արիւնին
մէջ կ'անցնին : Ուրեմն մարսողութեան գործարան-
ներն են բերան, կոկորդ, ստուգ, ստամքս և աղիք:

Մարդկային կմախքը մկաններով, այսինքն
միսի կտորներով ծածկուած է, իսկ մորթը կը
պատէ ամբողջ մարմինը :

35. Հ Ր Ա. Հ Ր Ա. Դ.

Ի՞նչ կը կոչուի

1. Ծաղիկ մը որ գարունը կը փթթիւ: — 2. Եկե-
ղեցիի վերաբերեալ պատմութիւնը: — 3. Երաժշտութիւնը
որ առանց գործիքի, միայն ձայնով կը կատարուի: —
4. Փայտէ կամ տառաղձէ շինուած տուն մը: — 5. Մար-
միններ որ երկինքին երևու կը գանուին: — 6. Մարդ մը
որ միայն մէկ աչք ունի: — 7. Շահիձներով ծածկուած
երկիր մը: — 8. Դասագիրք մը որ պատկերներով զար-
դարուած է: — 9. Հեղուկ մը որ գոյն չունի:

ՕՐԻՆԱԿ . — Մաղիկ մը որ զարունը կը փրփի, կ'ըսուի
գարնանային:

26. ՄՈԼՈՒԹԻՒՆՆԵՐԷ ԶԳՈՒՇԱՆՍԼ

Օրին մէկը երբ դիտնական մը ծառաստանի
մը մէջ նստած կը դասախոսէր իր աշակերտնե-
րուն, այս վերջինները հարցուցին իրեն թէ ի՞նչ-
պէս պէտք է մարտնչիլ մալութիւններու դէմ:
Գիտնականը սա կերպով պատասխանեց: Իր ա-
շակերտներէն մէկուն փոքրիկ ծառ մը ցոյց տա-
շակերտներէ հրամայեց անօր որ զայն արմատախիլ ընէ-
լով՝ հրամայեց անօր որ զայն արմատախիլ ընէ-
լով՝ անմիջապէս, մէկ ձեռքով և առանց
ճիգ մը ընելով՝ ծառը տեղէն հանեց: Յետոյ դիտ-
նականը երկրորդ ծառ մը ցոյցոց որ քիչ մը
աւելի մեծ էր: Աշակերտը զայն ալ տեղէն հանեց
քիչ մը աւելի ճիգ ընելով՝ և միանդամայն երկու
ձեռքը միասին գործածելով: Յետոյ երրորդ ծառ
մը, որ ա՛լ աւելի մեծ էր, հանելու համար պէտք
եղաւ որ իր ընկերներէն մէկը իրեն օգնէ. այս-
պէս երկու հոգի մեծ աշխատութեամբ, հաղիւ
կրցան ծառը գետնէն խլել: Վերջապէս դիտնա-
կանը անոնց ցոյց տուաւ որիշ ծառ մը որ խիստ

36. Հ Ր Ա. Հ Ր Ա. Դ.

Հետեւեալ բառերուն ահմանները տուե՛:

1. Ծոլ . — 2. Առուակ . — 3. Կղզի . — 4. Եկեղե-
ցի . — 5. Տորի . — 6. Արեւ . — 7. Երկիր . — 8. Վար-
դագետ . — 9. Աստուած . — 10. Կոկոն . — 11. Լար-
խաղաց . — 12. Մատուռ . — 13. Դրամատուն :

ՕՐԻՆԱԿ . — Մովչ աղի չուրի ընդարձակ տարա-
ծութիւն մըն է:

մեծ էր: Բոլոր աշակերտաները միանալով և մեծ ճիղեր թափելով չյաջողեցան ծառը տեղէն հանել:

«Միրելի աղաքս, ըստու այն ատեն գիտնականը, մեր մոլութիւններն ալ այսպէս են. ի սկզբան, երբ տակաւին չեն արմատացած, քիչ մը ջանքով, կարելի է զանոնք ջնջել, բայց երբ անոնք երկար սովորութեամբ մեր սիրտին ու հոգիին մէջ խոր արմատներ են թողած, այլ եւս անկարելի է բառնալ զանոնք:»

27. ԻՆՉ ՈՐ ՑՈՒԵՍ, ԱՌ ԿԸ ՀՆՁԵՍ

Երիտասարդ մը որ ամուսնանալու վրայ էր, որոշց իր հայրը տունէն գուրս հանել և գիտ մը զիկել. կը վախնար որ մի գուցէ իր ծեր հօր ներկայաժմիւնը տան մէջ անհաճոյ երեւի իր գեռաատի կնոջ: Հայրը հարիւր տարեկան հասակին մէջ ըլլալով՝ չկրցաւ գէմ գնել իր տղուն, որ զայն կառքի մը վրայ գնելով տարաւ զիւզի մը մէջ ունեցած իր մէկ ագարակը, ուր պիտի թողուր զայն առանձին:

28. Հ Բ Ս. Հ Ա. Կ Պ Կ

Պատախանեցէ՞ ինչեւեալ հարցումներուն:

1. Ինչո՞ւ պղնձէ ամանները կ'անագին: — 1. Ինչո՞ւ փայտաշէն առաները կը ներկեն: — 3. Ինչո՞ւ փողոցները կը սալարկեն: — 4. Ինչո՞ւ ձիերուն ոտքը կը լուսնին: — 5. Ինչո՞ւ կանգեղին մէջ պատրոյգ կը դնեն: — 6. Ինչո՞ւ կը խուզեն ոչխարները: — 7. Ինչո՞ւ կը յատեն ծառերը: — 8. — Ինչո՞ւ իւզով կ'օծեն մեքենաները:

«Տղա՛ս, ըստու ծերունի հայրը, կը տեսնեմ ինչ որ ընել կ'ուզես. բայց քեզմէ բան մը պիտի խնդրեմ. ինծի սա հեռուն դանուած քարէ սեղանին քով տարի:» Տղա՛ս մինչև ան սեղանը առաջնորդեց հայրը. երբ հոն հասան. «Հիմա կը քնաս զիս հոս թողլով երթալ, ըստու ծերուկը, հոս էր որ ես ալ ժամանակ մը հայրս բերի և թուղոցի:» — Ա՛հ, հայր իմ, աղաղակեց երիտասարդը, եթէ ես ալ տղաքներ ունենամ, միթէ անոնք ալ զիս պիտի բերեն հոս:»

Այս ըստելով՝ առաւ հայրը և վերստին քաղաք բերաւ. Անիկա, սյն վայրկեանէն սկսեալ, իր տանը ամէնէն գեղեցիկ ունեւակը և իր սեղանին վրայ լաւագոյն տեղը հօրը յատկացոց: Աստուած ալ զանի օրհնեց և խոր ծերութեան հասցոց:

ԲԱՐՈՅԱԿԱՆ. — Երե կ'ուզէ՞ Աստուծոյ օրինուրկան արժանանալ, պատուեցէ՞ ձեր ծնողիք:

28. ՎԵԼԱՆՁՆՈՒԹԻՒՆ

Այն մարդիկ որ չնշին բաներով կը զրագին, փոյրողի կ'ըսուին. փոքրողի մարդը միշտ որիշին ըստածը գէշ կը գտնէ, ամէնուն վրայ արաւ կը

28. Հ Բ Ս. Հ Ա. Կ Պ Կ

Զանազանեցէ՞ վայրի ու պրատու ծառերը՝ նալբանդի, բամի, կաղնի, կնճնէ, սալո, ենի, կենաչափի, կաղամախի, ուսի, նանենի, նոճի, հացի, ուբրի, կեւի, տանձնի, ինձորենի, քնկուղենի, արհանդի, փեկոն, թթենի, ծիրանի, մորմենի, բարտի, թղւնի, լուրի, բանչի, զինուի, շաղանակինի, նշնի, պիտուակինի:

տեսնէ, ամէն բան ծուռ կը մեկնէ։ Թէ որ խօսիս
ու խնդաս, կը կարծէ թէ իր վրայ կը խօսիս ու
կը խնդաս։ Նախանձոտ է, որիշին բարիքը չ'ուզեր,
չ'ուզեր որ որիշ մէկն իր արհեստը բանի. ծուռ
աշքով կը նայի իր գրացիին յաջող վիճակին։ Եթէ
թեթեւ թշնամանք մը կրէ՝ սիրտին մէջ ոխ կը պահէ։

Բայց մեծահոգի մարդն այնպէս չէ, շուտով
որիշին խօսքէն չ'առնուիր, չի բարկանար, որիշին
աղէկութիւնը կ'ուզէ, թէև ինքը դժբաղդ ըլլայ։
Միշտ բարի նախանձով կ'աշխատի որ իր վիճակը
բարւոքէ։ Անզգուշութեամբ եղած սխալմունքի աչք
կը դոցէ, թէև այդ սխալմունքը իրեն վնաս պատ-
ճառած ըլլայ։ Մեծահոգի ու վեհանձն մարդը
քնաւ գէշ միջոյներ չի գործածեր իր նպատակին
հասնելու համար։ Բնաւ չ'արհամարեր և վար չ'
զարներ որիշները՝ իր պատիւը աւելցնելու մտքով,
և բնաւ փոյթ չ'ըներ երբոր չարասիրտ մարդիկ
զինք կը բամբասեն ու կը նախատեն։

39. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

Պատասխանեցէ՛ հետեւեալ հարցումներուն։

1. Քանի՞ տեսակ նուազարան դիտէք։ — 2. Որո՞նք
են հողմաւոր նուազարանները։ — 4. Ո՞ր ձախնը նուա-
զաւոր է, ո՞րը աղմկային։ — 5. Ի՞նչ է արձագանդը։ —
6. Ի՞նչ կըսուի այն գործիքը զոր խուլերը կը գործածեն
լսելու համար։ — 7. Զայնը ի՞նչ բանի միջոցաւ մեր ա-
կանջին կը հասնի։

29. Ը Ն Կ Ե Ր Ա Կ Ց Ո Ւ Թ Ւ Ւ Ն

Դպրոցին մէջ, բնական է որ գործ կը վնար-
ուէք այնպիսի ընկերներ որոնք ձեզի հաճելի են և
գալափարակից։ Թեթեւս հոն՝ անոնց մէջ պիտի
գտնէք այնպիսիներ որոնց հետ ամբողջ կեան-
քերնուդ մէջ, բարեկամութեամբ կապուած պիտի
մնաք։ Զկայ բան մը աւելի քաղցր և հաստատուն
որքան մանկութեան ժամանակի մէջ և դպրոցա-
կան գրասեղաններու վրայ վաստկուած բարեկա-
մութիւնը։ Բայց գիտցէք թէ ձեր ընկերներուն
մէջ ընտրութիւն ընելու իրաւոնքը երբեք չ'ներեր
որ ձեր բոլոր ընկերներուն հանդէպ հաւասարա-
պէս բարեացակամ չըլլաք։ Անոնցմէ և ո՛չ մէկուն
հետ պէտք չէ իմստ վարմունք մը ունենաք։ Ե-
թէ ձեզմէ ծառայութիւն մը պահանջնեն, տուէ՛ք
անոնց բարեկամաբար ձեր ձեռքը։ Արդարեւ միե-
նոյն դասարանի աշակերտներ, մէկ ընտանիքի զա-

40. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

Կետերուն ևեղ պատշաճ բառեր դրէ՛։

Արեւը կը լուսաւորէ . . . : Հողագործը կը հերկէ . . .
Լաւ գիրքերը . . . կը զարդարեն և . . . կը կրթեն։ Բո-
լումակոս գտաւ . . . : Կիւթթէմպէրկ գտաւ . . . : Սրծիւը կը
կերակրէ . . . : Պարտիզպանը կը խլէ . . . : Նաւը կը ձեզէ
. . . : Փայտահարը կը կտրէ . . . : Թռչունը կը շինէ իր . . .
. . . : Մայրը կը խնամէ իր . . .

ւակներու պէս են, անոնք պէտք է որ միշտ իրառու օդնեն դասերնին սերտելու համար:

30. ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆ ՎՐԱՅԻ ԽՐԱՏՆԵՐ

Անգործութիւնը, ժանդին նման, կը մաշեցնէ մարդը, մինչդեռ աշխատութիւնը կը նորոգէ զայն Գործածուած բանալին. միշտ փայլուն կը մնայ: Եթէ կը սիրես կեանքը, ժամանակու աղջկ գործածէ, ինչու որ ժամանակը այն կերպասն է որով շինուած է կեանքը:

Եթէ ժամանակը ամէն բանէ աւելի թանկադին է, զայն պարապ տեղը վատնելլ ամէնէն մեծ շուայշութիւնն է, որովհետեւ կորսուած ժամանակը չէ կարելի երբեք ձեռք անցընել, և ինչ որ շատ ժա-

Հ Ռ Ս. Հ Ա. Ն. Պ.

Հետեւեալ խօսիերը ամբողջացուցէ:

Որդին կը հնազանդի . . . : Մայրը կը խորհի . . . : Հայր մը կ'աշխատի . . . : Բարձր լեռները ծածկուած են . . . : Մայր մը գիւրաւ կը ներէ . . . : Մենք կը տեսնենք . . . և կը լունք . . . : Սրեւը կը ծաղի . . . : Գարունը կը յաջորդէ . . . : Գետերուն մեծ մասը կը բղխին . . . : Հաւասարիք եղի՞ր . . . : Աշակերտներն հնազանդ պէտք է ըլլան . . . : Մաթուադա . . . ապրեցաւ: Աշխարհին ըստ անդագործութիւնը . . . տեւեց:

ՕՐԻՆԱԿ. — Արդին կը հնազանցի իր ծնողին:

մանակ կ'անուանենք, գիտցէ՞ք որ խիստ կարճ միջոց մըն է :

Օգտակար կերպով անցուցած այս օրդ երկու վազը կ'արժէ :

Ան որ առտուն ուշ կ'ելլէ, ամբողջ օրը պտտելէ վերջ, հաղիւ գիշերը գործ կը գտնէ :

Դատարկութիւնը այնչափ կամաց կը քալէ որ աղքատութիւնը շուտով կը հասնի ետեւէն :

Առտուն կանուխ ելլել և իրիկունը կանուխ պառկիլլ առողջութիւն, հարստութիւն և իմաստութիւն կուտայ մեղի :

Առանց յոդնութեան վաստակ չկայ:

Ով որ արհեստ մը ունի, հողի մը տէր է. ով որ տաղանդ ունի, հարստութիւն մը ունի որ իրեն պատիւ և շահ կը բերէ :

Անօթութիւնը՝ աշխատող մարդուն դռնէն ներս կը նայի, բայց չի համարձակիր ներս մտնել:

Աշխատութիւնը պարտքեր կը հատուցանէ, մինչդեռ ծուլութիւնը կը շատցնէ զանոնք:

42. Հ Ր Ս. Հ Ա. Ն. Պ.

Ո՞ր կենդանիներուն ձագերն են հետեւեալները:

Գաւանուկ. ուլ. թոժիւն. հորթ. կորիւն. վառեակ. մարուկ. քուռակ. խոչքորակ. եղնորթ:

ՕՐԻՆԱԿ. — Ուչարին ձագին կ'ըսեն զառնուկ:

Գ. Մայր. Լեզու Դաւթեան:

31. ՆԱՊԱՍՏԱԿ

Ցից ականջներդ ուղղած ի վեր,
Վար կախած զոյդ կարճուկ թեւեր,
Մացառին մէջ, շուքին տակ,
Ըսէ՛, այդ քու վառ սև աչեր
Ինչե՞ր կ'ուզեն տեսնել, ինչե՞ր . . .
Փոքրի՛կ, կայտա՛ռ նապաստակ,
Թեթև, փափկիկ, ճարպիկ, արժուն
Այլ կարճամիտ էակ մ'ես դուն,
Կը սիրես խաղ ու կատակ.

Եւ անառակ արզոց նըման՝
Անդադար հոս ու հոն գաս ման,
Անհոդ, անգործ, անվաստակ:

32. ԳՈՅՆԵՐ

Շատ գոյներ կան. ամէնէն ծանօթները մաս-
նաւոր անուններով՝ կ'ըսուին. ճերմակ. սեւ, կար-
միր, կապոյտ, շէկ, գեղին, կանաչ, գորշ, թուխտ-

43. ՀՐԱՀԱԿԱԿԱ

Հետեւել նմանաձայն բառերուն նշանակութիւնը
տուէ՛ եւ մէյմէկ խօսի մէջ գործածեցե՛՛:
Գայլ-քայլ. շաղաղ-շաղախ. հարկ-յարկ. թոյլ-դոյլ.
Հոտ-հօտ. յարդ-հարթ. համր-յամր. թիակ-դիակ. սէր-
սէր. դեւ-թեւ. ձող-ցող. դամիւ-քամիւ:

Կան գոյներ ալ որ մասնաւոր անուններ չունենա-
լով՝ առարկաներու անունով կը կոչուին, ինչպէս՝
նարնջագոյն, վարդագոյն, մանիշակագոյն, միխ-
րագոյն, լեզակագոյն, երկնագոյն, շառագոյն, ևն:

Հինգ մայր գոյներ կան. սեւ, ճերմակ,
կարմիր, կապոյտ, գեղին: Մնացեալներն ամէնքն ալ
այս հինգ գոյներով կվնան բաղադրուիլ: Կապոյտ
և գեղին խառնելով՝ կ'ունենանք կանաչ. կապոյտ
և կարմիր խառնելով՝ կ'ունենանք մանիշակագոյն.
կարմիր և գեղին խառնելով՝ կ'ունենանք նարն-
ջագոյն, ևայլն: Գոյներու բաղադրութիւնը նկա-
րիչներն ու ներկարարները գիտեն, միայն հինգ
պարզ գոյներն ունենալով՝ կրնան անհամար ներ-
կեր պատրաստել:

Միեւնոյն գոյնը կրնայ շատ տեսակներ ու-
նենալ: Նախ՝ աւելի բաց կամ աւելի մուլթ կը նայ
ըլլալ: Երկրորդ կը պատահի որ գոյն մը իր վը-
րայ ուրիշ գոյնի մը նմանութիւնը ցուցնէ, այն

44. ՀՐԱՀԱԿԱԿԱ

Հետեւել բառերուն նշանակութիւնը տուէ՛ եւ ա-
նոնց արմասները ցտէ՛՛:

Մեղաւոր, հոգեւոր, եկեղեցական, ճերոնի, կու-
րօրէն, օղային, վարդոնի, մարմնաւոր, կառապան,
դժոխային, ականջեղ, ինձորենի, թղինի, սնակ, լճակ,
ծաղկաւէտ, ոսկեղէն, տղեղ, անկիրթ, տժգոյն, ապե-
րախտ, ապուշ, գաղանաբար, լրջօրէն, հաստատապէս:

ՕՐԻՆԱԿ. — Մեղաւոր կը նշանակէ մեղը ունեցող,
արմասն և մեղը:

ատեն նմանեալ գոյնին ծայրը որակ մասնիկը աւ սեղնելով կ'ըսենք՝ սեւորակ կարմիր, գեղնորակ կանաչ, կարմրորակ, թխորակ, միխորորակ, ևայլն:

Պիսակաւոր կ'ըսենք երբ բաց գոյնի մը վրայ մութ գոյնի մը մանրիկ մասերը ցանուած են, կամ հակառակը. յովազին մուշտակը պիսակաւոր է: Խայտաւոր (խատուիկ) կ'ըսենք երբ բաց գոյնի մը վրայ մութ գոյնի մը գիծեր կամ շերտեր շարուած են միօրինակ բայութեամբ. վադրին մուշտակը խատուտիկ է: Երիմներանդ կ'ըսենք երբ քանի մը գոյներ խառն ի խուռն կը գտնուին միեւնոյն առարկային վրայ. ծիածանը երփներանդ աղեղ մըն է երկինքին վրայ ձեւացած:

Ծիածանին եօթը գոյներն են՝ իրենց բնական կարդով. մանիշակաղոյն, լեզակաղոյն, կապոյտ, կանաչ, գեղին, նարնջաղոյն և կարմիր:

45. Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ.

Կետերուն տեղ դրէ բառեր որ հետեւեալ կենդանիներուն ձայները յայտնեն:

Կատուին . . .ը: — Ոչխարին . . .ը: — Կալին . . .ը: — Տատրակին . . .ն: — Առիւծին . . .ը: — Շոնին . . .ը: — Էշոն . . .ը: — Զիոն . . .ը: — Հաւին . . .ը: — Գորտին . . .ը: — Ադուաւին . . .ը: — Խոզին . . .ը: — Գայլին . . .ը: — Օձին . . .ը: — Ազուէսին . . .ը: — Սոխակին . . .ը: — Մեղուին . . .ը: — Արագիլին . . .ը: — Աքաղաղին . . .ը: — Այծին . . .ը:

33. Ի՞ՉՊԷՍ ՊԷՏԸ Է ԸԼԼԱՅ ԲԱՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆԸ

1. Դուն պիտի սիրես քու գպլրոցդ, որովհեծետեւ սա այն վաւաւոր տունն է, ուր կ'աշխատին դքեղ ուսեալ և պարկեշտ անձ մը ընելու:

2. Պիտի սիրես ուսուցիչդ և ընկերներդ, պիտի ըլլաս անոնց հետ անկեղծ և բարի, որպէս զի անոնք ալ քեղի հետ ըլլան անկեղծ և բարի:

3. Պիտի ըլլաս ճշգապահ. եթէ մէկը ուշ հաօնի դասին, հետեւանքը դէշ է:

4. Մտիկ պիտի ընես գասերոցդ և ուշագիր պիտի ըլլաս միշտ. երբ գուն կը խօսիս ընկերոջ մը հետ, ուսուցիչը չի սորվեցներ այն բանը՝ զոր գուն չգիտնալուց համար վերջը պիտի դաւիս:

5. Պիտի դիտնաս գասերդ և պիտի կատարես պարտքերդ կրցածիդ շափ լաւ. ուսանողի մը

46. Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ.

Հետեւեալ խօսերը ամբողջացուցէ:

1. Յիսուս ծնաւ (ուրկի): — 2. Աստուած մարդը ոտեղծեց (ի՞նչ բանէ): — 3. Լուսինը իր լոյսը կ'առնէ (ուրկի): — 4. Աստուած աշխարհը ստեղծեց (խմի՞ օրուան միջ): — 5. Յիսուս մատնուեցաւ (որմի): — 6. Քրիստոսիոր թուամպս գուաւ (ի՞նչ բան): — 7. Սահակ և Մեսրոպ հնարեցին (ի՞նչ բան): — 8. Յիսուս մկրտուեցաւ (որմի): — 9. Զորա աւետարանիչներն են (Տընկ' անուններնին):

շանքը պարզ բան մըն է. և մանկութենէ պէտք է յարգես այն բանը՝ որ պարտք կը կոչոի :

6. Հոգ պիտի տանիս տետրակներուդ. երբ առաջին էջերը մելանոտ են և դէշ զրուած, հոգ չես տանիր միւսները լաւ գրելու :

7. Հոգ պիտի տանիս գիրքերուդ. դիրքերդ կը բովանդակեն գիտութիւնը. պէտք է յարգես գիտութիւնը:

8. Պիտի պանծաս քու դպրոցիդ. յաջողութեանց վրայ. ոչիտի ուրախանաս երբ ընկերներդ քննութեան մէջ ընդունուին, և դուն իսկ պիտի ուզես բերել քու ուսուցչիդ՝ բարի վկասդիրդ:

9. Երբ թողուս գպրոցը, յաւէտ պիտի սիրես զայն ու պիտի պահես սիրտիդ մէջ ուսուցչիդ յարգելի յիշատակը :

47. Հ Յ Ա Հ Յ Ա Կ Գ

Հետեւալ սահմաններուն համապատասխանող բառերը զժէ՛:

1. Կենդանի մը որ թէ՛ ջրւրի և թէ՛ ցա աքի վրայ կրնայ ապրիլ : — 2. Շատ պղտիկ մարդ մը : — 3. Հիւանդութիւն մը ուրիէ միեւնոյն ժամանակ շատ մարդեր կը վարակուին : — 4. Մարմին մը որուն մէջէն լոյս ու չերեւար : — 5. Տնաակ մը բայս որուն գոչելու ըլլանք, տերեւները կը կծկէ : — 6. Թոյնին ազգեցութիւնը չեղուացնող գեղ մը : — 7. Գործիք մը որ օդին փոփոխութիւնը կը ցուցնէ :

34. ԶԱՓԱԿՈՐՈՒԹԻՒՆ

Ամէն մարդ, թէ՛ մեծ և թէ՛ պղտիկ, մնունդի պէտք ունի որ ապրի. ոմանք շատ մնունդ կ'ուղեն, ոմանք քիչ: Ուժեղ և քաջառողջ մարդը շատ աւելի կերակուր կ'ուտէ, քան թէ տկար ու վտիտ մարդը: Բայց ամէնուն համար յայի մը կայ և պէտք չէ այս չափը անցնիլ, որպէս զի անհանգիստ չլլայ :

Ով որ չափէն աւելի կ'ուտէ, որկրամոլ կ'ըսուի, ով որ փափուկ կերակուրներ կը սիրէ փափկակեր կը կոչուի: Որկրամոլը ի՞նչ որ գանէ կ'ուտէ՝ չնայելով որ կերածն օգտակա՞ր թէ զնասակար է իրեն, փափկակերն ընտրելով կ'ուտէ և իր բոլոր խելքը լաւ ու աղոտոր կերակուրի հետէ: Անշուշտ մարդիկ ապրելու համար պէտք է ուտեն: Բայց պէտք չէ որ իրենց բոլոր բանն ու գործը կերակուրը ընեն, և կարծեն թէ երջանիկ են երրոր միայն կ'ուտեն: Որկրամոլն ատելի կը դառնայ ամէնուն. խոհեմ տղան ամէն բանի մէջ չափաւոր կ'ըլլայ և ասով իր առողջութիւնը կը պահպանէ :

48. Հ Յ Ա Հ Յ Ա Կ Գ

Հետեւալ բառերուն իւրաքանչիւրկն երեսական ուրիշ բառ շինեցէ՛:

Օրէնք, նաւ, լոյս, կարգ, մեծ, դիւան, գիր, ընկեր, խաչ, հրանդ, հիւր, հող, նիւթ, չափ, պակաս:

ՕՐԻՆԱԿ. — ՕՐԵՆՖ, օՐԻԵՎԱՆՈՐ, օՐԻԵՎԱԿՐ, օՐԵՆՍԴԻՐ, այօրէն, եղին:

35. ԵՐԿՈՒ ՄԵՂՈՒ

Մայիս ամսուն՝ շատ աղուոր առառու մը, երկու մեղու ելան որ մեղր փնտուեն։ Մէկն ուշիմ ու ժուժկալ էր, միւսն անհոգ ու խենդուկ։ Քիչ մը ետքը պարտէղ մը հասան, ուր անուշահամ խոտեր, հոտաւէտ ծաղիկներ ու շատ համեղ պտուղներ կային։ Բաւական ատեն այս աղուոր բաները ճաշակեցին. մէկն ասդին անդին իր փուրիկը կը լցնէր մամով, որպէս զի իր փեթակը շինելու նիւթ ունենայ. միւսը մինակ անուշ նիւթերը կը ծծէր և իր հաճոյքը կը մտածէր։

Վերջապէս մեծկակ աման մը գտան որ դեղձի մը ճիւղէն կախուած էր, այս ամանին մէջ մեղր կար։ Շուտ մը՝ անխոհեմ և շատակեր մեղուն գլուխն ամանին մէջ խոթեց և սկսաւ ուրախ զուարթ քամել, թէկ իր ընկերը կը խրատէր որ

49. Հ Յ Ս. Հ Յ Ն Պ.

Ի՞նչ կ'ըսուի

Չեռքին ամէնէն փոքր մատը։ Հոտառութեան գործարանը։ Տեսողութեան գործարանը։ Չեռքին մէջի կողմը։ Խոշոր մատը։ Վէրքի մը թողած հետքը։ Անկենդան մարդկացին մարմինը։ Առողջութիւնը պահելու արաւեստը։ Քանին մէջ պարտուղ մարդը։ Հօրմէ և մօրմէ մնացած հարստութիւնը։ Արեւը ծագելէն քիչ առաջ երեւցած լրցը։ Տան մը գետնին վրայ գտնուող մատը։ Երկաթուղիի կառքերը քաշող մեքենան։ Եէնքերը կայծակէն պահպանող սրածայր երկաթէ ձողը։

Հափէն աւելի չճաշակէ։ Իսկ խելացի մեղուն՝ քանի մը վայրկեան քիչ քիչ ծծեց. ըմպելիին համը թէկ անուշ էր բայց չոիրեց և կարծեց թէ անոր մէջ վասնգաւոր բան մը կայ, ուստի ձայն առուաւ իր ընկերին և նորէն պտուղներուն ու ծաղիկներուն վրայ թռաւ և իր սնունդը չափով կերաւ։

Իրկուան գէմ զնաց իր ընկերին մօտ որպէս զի մէկտեղ փեթակը գառնան. բայց ի՞նչ տեսնէ աղէկ։ Շատակեր մեղուն այնչափ ուռեր էր որ չիր կրնար շարժիլ։ Իր թեւերն անուշին կողեր էին, իր սողերը թըներ էին և բոլոր մարմինը ջլատեր էր. — մեռնելու վրայ էր։ Հաղիւ կրցաւ իր վերջին բարեւը տալ իր ընկերին, ողբաց, թէեւ իր անխոհեմ ու անզգոյշ ընթացքին վրայ և շունչը փչեց։

50. Հ Յ Ս. Հ Յ Ն Պ.

Պատախանեցէ՛ հետեւեալ հարցումներուն.

1. Գլխաւոր հագուստները որո՞նք են։ — 2. Շապիկը ի՞նչ բանով կը չինեն։ — 3. Կուաւը ի՞նչ տեսակ պիկը ի՞նչ բանով մարտաստուած։ — 4. Ճերմակեղին ի՞նչ բան է և ինչէ պատրաստուած։ — 5. Բամագակէ շինուած տեսակ հագուստներու կըսուի։ — 6. Ո՞ր հագուստներինչ տեսակ հագուստներ գիտէք։ — 7. Վերարկուուրը ընդհանրապէս բուրդէ կը չինեն։ — 8. Մուշտակը ի՞նչ է և ի՞նչ տաքսէ հագուստներուն նախնական նիւթը ի՞նչ է և ի՞նչ բանէ յառաջ եկած է։ — 10. Ի՞նչ բաներէ կը չինեն կոքանէ յառաջ եկած է։ — 11. Զմեռուան մաւաւոր հագուստները ու ճակները։ — 12. Մուճակները ի՞նչո՞վ կը չինեն։

36. ՀԱՆՁԱՐԵԼ ԴԱՏԱԽՈՐ ՄԸ

Հարուստ վաճառական մը շատ մը սետաքսի հակեր յանձնած էր ջորեպանի մը որ զանոնիք հեռաւոր քաղաք մը պիտի տանելու : Վաճառականը թէպէտեւ ճամբան ջորեպանին պիտի ընկերանար, բայց ծանր հիւանդութեան մը պատճառաւ չկըրցաւ ճամբորդել, և ջորեպանը ստիպուեցաւ մինակ մեկնիլ մետաքսի հակերով, երբ հասաւ երթալիք քաղաքը, տեսնելով որ վաճառականը կ'ուշանար և գրեթէ յոյս ալ չկար որ պիտի առողջանայ շար խորհուրդ մը յղացաւ . Վաճառքը ծախեց և այլ ևս ջորեպանութենէ հրաժարեցաւ վաճառականը, բաւական ժամանակ վերջը, ճարտար թժիշկի մը դարմաններուն չնորհիւ առողջանալով, եկաւ փնտուել ջորեպանը : Երկար ժամանակ վնասուելէ ետքը, վերջապէս գտաւ զայն և պահանջեց մետաքսները : Բայց ջորեպանը բոլորովին ուրացաւ,

ՏԱ. ՀՐ Ա. Հ Ա. Կ. Պ.

ԳՏՔ ուտելիքներ եւ ըմպելիներ որոնց կը յարմարին հետեւեալ յատկութիւնները :

1. Կակուղ, կարծր, նեարգաւոր : — 2. Ապիտակ, թուխ, օթեկ : — 3. Հասուն, հիւթաւոր, թթու : — 4. Ընտիր, հին, փրփրուն : — 5. Վճիռ, պղտոր, կազային : — 6. Անտրատ, սերաւոր, մածեալ : — 7. Թարմ, աղած, հալած :

ՕՐԻՆԱԿ. — Կակուղ, կարծր, նեարդաւոր (միս) :

և պնդեց թէ նոյն իսկ այդ տեսակ ջորեպան ոը չի ճանչնար: Խնդիրը դատարան տարուեցաւ, բայց դժբախտարար յույսնի ապացոյցներ չդտնուելուն, դատաւորը վկրցաւ վճիռ մը արձակել: Երբ երկու հակառակորդները դատարանէն կը մեկնէին, դատաւորը հանճարեղ դաղափար մը յղացաւ: Հաղիւ թէ անոնք մէկ երկու քայլ տուածէին փողոցին մէջ և ահա՛ դատաւորը անոնց ետեւէն սապէս պռուաց. «Ջորեպան, ջորեպան, ինծի՞ն այլէ, բան մը պիտի հարցնեմ»: Ջորեպանը մէկէն ի մէկ չկրնալով յիշել թէ քիչ մը առաջ ջորեպան ըլլալը բոլորովին ուրացած էր՝ յանկարծ գլուխը ետին դարձուց: Այս կերպով ինքինքը մատնած ըլլալով՝ դատաւորը զանոնիք վերստին դատարան կանչեց, և ո՛չ միայն մետաքսներուն զինք հատուցանել տուաւ ջորեպանին, այլ նաեւ ծանր պատիժ մը տուաւ անորի իր խաթերայութեանը համար:

ՏԱ. ՀՐ Ա. Հ Ա. Կ. Պ.

Հետեւեալ բառերուն իւրաքանչիրին յարմար երեսական յատկութիւն ցուցիող բառ գտք :

1. Ծով : — 2. Մարգագետին : — 3. Գետ : — 4. Գետափն : — 5. Ամպ : — 6. Լեռ : — 7. Արահետ : — 8. Ցանափն : — 9. Ծառ : — 10. Զոր : — 11. Ծաղիկ : — 12. Կապատ : — 13. Ծուն : — 14. Էլ : — 15. Կատու : — 16. Կով : — 17. Առիւծ :

ՕՐԻՆԱԿ. — Ծով (լայնատարած, խաղաղ, ալեկոծեալ):

37. ԱՍՏՈՒԱԾ

Լոյս տառերով քու անուն
Սիրաերու մէջն է զըրուած.
Այս տիեզերքը անհուն
Պատմէ բարիքդ, ո'վ Աստուած:
Ինչ անուշիկ Հայր մ'ես Դուն,
Տաս մեզ չնորհներ լիուլի.
Քեզմով այս չքեղ բնութիւն
Դեղեցկութեամբ կը փայիի:
Քու գործերուդ աննըման
Է մարդկութիւնն՝ օրհնաբան,
Կ'երգեն քու փառքդ անսահման
Թէ՛ բանաւոր, թէ՛ անբան:
Երկինք լոյսեր ունի զարդ,
Երկիր՝ ծաղիկ գոյնըզդոյն,

53. Հ Յ Ա Հ Յ Ն Գ

Կետերուն տեղ երկերկու պատշաճ բառ դրէֆ:

1. . . . թանկագին մետաղներ են: — 2. . . . անգութ են: — 3. . . . հաւասարապէս օգտակար են տունկերուն: — 4. . . . վայրի կենդանիներ են: — 5. . . . խտալիոյ ամէնէն մեծ գետերն են: — 6. . . . Ամերիկայի ամէնէն բազմաբարդ քաղաքներն են: — 7. . . . երկրա երկու բեւեռներն են: — 8. . . . կը պահպանեն ոչխարները: — 9. . . . տարիին աթէնէն ախորմելի եղանակներն են:

ՕՐԻՆԱԿ. — Ոսկին եւ արծարը բանկագին մետաղներ են:

Խմաստութեանդ լոյսը զուարթ

0՝ն, զարդ ըրէ՛ իմ հոգւոյն:

Լոյսի մը ծոցն ես հանգչած՝

Ա՛հ, գէթ օր մը տեսնէի

Քու պայծառ գէմքդ, ո'վ Աստուած,

Այդ օրուան րի՛ւր երանի:

38. Մ Ի Ծ Ե Ռ Ե Ա Կ Ն Ե Բ Ը

Աստուր դպրոց կ'երթար. բայց դրան առջեւ յանկարծ կանգ կ'առնէ և զլուխը վեր վերցընելով կը սկսի դիտել ծիծեռնակներու խումբ մը, որ երկինքին երեսը թռչուելով՝ կ'երթային կուգային, մերթ գետնին երեսէն երթալով, մերթ տանիքին վրայ բարձրանալով: «Ա՛հ, կ'ըսէ ան, ինչ երջանիկ ապրելու եղանակ:»

Մարդ մը որ հոն զանի կը դիտէր, հասկցաւ Աստուրին միաքը և ըստ անոր. «Դուն չես գետեր թէ ի՞նչ կ'ընեն այս ծիծեռնակները: Անոնք

54. Հ Յ Ա Հ Յ Ն Գ

Ի՞նչ կը կոչուի

1. Այն պաշտօնեան որ դատ կը վարէ, կը վճռէ, եւլին: — 2. Այն պաշտօնատունն ուր դատ կը տեսնուի: — 3. Այն որ ուրիշին դէմ բողոքելով դատ կը բանայ: — 4. Այն վճիռը որով դատը կը վերջանայ: — 5. Մէկուն դէմ դատարան բողոքելը: — 6. Դատելու գործադրութիւնը: — 7. Միտքին դատելու կարողաթիւնը:

Ճանճ կը բռնեն, ոյպէս զի իրենց ձագերուն տան,
որոնք, առանց անոր, պիտի մեռնէին:

— «Այս՝ կը հասկնամ, ըստ Ասատուր, ա-
զէկ բան է ատ, և դպրոց վազեց:

ԲԱՐՈՅԱԿԱՆ. — Հանգիստ սիրտով կատարուած
աշխատութիւնը ձանձրացուցիչ չէ երբեք: Զուար-
թութեամբ դպրոց մտիր, լաւ աշխատէ և առանց
նեղուելու: Ծիծեռնակները ուրախ են, որովհետեւ
իրենց ձագերուն համար կ'աշխատին: Քու ծնողքդ-
ալ հաճոյքով կ'աշխատին, մտածելով որ զուն
անոնց պէտք ունիս: Դուն ալ նոյնպէս զուար-
թութեամբ աշխատէ, որովհետեւ դուն պիտի ու-
րախացնես ծնողքդ, երբոր բարի և ուսեալ մէկն
ըլլաս:

55. Հ Ր Ա Հ Ս Ն Գ

Պատախանեցէ՛ հետեւեալ հարցումներուն:

1. Մեծ պահքի մէջ եկեղեցին խորանը ի՞նչ վի-
ճակի մէջ է: — 2. Վարագոյրին վրայ ի՞նչ պատկր
կախուած է: — 3. Մեծ պահքի մէջ վարագոյրը երբ
կը բացուի: — 4. Ի՞նչու ժողովուրդը կիրակի իրիկու-
ներն եկեղեցի կը լեցուի մեծ պահքին: — Մեծ պահ-
քին մէջ օրը քանի անգամ ժամերգութիւն կ'ըլլայ: —
5. Կէս օրուան ժամերգութիւնը ի՞նչ կ'ըսուի: — 7.
- Մեծ պահքին յատուկ որ ազօթքը կայ որ ամէն օր կը
կարգացուի: — 8. Քանի շաբաթ կը տեւէ մեծ պահքը:
- 9. Ի՞նչ ըսել է բակլախորան: — 10. Մեծ պահքին
գերջին շաբաթը ի՞նչ կը կոչուի:

39. ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՎԻՃԱԿԸ

Մարմինները երեք վիճակ ունին, հաստատուն,
հեղուկ և կազային: Հաստատուն կ'ըսենք անոնց
որ քիչ շատ պնդութիւն ունենալով՝ ձեւ մը կը
պահեն. այսպէս են քարերը, փայտերը, մետալ-
ները, թուղթը, սառը: Հեղուկ կ'ըսենք անոնց որ՝
բնաւ պնդութիւն չունենալով՝ ձեւ մը չեն կրնար
պահել և կը հոսին. ասոնք ամանի մէջ պէտք է
դրուին, և ամէն ամանի ձեւը կ'առնեն. այսպէս
են ջուրը, գինին, կաթը, ձեթը, քարիւղը: Կա-
զային կ'ըսենք անոնց որ ձեւ չունենալէ զատ, տա-
րածական են և շարունակ կ'ընդարձակուին. ա-
սոնք են օդը, շոգին, մուխը և կազ կոչուող կարգ
մը մարմիններ, ինչպէս են լուսատու կազ, թըթ-
ուածին, ջրածին, և այլն:

Հաստատուն մարմինները պնդութեան նոյն
աստիճանը չունենալով՝ ոմանք կակուդ կ'ըսուին և
ամանք կարծր: Կակուդ են անոնք որ ձեռքի մէջ
կրնան ճզմուիլ, այսինքն մեր մատներուն ճնշման
տեղի տալով՝ կը ծռին, կը փոքրանան, ինչպէս

56. Հ Ր Ա Հ Ս Ն Գ

Հետեւեալ անուններուն քննութիւնը որոշելով՝ ըսեֆ
թէ հաստատուն, հեղուկ թէ կազային են:

Երկաթ, պղինձ, մնդիկ, ջուր, օդ, չոպի, քար,
մղան, փայտ, հող, ծծումբ, ածխաթթու, գարեջուր,
կափա, թթուածին, գինի, կաթ, սառ, ջրածին:

սպունգը, թուղթի թերթ մը, մեղրամումը, կերպասները : Կարծը են անոնք որ չեն ճզմուիր ձեռքի մէջ, ինչպէս փայտը, քարը, մետաղները :

40. ԴԻՒՐԱԿԵՑՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆ

Առաջինն քան երկրորդն նախամեծար կը համարուի:

Մարդ աշխատովթեամբ և խնայողովթեամբ կրնայ հասնիլ բարեկեցութեան, բայց խնայողութիւնը այն ատեն միայն կարելի կ'ըլլայ, երբ մարդ դիտէ դիմադրել իր կիրքերուն:

Պէտք է որ կիրքերնիս չափաւորել դիտնանքը երբ մարդ քիչ բանի կը տենչայ, խիստ քիչ բանէ զրկուած կը զգայ ինքղինքը:

Զկայ չափ՝ այնպիսի մարդու մը հասար որ անցած է հարկաւորին սահմանը: Քիչով գոհ չեղզը բանէ մը գոհ չի կրնար ըլլալ:

57. Հ Բ Ս. Հ Ս. Ն Գ.

Ի Ա Յ Հ Շ Ա Խ Ե Ա

1. Քերականութիւն շինողին: — 2. Դեղաբանի մը տիրոջ: — 3. Լրագրի մը տիրոջ: — 4. Լրագրի մէջ յոդուած գրողին: — 5. Պաշտօնատան մը մէջ սպաշտօնաթղթեր պահողին: — 6. Եկեղեցին մէջ երգողին: — 7. Քաղաքի մը բնակիչներուն: — 8. Գիւղի մը բնակիչներուն: — 9. Կղզիի մը բնակիչներուն: — 10. Պատմութիւն գիտցողին: — 11. Շատ մը լեզուներ գիտցողին: — 12. Ամէն ինչ յուի տեսնողին: — 13. Լաւ տհմողին:

Սոկրատ օր մը վաճառատեղիէ մը անցած պահուն, հոն գտնուած բազմաթիւ ծախու առարկաները տեսնելով՝ ըստ «Որքան բան որոնց և ոչ մէկուն պէտք ունիմ»:

Խելացի մարդ մը պարտաւոր է միայն պէտք եղածով գոհանալ և թողուլ աւելորդը: Ան որ աւելորդը կը գնէ, քիչ ատենէն պիտի ստիպուի պիտանին ծախելու:

Հարուստ է ան՝ որ իր ունեցածովը կը գոհանայր եթէ քեզի պէտք եղածը ունիս, երջանիկ եռու Շքեղ տուները, մեծ ստացուածքները, արծաթի և ոսկիի գէղերը, չեն կրնար երբեք բժըշկել ոչ մարմինին և ոչ հոգիին տենդերը:

41. ԵՐԿՐԱԳՈՐԾԻՆ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆԸ

Երկրագործները որքան շատ տղաքներ ունենան, այնքան շատ հարուստ են: Որովհետեւ անոնց տղաքները, իրենց փոքր հասակէն իսկ, կը սկսին օգնել իրենց հօրը. կրտսերագոյնները ոչխարները

58. Հ Բ Ս. Հ Ս. Ն Գ.

Պատախանեցի՛ հետևեալ հարցումներուն.

1. Թարթիչները ի՞նչ բանի կը ծառային: — 2. Ոչխարին բուրդը ի՞նչ բաներու կը գործածուի: — 3. Անպահուները ի՞նչ բան կ'արտադրեն: — 4. Շերամը ի՞նչ կը շինէ և ինչե՞ր կ'ընեն անոր շինածովը: — 5. Ի՞նչ է աղամանդը և ի՞նչ բանի կը գործածուի: — 6. Կանեփը ի՞նչ է և անոր գործածութիւնը ի՞նչ է:

արօտավայրը կ'առաջնորդեն, աւելի մեծերը մեծ
կենդանիներու խումբերը կը վարեն, իսկ երիցա-
դոյնները իրենց հօրը հետ կը հերկեն երկիրը :

Ասդին, ընտանիքին մայրը կերակուր կը պատ-
րաստէ իր էրկանն և զաւակներուն համար, որոնք
օրուան աշխատութենէն յոգնած պիտի վերա-
դառնան իրիկուան։ Ան կը կթէ իր կովերը և ոչ-
խարները, կը վառէ մեծ կրակ մը որուն բոլորտի-
քը հաւաքուած՝ պիտի զուարճանան իրիկունը խօ-
սելով երգելով՝ մինչև քնանալու ատեն։ Մայրը կը
պատրաստէ նաև պանիրը, և ձմեռուան համար
զանազան պտուղներ այնպէս թարմ՝ որ կարծես
դեռ նոր փրցուած են։ Երկրագործը տուն կուգայ
իր արօրովը. իր խոնջած եղները՝ զլուխնին կախ՝
հանդարտութեամբ կը քալեն։ Յորեկուան աշխա-
տութեան յոգնութիւնները կը վերջանան օրուան
հետ միասին։ Հուսկ ուրեմն ամէնքը կը քնանան,
առանց մտածելու վաղուան յոգնութեան վրայ։

59. Հ Բ Ս. Հ Ա. Ն. Գ.

Կետերուն տեղ յարմար բառեր յրեկ'։

- ... է այն որ աշխատութիւնը չի սիրեր :
- ... է այն որ հիւանդանալու չափ կ'ուտաէ :
- ... է այն որ առանց խորհրդածութեան կը գործէ :
- ... է այն որ ուսումը կը սիրէ :
- ... է այն որ աշխատութիւնը կը սիրէ :
- ... է այն որ ահսողութենէ զրկուած է :
- ՕՐԻՆԱԿ. — Ծոյլ է այն որ աշխատութիւնը չի սիրեր։

42. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ (Նար.)

ՅԱՄՔՆԵՐՈՒ ՅԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐ

ԴԱՇՏ կամ ԴԱՇՏԱԳԵՑԻՆ կը կոչուի գրէթէ
հարթ հաւասար ընդարձակ գետին մը :

ԼԵՌՆԱՌԱՋԸ հարթ հաւասար տարածու-
թիւն մ'է՝ գաշտագետինէն աւելի բարձր :

ԼԵՌՆԸ ցամաքին մակերեւոյթէն վեր բարձ-
րացած հողի կամ ժայռի մեծ զանդուած մըն է :

ԼԵՌՆԱՌԱՋՈՎՅՅ կամ ԼԵՌՆԱՌՈՏԻ ըսուածը
իրարու կցուած լեռներու շարք մըն է :

Լեռան մը ԴԱԳԱԹԸ՝ նոյն լեռան ամէնէն
բարձր տեղն է :

ԲԼՈՒՐ կը կոչուին փոքր լեռները :

ՀՈՎՀՅ կամ ՉՈՐ կ'ըսուի երկու լեռներու
կամ բլուրներու միջեւ գտնուած տեղը :

60. Հ Բ Ս. Հ Ա. Ն. Գ.

Պատախանեցէ՛ հետեւեալ հարցումներուն.

1. Լուսաւորութեան համար ի՞նչ միջոցներ կը գոր-
ծածենք : — 2. Ճրադը, մամը ի՞նչ բանով կը շինեն : — 3.
Ճրագին, մամին պատրոյզը ի՞նչ բանէ շինուած է : — 4.
Կանդեղին մէջ ի՞նչ բան կը վառեն : — 5. Վառելու յա-
տուկ իւզը ի՞նչ բանէ կը պատրաստեն : — 6. Ի՞նչ է բեղ-
րովը, ուրկէ կը հանուի : — 7. Փաղոցները ընդհանրապէս
ի՞նչով կը լուսաւորին : — 8. Օդալին կազզ ի՞նչ բա-
նով կը պատրաստուի : — 9. Լուցին ի՞նչով կը շինեն : —
10. Կայծքարը ի՞նչ է :

Կիրծ կամ ԼեռնԱՄէջ կը կոչուի երկու լեռի մէջտեղ դանուած շատ նեղ անցքը :

ՀՐԱՅԻՌՈՂԻ կը կոչուի այնպիսի լեռ մը որ բոցավառուած հեղուկ նիւթեր դուրս կը ցայտեցնէ, ինչպէս ծուխ, բոց, մոխիր, ևայլ:

Հրաբուխին բերանը կը կոչուի խառնարան:

ԱՆԱՊԱՏ կը կոչուին երկրին անջուր և անքեր մասերը որոնց մէջ մարդ չի կրնար բնակիլ: Անապատներու մեծ մասը ծածկուած է աւաղով կամ ժայռերով:

ՏԱՓԱՍՏԱՆ կը կոչուին այն դաշտագետինները որոնք խոտերով կամ մացառներով ծածկուած են:

43. ԱՍՏՈՒԱԾ

ԵԿԵՔ տեսէք սա բացուած վարդը, նայեցէք ինչպէս կ'երերայ իր կանաչայած ճիւղին վրայ: Ա-

61. ՀՐԱՅԻՌՈՂԻ

Հսկ' թէ ի՞նչ ընտանիի կամ տեսակի կը պատկանի հետեւեալները.

Ապարանջան, գլխարկ, իժ, քանդակագործ, լուրիս, սպունգ, նուազարան, Յունիո, լուսին, ոսարէ, կարմրախայտ, չարութիւն, գութ, կապոյտ, քիմիագիտութիւն, ոստ, գիրք, անխոսն, Արեւելք, մանիչակ, տառձագործ, սղոց, կաղամախ, ցորին, արմաւ, արև, թիթեանիկ, փառան, բաճկոնակ, Ափրիկէ, ֆրանսացի:

ՕՐԻՆԱԿ. — Ապարանջան (գոհարեղէն), զյլարկ (հագուստ):

սիկա է ծաղիկներուն ամենագեղեցիկը. թերթերն են կարմրուկ. տեսքն է ազնիւ ու գեղեցիկ. հոտը բոներ է օդին մէջ. բայց աս վարդը ընողն՝ ալ աւելի գեղեցիկ է. ամէն սիրտի սիրելի է:

Առիւծը ամէն կենդանիներէն ուժով է. երբոր իր ծակէն ելլէ ու պոչը շարժելով սկսի մարնչել, արածող կենդանիները վախէն կը թողուն դաշտը և գաղանները անապատ կը փախչին: Ուժով է առիւծը բայց իր ստեղծողը աւելի՝ զօրաւոր է:

Պայծառ է արեւը՝ երբոր անամպ երկինքէ ծագի. երբոր փայլուն ճամբովը առաջ կուգայ բոլոր երկիրս իր լուսավը կը լեցնէ: Բայց աւելի՝ փառաւոր է ան՝ որ Արեւը ստեղծեր է. ինքը ամէն տեղ կը մտնէ, իր երեսին լոյսը իր ամէն ստեղծածները կը լուսաւորէ, ու ինքը գիշեր չունի. անոր անունն է Աստուած. իր գործն է աշխարհս: Ինք ալ իր ամէն գործէն վեր է, ինք է գեղեցկութիւն, զօրութիւն ու կարողութիւն:

62. ՀՐԱՅԻՌՈՂԻ

Կետերուն տեղ դրեք այնպիսի բառեր որ հետեւեալ իրերուն առաջ բերած աղուուկը յայտնեն.

Կրակին...ը: — Հովին...ը: — Ճօճանակին...ը: — Առուակին...ը: — Կառքերու...ը: — Զուրին...ը: — Ալիքներուն...ը: — Տերեւներուն...ը: — Խարազանին...ը: — Կայծակին...ը: — Տախտակամածին...ը: — Զանգակին...ը:

44. ԵՐԿՈՒ ՆԿԱՐԻ ԶՆԵՐ

Ստեփան և Մինաս, հասարակ դերձակի մը զաւակները, երկու նշանաւոր նկարիչներ էին։ Առնձիք իրենց տղայութեան աղքատ վիճակէն շատ հեռու էին, որովհետեւ իրենց տաղանդին շնորհիւ վառք և հարստութիւն շահած էին։

Անոնցմէ մէկը՝ Ստեփան՝ մառնալով իր խոնարհ ծագումը՝ ամբարտաւան կեանք մը կը վարէր, աղնուական և հարուստ մարդերով շրջապատուած։ Բայց Մինաս ամէնուն նկատմամբ բարի էր, թէ՛ ամէնէն աղքատին և թէ՛ ամէնէն հարուստին։ Օր մը ասոր եղբայրը յանդիմանեց անոր այս ընթացքը։ Այն ունայնամիտը խօսելու պահուն այնքան բորբոքեցաւ որ չտեսաւ թէ Մինաս թերթ մը թուղթ առած էր և՝ իրը թէ անոր ուշադրութեամբ մտիկ ընել ձեւայնելով՝ կը գծէր։

«Ի՞նչ կ'ընես հոդ» ըստ անոր վերջապէս։

— Եղբայր իմ, պատասխանեց Մինաս, այս թուղթին վրայ կը գծեմ անոր պատկերը՝ որ պէտք

63. Հ Բ Ա. Հ Ա. Ն. Պ.

Հետեւեալ բառերուն սահմանները տուի՛։

Մակրնթացութիւն, տեղատուութիւն, սիւնհոդոս, ինքնաշարժ (մեքենայ), որմնաքար, ջրմուղ, քիմիագործ, տեղագրութիւն, առած, պատգամ, հեռատես, մանրադիտակ, երախայրիք, մաքրանոց, ժամանէր, անկելանոց, կրկէս։

Է միշտ մնայ մեր երկուքին սիրտին մէջ, և մեղսիրելի ընէ ամէն մարդիկը՝ ինչ վիճակի մէջ աւըլան անոնք։

Եւ Մինաս ցուցոց իր եղբօրը՝ գործասեղանին վրայ ծալապատիկ նստած, ասեղը ձեռքը՝ դերձակի մը պատկերը։ Իրենց հօրը պատկերն էր ան։

45. ԽԱԲՈՒԱԾ ԳՈՂԸ

Սպանիացի ճամբորդ մը օրին մէկը անապատին մէջ ամերիկացի Հնդիկի մը հանդիպեցաւ։ Երկու լով ալ ձի հեծած էին։ Սպանիացին՝ տեսնելով որ Հնդիկին ձին աւելի մատղաշ և ուժեղ է, և վախնալով որ մի գուցէ իր ձին չկարենայ ճամբան շարունակել՝ առաջարկեց անոր՝ փոխել ձիեւ։ Հնդիկը մերժեց անոր այս առաջարկը։ Սպանիացին՝ տեսնելով որ Հնդիկը չհամոզրեցաւ, պատրուակ մը գտնելով սկսաւ վիճաբանիլ անոր հետ։ Վիճաբանութիւնը այնքան սաստկացաւ որ կոկուի փոխուեցաւ։ Սպանիացին յափշտակեց Հըն-

64. Հ Բ Ա. Հ Ա. Ն. Պ.

Ինչ բանի կը գործածեն

կերը, գանը, շաղախը, կաւը, աղը, սաթը, սընդիկը, քարը, յեսանաքարը, սոսինձը, սպունդը, կայծդիկը, քարը, խէժը, կաւիճը, քարիւղը, հանքածուխը, քըրքարը, խէժը, կաւիճը, քարիւղը, կինամոնը։

դիկին ձին, վրան հեծաւ և շարունակեց իր ճամբան : Հնդիկը մինչեւ մօտակայ գիւղ մը անոր ետեւէն երթալով՝ դիմեց տեղին դատաւորին և բողքեց իրեն եղած այս անիրաւութեան դէմ : Սպանիացին ձիովը միասին դատարան բերուեցաւ, սակայն հոն բոլորովին ուրացաւ եղելութիւնը, և նոյն իսկ պնդեց թէ այդ ձին շատ փոքր եղած ատենը գնած և տարիներով պահած ու մեծցուցած էր :

Ասոր հակառակը ապացուցանելու փաստ մը շըլալով՝ դատաւորը բոլորովին շուարեցաւ, և երբ կ'ուզէր ճամբել զանոնք դատարանէն, Հնդիկը յանկարծ պոռաց . «Ձին իմն է, Տէ՛ր դատաւոր, և զայս կրնամ ապացուցանել :» Եւ անմիջապէս վերարկուն հանեց և անով ձիուն դլուխը դոյշելով՝ ըստ դատաւորին. «Քանի որ այս մարդը կը պնդէ թէ ինքը շատ տարիներէ ի վեր պահած ու մեծցուցած է այս ձին, հրամայեցէ՛ք իրեն որ ըսէ թէ անոր ո՞ր աչքը կոյր է :» Սպանիացին չուզելով վարանում ցոյց տալ, անմիջապէս պատաս-

65. Հ Բ Ա. Հ Ա. Ն. Պ.

Հսկ' թէ ի'նչ զործիներ կը զործածեն հետեւեալ արհեստանում:

Ատաղձագործ, հիւսն, մսավաճառ, փայտահար, երկրագործ, ժամագործ, կոչկակար, քարակոփ, ծեփիչ, դարբին, դերձակ, ձկնորս, պատկերհան, որմնադիր, պարտիզան, ջաղացպան, լպուտ :

խանեց. «Չա՛խ աչքը:» Այն ատեն Հնդիկը ձիուն գլուխը բանալով ցոյց տուաւ թէ ձիուն աչքերէն և ո՛չ մէկը կոյր էր: Դատաւորը այս հանճարեղ ու զօրաւոր ապացոյցէն համոզուելով՝ հրամայեց Սպանիացին որ ձին իր բուն տիրովը վերադարձընէ :

46. Ը Ն Տ Ա Ն Ի Ք

Մինչ գարուն է, Բնութիւն շքեղ, Լսե՞ս թռչնոյն զուարթ գեղգեղ. Հաստատած է իր նոր բունիկ, իրեններուն սիրուն տունիկ :

Մինչ կը հսկէ մայրիկն զգուշ, իր ձագուկներ ճճուեն քնքուշ.

66. Հ Բ Ա. Հ Ա. Ն. Պ.

Հետեւեալ սահմաններուն համապատասխանող բաները զտէ՛ք:

1. Գործիք մը որ հողին ուղղութիւնը կը ցուցնէ : — 2. Գործիք մը որ օդին ջերմութեան աստիճանը կը ցուցնէ : — 3. Գործիք մը որ շոգին ոյժը կը չափէ : — 4. Գործիք մը որ օդին խոնաւութիւնը կը չափէ : — 5. Գործիք մը որ մթնոլորտին ձնշումը կը չափէ : — 6. Գործիք մը որ երկրին չորս կողմերը գտնելու կը ծառայէ : ձիք մը որ երկրին չորս կողմերը գտնելու կը ծառայէ : — 7. Գործիք մը որ գետանին հարթութիւնը ցոյց կուտայ : — 8. Գործիք մը որ ուղղաձիգ գիծը ցոյց կուտայ :

Մօր թեւին տակ յետոյ ննջեն՝
Անոնք թռչիլ դեռ սորված չեն։

Դիտէ թռչունն աչքով անթարթ
իր ձագուկները անհանդարտ։
Սրտիկն հանդիսատ չունի երբեք,
Այլ հուսկ ննջէ մայրն անձկաբեկ։

Տեսէ՛ք, հանգչի՞ պատկե՞ր չքնաղ,
Բայց յուզուած է իր քունն, աւաղ։
Խոկայ քունին մէջ յաւիտեան,
Չագուկներուն երանութեան։

Առտուն, երբ մայրն կը թողու բոյն,
Աշխատելու ինք՝ օրն ի բուն,
Անոնք անուշ ձայնով կ'երգեն
Երբ բաժնուին այն մօր գրկէն։

Մանկիկ դո՛ւն ալ ունիս մի բոյն՝
Ուր վայելես երանութիւն՝
Հոն կը ննջես իրբեւ հրեշտակ,
Քու մայրիկիդ թեւերուն տակ։

47. Հ Բ Ս Հ Ա Կ Ն Գ

Գրեցէ՛ շաւ եւ գէշ յատկուրիւնները

1. Տղու մը :— 2. Բնակարանի մը :— 3. Հաւ-
գուստի մը :— 4. Կօշիկի մը :— 6. Սնունդի մը :— 7.
Զիու մը :— 8. Քահանայի մը :— 9. Գիրքի մը :— 10.
Բարեկամի մը :— 11. Փողոցի մը :— 12. Անկողինի մը :

47. Ս Ն Ո Ւ Ն Դ

Ամէն ապրող կենդանի, և մասնաւորապէս
մարդը, սնունդի պէտք ունի իր կեանքը պահպա-
նելու համար։ Մենք այդ պէտքը կը զգանք անօ-
թութեան և ծարաւի զգացողութեամբ։ Եթէ այդ
զգացողութիւնները չունենայինք, անտարակոյս
չպիտի մտածէինք սնունդ առնելու հարկաւորու-
թեան վրայ և հետեւարար չպիտի կարողանայինք
ապրիլ։

Կերակուրները մեղ կը կշտացնեն, իսկ ըմպե-
լիները ծարաւնիս կ'անցընեն։ Ընդհանրապէս՝ կե-
րակուր, սնունդ կ'ըսուին բոլոր այն բաները, որոնք
երբ ուտուին, ստամեռսին և աղիքին մէջ մարսուե-
լով՝ արիւնի կը վերածուին և կրնան մարմինին
կորուստները դարմանել, հիւսուածներ շինել։ Սը-
նունդները շատ տեսակ են, ոմանք բուսական են
ինչպէս՝ հաց, բանջարեղիններ, ընդեղէններ, պը-
տուղներ, շրջուա, իւղեր, ըմպելիներ։ ոմանք կեն-
դանական են, ինչպէս՝ միս, կաթ, հաւկիթ, կա-
րագ, մեղր, և այլն։

48. Հ Բ Ս Հ Ա Կ Ն Գ

Գրեցէ՛

Հինգ կտուցաւոր կենդանիի անուն :
Հինգ պոչաւոր կենդանիի անուն :
Հինգ եղջերաւոր կենդանիի անուն :
Հինգ ձիրանաւոր կենդանիի անուն :
Հինգ թեւաւոր կենդանիի անուն :
Հինգ թունաւոր կենդանիի անուն :

Ամէնէն լաւ սնունդը խառն կերակուրն է։ Արիւնը այլ և այլ նիւթերէ կը բաղկանայ։ այս կը խմենք՝ զովութիւն, տաքութիւն, արթնութիւն նիւթերէն մէկ քանին աւելի առատ կը դտնուին և այլ աղեցութիւններ ընդունելու համար։ Ըմբոյսերու մէջ, մէկ քանին ալ միսերու մէջ։ Սու պելիներուն դիսաւորն է ջուրը որ կը զովացնէ և վարաւը կ'անցընէ։ գինին, գարեջուրը և օղիներն ամէնէն սննդարարն է և գիւրամարար։ Հում կամ քիչ եփուած միան աւելի սննդարար է։ կովու միսը աւելի օգտակար է հորթի միսէն, իսկ ոչ խարի միսն ալ՝ գառնուկի միսէն։

Բուսական սնունդներ են հացն ու թամր, բրինձն ու գարին։ Ասո՞ք սովորաբար ալիւր կամ ոոլայ (սոսինձ) պարունակող տունկեր են և շատ կարեւոր, քանի որ մեր մարմինին մէջ այրող նիւթերուն ամէնէն գլխաւորներն են։ Օթեկ հացն աւելի գիւրամարս է քան թարմը, թուխ հացն աւելի օգտակար է քան թէ ճերմակը։

Պէտք է լաւ ծամել կերակուրները և ապա կլլել, այսպէս աւելի շուտ կը մարսուին։ — ստամիսին անհանգստութիւնը որ անմարսութիւն կ'ըստի, կերակուրը լաւ չծամելէն առաջ կուզայ։

Ծ. Հ Պ Ա Հ Ա Ն Պ

Հետեւել արմատ բաներուն իւրաժամշարկն հինգական քանի կազմեցէ։

Խոռք, սէր, լուր, խոյս, միաք, խելք, սիրո, չիմ, գլուխ, գիր, լոյս, ջուր, ծով, համար, մեղք, հարկ, պարաք, փայլ, կարգ, դատ, քուն, ծեր, յոյս, գանձ, ծալիկ, դրամ, դաս, վաճառք, նաւ, քար, առողջ, բարի։

Ըմպելիները սննդաւոր հեղուկներ են, զորս պելիներուն դիսաւորն է ջուրը որ կը զովացնէ և ծարաւը կ'անցընէ։ գինին, գարեջուրը և օղիներն այդորաւոր ըմպելի կը կոչուին. առո՞ք թէ՛ սնունդ են և թէ՛ զանազան դրդութիւններ կուտան։ Սուրճը և թէյը չափաւոր գործածուելով՝ զբգուիչ և սննդարար են։

Սովորաբար՝ բաւական է օրը երեք սննդամ կերակուր ուտել, բայց աւելի կարեւոր է կանոն մը պահել ճաշի ժամանակներուն մէջ։ Կերակուրը մարսելու համար պէտք եղած ժամանակը, կերաւիրին տեսակին համեմատ, երկուքն մինչև չորս ժամ կը տեւէ։ Ո՞ր և է սնունդ ճաշէն գոնէ երկու ժամ ետքը առնելու է։ Իսկ կանոնաւոր միջոցը մէկ ճաշէն մինչեւ միւս ճաշը՝ պէտք է տանուազն չորս ժամ տեւէ։ Հարկ է պառկելէն առնուազն երկու ժամ առաջ ընթրել, որպէս զի ստամիքը,

ՅՈ. Հ Պ Ա Հ Ա Ն Պ

Հետեւել հարցումներուն պատասխանեցէ։

1. Ո՞ր բաներն են որ կրակին մէջ կը հալին։ — 2. Երկար բաներն են որ ջուրին մէջ կը հալին։ — 3. Երկար բաներն են որ ջուրին մէջ կը ճանդուի։ — 4. Ի՞նչ ըթք ո՞ր պարագայի մէջ կը ճանդուի։ — 5. Երեկորականութիւնը ի՞նչ կրառութիւնները։ — 6. Ի՞նչ ըսել է օգերեւոյթ. քանի մը թիւներ ունի։ — 7. Ի՞նչ ըսել է դիտարան։

ինչպէս նաև մարմինին միւս մասերը՝ հանդարտ
մնան քնանալու ատեն : Երկար ատեն ծոմ պա-
հելն աշ վնասակար է, ինչպէս և չափէն աւելի
ռւտելլը :

48. Z U U T E U S U T B T T N

Խելացի մարդը շուտով կը ճանչցուի իր համեստութենէն, ինչպէս յիմարը՝ իր հպարտութենէն :

Համեստութիւնը արժանիքին զարդն է։ Համեստութիւնով կ'երեւայ և կը փայլի արժանիքը։ Եթէ կ'ուզէք որ ուրիշները լաւ խօսին ձեր վրայօք, դուք երբեք մի՛ խօսիք ձեր անձին վրայ։ Եսր միշտ ատելի է։

Հպարտութեան հակառակ եղող առաքինութիւնը՝ համեստութիւնն է, այսինքն անձնական բուն արժանիքին ճշմարիտ գիտակցութիւնը:

71. ՀՐԱՄԱՆ

Հետեւեալ բառերը վերացեալ անունի վերածեցկ' ուրինական մասնիկով :

Հայր, մարդիկ, եղբայր, մայր, մանուկ, ծեր,
բանաստեղծ, նկարիչ, վաճառական, լինքնակալ, երա-
ժիշտ, բժիշկ, կոյր, ուսանող, նախարար, գիւցազն,
ըաթեկաք, որսորդ, բարերար, մակրիմ, ձարտարապետ,
հոփիր:

ՕՐԻՆԱԿ. — Հայրութիւն, մայրութիւն, եղի:

Համեստութիւնը պէտք չէ որ միայն արտաքին ըլլայ, այլ և ներքին։ Արտաքուստ՝ պարտականութիւն մ'է ու՝ հանդէպ ուրիշներուն զօրս պէտք չէ երբեք նսեմացնենք մեր գերազանցութեամբ, իսկ ներքնապէս՝ պարտք մ'է նոյն խակ հանդէպ մեր անձին զօր պէտք չէ խարենք մեր խակական արժէքին վրայով։ Երբեմն մարդիկ արտաքուստ համեստ կ'ըլլան առանց ներքնապէս ալ ըլլալու, և երբեմն ալ՝ ասոր հակառակը։ Երբեմն կրնանք ուրիշներու այնպէս մը ցոյց տալ թէ բնաւ մեծ գաղափար մը չունինք մեր անձին վրայ, մինչդեռ ներքնապէս ինքզինքնիս մեծ արժանիքի տէր կը կարծենք. ասիկա պարզապէս կեղծաւորութիւն է։ Ընդհակառակը՝ երբեմն ալ արտաքին կերպով կ'ուզենք յատկութիւններ և առաւելութիւններ վերագրել մեր անձին, որոնց և ոչ մէկը չունենալինիս կ'ըզմեր անքանիք ներքնապէս. աս ալ շաղակրատութիւն է։ Ուզագանք ջանանք համեստ թէ՛ ներքուստ և ըեմն ջանանք որ ըլլանք համեստ թէ՛ ներքուստ և արտաքուստ, թէ՛ մտածութեամբ և թէ՛ խօսքով։

72. אָמֵן אָמֵן יְהוָה

Հետեւայ վերացեալ անունները ածական ըրէի
ուրին մասնիկը ջնջելով։

թշնամութիւն, ատելութիւն, հարություն, և
թիւն, աշխուժութիւն, կայտառութիւն, զուարժու-
թիւն, ձեռներէցութիւն, յանդգնութիւն, բազմութիւն,
շատութիւն, նրբութիւն, ախրութիւն, իմաստութիւն,
պրութիւն, հնութիւն, առուգութիւն, փափկութիւն:

ՕՐԻՆԱԿ. — Թշնամի, ատելի, եւլու:

49. ԲԺԻՇԿԸ ԵՒ ԻՐ ԶՈՐԻՆ

ԲԺԻՇԿ մը իր ջորիին վրայ հեծած՝ կ'երթար այցելել հիւանդի մը որ կոկորդին մէջ ուռեցք մը ունէր։ Ճիշտ հիւանդին տանը դրան մօտ, բարեկամի մը հանդիպելով՝ ջորիէն վար կ'իջնէ և սանչը թողլորվ՝ կը սկսի այդ բարեկամին հետ խօսիլ։ Ջորին՝ տանը դուռը բաց դտնելով՝ ներս կը մտնէ և արձակ համարձակ գետնայարկին վրայ դտնուող հիւանդին սենեակը կ'երթայ. հիւանդը աղմուկ մը լսելով սենեակին մէջ՝ կը կարծէ թէ բժիշկն է եկողը և առանց գլուխը ասդին դարձնելու, բազուկը անոր կ'երկնցնէ։ Ջորին իր առջև երկնցած բազուկը տեսնելով՝ բերանը կ'առնէ զայն և կը սեղմէ ակռաներուն մէջ. հիւանդը՝ ահաբեկած դլուխը կը դարձնէ և տեսնելով կենդանին՝ կը

73. Հ Բ Ա. Հ Ա. Ն Պ.

Պատասխանեցէ՛ հետեւեալ հարցումներուն։

1. Որո՞նք են-մեր գլխաւոր մնունդները։ — 2. Մեզի մնունդ հայթայթող գլխաւոր կենդանիները որո՞նք են։ — 3. Տոնկերն ալ մնունդ կ'ըլլան մեղի։ — 4. Յիշեցէ՛ք մէկ քանի տունկեր որոնք իբր մնունդ կը գործածուին։ — 5. Ամէն տունկ ուտուելու յարմաքէ։ — 6. Ասոնցմէ զատ մեր մնունդին ծառայող բաներ կան։ — 7. Ի՞նչ տեսակ ըմպելիներ գիտէք։ — 8. Ի՞նչ բաներէ կը պատրաստուին այդ ըմպելիները։ — 9. Օգտակար ըմպելիները որո՞նք են։ — 10. Օք քանի՞ անդամ կը ճաշենք։ — 11. Ի՞նչ է խրաքանչիւր ճաշին անունը։

սոսկայ։ Անմիջապէս վար կը ցատքէ անկողինէն որպէս զի զայն դուրս արտաքսէ, յետոյ սաստիկ ջղացրդութիւնով մը, այն աստիճան կը խնդայ որ կոկորդին ուռեցքը ինքնիրեն կը պայթի։

Ճիշտ այդ միջոցին, բժիշկը ներս կը մտնէ և ջորին հոն տեսնելով՝ կ'ուղէ ծեծել զայն խարազանի հարուածներով։ Բայց հիւանդը կը պոռայ. «Կեցէ՛ք, կեցէ՛ք, պալո՞ն բժիշկ, մի՛ զարնէք այդ կենդանիին. զարմանալի դէպք մը պատահեցաւ, ջորին հիւանդութիւնս բժշկեց։ Ի՞նչ որ շատ անշամ գիտութիւնն անկարող կ'ըլլայ ընելու, պարզ միջոցով մը կարելի կ'ըլլայ։ Ասկէ վերջը երբ դարձեալ այս ողբրմելի վիճակին մէջ իյնամ, փոխանակ դուք դալու՝ ջորինիդ զրկեցէք ինծի և դուք հանդիսա ըրէք ձեր տան մէջ»։

74. Հ Բ Ա. Հ Ա. Ն Պ.

Կհեւուն տեղ յարմար բուական ածականներ դրէ՛։

Տարին կը բաղկանայ ։ ամիսէ կամ ։ օրէ։ — Տարուան մէջ ։ եղանակ կայ. իւրաքանչիւր եղանակ կը բաղկանայ ։ ամիսէ։ — Մէկ ամիսը ընդհանրապէս ։ օր է. կան ամիսներ որ ։ օր են։ — Փետրուար ամիսը ։ կամ ։ օր է։ Նոյեմբերը տարուան ։ ամիսն ամիսը ։ կամ ։ օր է։ — Շաբաթը օրը շաբթուան է։ — Մէկ շաբաթը ։ մամ վերջին օրն է, այսինքն ։ օրը։ — Մէկ օրը ։ ժամ մէկ ժամը ։ վայրկեան է. ուրեմն ժամը օրուան է. մէկ ժամը ։ վայրկեան է. ուրեմն ժամը օրուան ։ մասն է։ — Մարդս ունի ։ բերան ։ ականջ ։ աշք ։ ձեռք ։ և մէն մի ձեռքի վրայ ։ մատ։

50. ԲԱՐԵԳՈՐԾ ՊԱՐՏԻԶՊԱՆԸ

Ծեր և պարկեշտ պարտիզպան մը աղքատաներուն շատ բարեք կ'ընէր։ Այն զանազան փոքր գումարները՝ զորս կրնար դործածել իր հաճոյքին համար, իրմէ նպաստ խնդրով աղքատներուն կուտար։ Այն ատեն կ'ըսէր. «Ահա ցանկին վրայէն նետուած խնձոր մըն ալ»։ Հարցուեցաւ երեն թէ ի՞նչ կը նշանակէր այդ խօսքը։ «Օր մը, կ'ըսէ ան, քանի մը տղաքներ մրգաստան կանչեցի և թոյլ տուի իրենց որ ուզաննուն չափ ուտեն ծառի մը վրայ դտնուած պտուղները, արգիլելով սակայն իրենց դրաբանը գնելը։ Տղաքներէն մէկը, պտուղներէն ուտելով հանգերձ, մաս մըն ալ ցանկին վրայէն նետեց, որպէս զի դուրս ելլելուն, զանոնք առնէ։ Այս խարէութիւնը կըթիշ դաս մը տուաւ ինծի։ Կ'ըսեմ ինքնիրենս. «Ինչ

75. Հ Բ Ա. Հ Ա. Ն Պ.

Հետերուն տեղ յարմար բառեր դրե՛մ.

1. Մարդուն սովորական և օգտակար ըմպելին է ...ը։ — 2. Զուրը կը ծախէ...ը։ — 3. Այն տեղը՝ ուր տանիքի ջուրերը կը ժողվարին, կ'ըսուի...։ — 4. Ամառ ատեն բայսերու արմատին ջուր լեցնելու դործողութիւնը կ'ըսուի...։ — 5. Զուրի այն հոսանքն՝ որ բարձր տեղէ մը վար կը թափի ուժգին՝ կ'ըսուի...։ — 6. Այն գործիքն՝ որ ջրհորներուն բերանը գետեղուած է և զար շարժելով ջուր վեր կը հանեն՝ կ'ըսուի...։ — 7. Խորունկ փոս մը՝ ուրկէ դոյլով ջուր կը քաշեն՝ կ'ըսուի...։

որ այս տղոց պատահեցաւ պարտէզիս մէջ, խիստ շատ անդամ մարդոց կը պատահի իրենց կեանքին մէջ։ Աշխարհի բարիքները կը վայելենք առանց անոնցմէ բան մը մեզի հետ տանելու։ ինչ որ խեղճերուն կուտանք, զայն կը նետենք պարտէզիս մը ցանկին վրայէն, որպէս զի զայն նորէն գտնենք յաւիտենականութեան մէջ։

51. Ա Ղ Բ Ի Ւ Բ Ը

Եատ տաք երկրի մը մէջ, փոշելից ճամբում մը մօտերը աղբիւր մը կը վազէր։ Զուրը յատակ ու զով էր՝ ժայռերէ ողատուպարուած ըլլալով, և վրան հին տառերով դրուած սա բառերը կը կարդացուեին. «Զիս օրինակ առէ՛ք»։

76. Հ Բ Ա. Հ Ա. Ն Պ.

Հետերու ահմաններուն համապատասխանող բառերը զսկ'։

1. Իրարու կապուած առխտակի կտորներ՝ որ ծովուն երեսը տախտակամած մը, կը կազմին։ — 2. Նաւուն վրայ ցցուած փայտ մը՝ որ առագաստը կը կրէ։ — 3. Նաւու մը ետեւի կողմը։ — 4. Նաւուն առջեւի կողմը։ — 5. Մետաղի կտոր մը՝ որ երկաթը իրեն քաշելու յատկութիւնը ունի։ — 6. Զուրի և օգի նշանաշելու յատկութիւնը ունի։ — 7. Մեծ չորքոսանի մը՝ որ քիթին վրայ եղջիւր ունի։ — 8. Երեք ամսուան տեւողութիւնը։ — 9. Ընկուղին կանանչ կեղեւը։

Օր մը աղբիւրին մօտ երեք անցորդներ պատահեցան՝ վաճառական մը, ծեր մը, տղայ մը, որոնք ջուր խմելէ ետք՝ ժայռերուն տակ նստեցան։ Այն ատեն արձանագրութիւնը կարդալով իրարու հարցուցին. «Ի՞նչ կը նշանակէ»։

— Այս ջուրը, կ'ըսէ վաճառականը, հեռուները կը վագէ, ուրիշ վաճակներ կ'ընդունի՝ կ'ըլլայ գետակ. միշտ շարժելով՝ անդադար կը մեծնայ, մեծ գետ մը կ'ըլլայ։ Արձանագրութիւնն ըսել կ'ուզէ. Զեր շահուն մէկ մասը պահեցէք, որպէս զի հարստանաք»։

— Ո՛չ, կ'ըսէ ծերը, ես ուրիշ խմաստ մը կը տեսնեմ։ Բարերար աղբիւրը կը հոսեցնէ իր ջով ջուրը՝ ծարաւած ճամբորդներուն համար։ Նմանինք անոր։ Միշտ օգնենք աղքատներուն որ պէտք ունին։ — Իսկ դուն, տղա՛ս, ի՞նչ կը մտածես»։

Այն ատեն տղան կ'ըսէ. «Կը կարծեմ որ աղբիւրը մեզի կը խրատէ պահել մեր սիրու այն-

ՀՅ. Հ Պ Ա. Հ Ս. Վ Գ

Հետեւեալ սահմաններուն համապատասխանող բառեր գտե՛մ.

1. ծերմակ խաշխաշին հիւթը՝ որ թմբեցուցիչ յատկութիւն ունի։ — 2. Ծովու մէջ կղզիներու խումբ մը։ — 3. Երկիրը պատող օդը։ — 4. Արեւուն կամ լուսինին մասամբ կամ ամբողջութեամբ սեւնալը։ — 5. Թուչուններ որսացող մարդ մը։ — 6. Ցցուած փուշերով ծածկուած պղպիկ չորքոտանի մը։ — 7. Սանդողի մը եղերքը գտնուող վանդակապատը։ — 8. Ա. Հազորդութիւն պարունակող ամանը։

պէս մաքուր, ինչպէս իր ջուրն յատակ է։ Երբ ջուրը աղտոտ է, ոչ ոք կ'ուզէ անով թրջել իր շրթունքները։ Երբ մեր սիրան ալ մաքուր չըլլայ, ոչ ոք կ'ուզէ այլեւս մեր բարեկամն ըլլալ»։

52. ԱՌՈՂՁՈՒԹԻՒՆԸ ԳԱՆԶ Է

Պետրոս անունով գործաւոր մը՝ որ շատ օրերէ ի վեր կը ճամբորդէր գործ գտնելու համար՝ պանդոկ մը մտաւ կազդուրուելու և հանդշելու, վասն զի շատ յոգնած էր։

Հազիւ նստած էր, տեսաւ պանդոկին առջեւ գեղեցիկ կառքի մը հասնիլը՝ որուն մէջ շատ լաւ հագուած մարդ մը կար որ պահանջեց կտոր մը խորոված և ան մը ազնիւ գինի։ Նատ մը խոնարհութիւններով՝ ուղածներն իր կառքին մէջ բերուեցան։

Պետրոս հակառակասիրութեամբ և նախանձով կը դիտէր զանի. «Ահ, մըմնջեց, եթէ ես այս մարդուն տեղն ըլլայի»։ Հարուստ ճամբորդը

ՀՅ. Հ Պ Ա. Հ Ս. Վ Գ

Հետեւեալ ածականներուն յարմարող մէյ մէկ գոյական գտե՛մ.

Հոյակաս, հսկայաքայլ, հրաշալի, տիրատեսիլ, մեծանուն, սիրասուն, նողկալի, քստմենիլի, անկողման մասամբ կերելի, լայնատարած, դիւրագրգիռ, այլակալ, ակերելի, պախարակելի, դատարկապորտ, մատցիր, քաղցնելի, պախարակելի, դատարկապորտ, մատցիր, բարձրարելա, անընամ, գեղատեսիլ, արագընթաց, բարձրարելա, թառամ, մեղուածան, խորիմաց։

Հասկցաւ Պետրոսին մտքէն անցածը և լուս ա-
նոր . «Կը յօժարի՞ք ձեր գիրքը իմինիս հետ փո-
խելու» :

— Ո՞հ , անշուշտ , պատասխանեց գործաւորը՝
առանց վարանելու : Թո՞ղ պարոնը հաճի միայն
իջնել իր կառքէն և ինծի յանձնել ինչ որ ունի ,
ես սիրով պիտի տամ անոր՝ բոլոր ունեցածս» :

Հարուստ մարդը իսկոյն պատուիրեց ծառայ-
ին զինքը կառքէն դուրս հանել : Աստուած իմ ,
ինչ տեսարան . իր ոտքերը բոլորովին հաշմ էին՝
չեր կրնար ոտքի վրայ կենալ , ոչ քալել առանց
երկու անթացուպերու :

«Տակաւին կը փափաքի՞ս ունեցածդ իմինիս
հետ փոխել» , հարցուց չարամտութեամբ :

— Աստուած ջնէ , պոռաց Պետրոս , լաւ կը
սեպեմ իմ սրունքներս հազար ձիու սրունքն : Աւելի
կ'ընտրեմ սեւ հաց ուտել , և ոտքերովս քալել ,
քան թէ անանիլ խորովածով և գինիով , և ու-
րիշներու օգնութեան կարօտ ըլլալ միշտ :

Այս խօսքերուն վրայ իր պայուսակն առաւ
և ուրախութեամբ նորէն ճամբայ ելաւ :

79. Հ Բ Ս. Հ Ա Ն Գ.

Ի՞նչ շալել կ

1. Թանձր հեղուկ : — 2. Զեռնատ մարդ : — 3.
Պարերական թերթ : — 4. Միջատասովան կենդանի :
5. Փուժկալ մարդ : — 6. Սառուցեալ գօտի : — 7.
Հաւատարիմ սպասաւոր : — 8. Պարտածանաչ մարդ :
9. Ինքնակոչ հիւր : — 10. Վաճառաշահ քաղաք : — 11.
Առեւարական նաւահանգիստ :

53. Ծ Ն Ո Ւ Ն Դ

Երկինքն է սեւ , երկիր՝ սպիտակ ,
թող հընչէ ձայն զանգակներուն .
Ծընաւ Յիսուս . կոյս վայրահակ
Զայն կը դիտէ գէմքով սիրուն :
Հոն սրահակներ չըկան զարդի
Պահել ցուրտէն մանկիկը գերգ
Ու միմիայն ոստայն սարդի
Գերաններէն կը կախուի պիրկ :
Զով յարդին վրայ կը սարսըռի
Սիրուն փոքրիկ Յիսուսն , ու զայն
Տաքցընել մէջն իր մըսուրի
Էշն ու եզը շընչեն վըրան :

Չիւնն իր ծոպեր կախէ գունդ գունդ ,
Տանիքին վրայ երկինք՝ պայծառ .
Հովիւներուն՝ «Ծընունդ , Ծընունդ»
Հըրեշտակներ կ'երգեն անճառ :

80. Հ Բ Ս. Հ Ա Ն Գ.

Պատասխանեցէ՛ հետեւեալ հարցումներուն .

1. Հունտ ի՞նչ բաներու կ'ըսին : — 2. Տնկուած
հունտ մը ի՞նչ վիճակներէ անցնելով պտուզ կ'ըլլայ : —
3. Բյուերը ի՞նչ օգտակարութիւններ ունին մեղի : —
4. Որո՞նք են մնունդ եզող բյուերը : — 5. Իբր դեղ
գործածուղ քանի մը բյուեր միշեցէք : — 6. Մեղի օգ-
գործածուղ քանի մը բյուեր որո՞նք են : — 7. Վնասակար
տակար կենդանիները որո՞նք են : — 8. Ամառ ատեն ո՞ր մի-
կենդանիները մեզ կը նեղեն :

54. ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Անդանի կը կոչուին բոլոր այն մարմիններն որոնք գործարաններ ունին զգալու և շարժելու ։ Կենդանիները բոյսերուն պէս կեանք ունին, այսինքն միեւնոյն պայմաններով կը ծնին, կ'աճին և կը մեռնին ։ Կեանքը յառաջ բերելու համար կենդանիները մասնաւոր կազմութեամբ գործարաններ ունին, ուստի պէտք է կոչուին բոյսերուն պէս գործարանական մարմիններ ։ Մարդն ալ մարմինի կազմութեամբ տարբերութիւն չունի կենդանիներէն ։ ուրեմն կարելի է կենդանիներուն խումբէն համարիլ զայն, միայն թէ մարդը բանականութիւն ունի, այսինքն մտային կարողութիւններ և ընդունակ է անպայման կերպով զարդանալու, մինչդեռ կենդանիները՝ առ հասարակ՝ բնազդով կը կառավարուին ։

81. Հ Բ Ս. Հ Ա. Ն. Գ.

Ի՞նչ կը կոչուի

1. Աման մը՝ որուն մէջ սոխ, սխտոր, եւայլն կը ծնեն։ — 2. Գործիք մը՝ զոր շիշին բերանը կը դնեն մէջը ջուր լիցքնելու համար։ — 3. Գործիք մը՝ որով նետ կ'արձակեն։ — 4. Աւազան մը՝ որուն մէջ կը լուացուին։ — 5. Գործիք մը՝ որով կրակ կը բանեն։ — 6. Փայտէ գործիք մը՝ որուն վրայ դերձան կը փաթթեն։ — 7. Փայտէ աման մը՝ որուն մէջ կը հարեն կարագը։ — 8. Դարան մը՝ որուն մէջ գիրքեր կը դնեն։ — 9. Աման մը՝ որուն մէջ խունկ կը ծխեն։ — 10. Գործիք մը որով փայտը կը ծակեն։

կենդանիներ կան որ ոսկրային կմակը ունին՝ ասոնք ողնայարաւոր կենդանի կ'ըսուին։ Ստնաւորները, թռչունները, սողունները, գորտազգինները և ձուկերը ողնայարաւոր կենդանիներու խումբեր են։ կենդանիներ ալ կան որ օսկորէ զուրկ են, հետեւապէս անողնայար կենդանի կը կոչուին։ օղակաւորները, թռչամորթները և կենդանաբոյսերը անողնաար կենդանիներու խումբեր են։

կենդանիները չնչառութեան չորս եղանակներէ մէկը կ'ունենան. ոմանք թռքային չնչառութիւն ունին և թռքերով կը չնչեն, ինչպէս են ստնաւորները, թռչունները և սողունները. ոմանք չնչափողային չնչառութիւն ունին և շնչափող ըսուած խողովակներու և անոնց ճիւղերուն միջոցաւ օդը իրենց մարմինին ամէն կողմերը. կը լընեցնեն,

Տ Բ Ս. Հ Ա. Ն. Գ.

Ի՞նչ կը կոչուին

1. Անոնք՝ որ միեւնոյն հասակն ունին։ — 2. Անոնք՝ որ միեւնոյն տարիին ունին։ — 3. Անոնք՝ որ նոնք միեւնոյն ժամանակի մէջ ապրած են։ — 4. Անոնք՝ որ միեւնոյն կրօնին ունին։ — 5. Անոնք՝ որ նոյն անունն ունին։ — 6. Անոնք՝ որ նոյն ժաղաքը կը բնակին։ — 7. Նին։ — 8. Անոնք՝ որ միեւնոյն վիճակն ունին։ — 9. Անոնք՝ որ սրտով միեւնոյն մարդու աշակերտ են։ — 10. Անոնք՝ որ միեւնոյն զարբարու կապուած են։

ՕՐԻՆԱԿ. — Անոնք որ միեւնոյն հասակը ունին կ'ըսուին հասակակից։

Ինչպէս են միջատները, սարդազգիները և բաղմատանիները. ոմանք խռիկային շնչառութիւն ունին եւ խռիկներու միջոցաւ՝ ջուրին մէջ լուծեալ օդը կը շնչեն, ինչպէս են ձուկերը, ջրային խեցեմորթները, ջրային որդերը և ջրային թուլամորթները. վերջապէս ոմանք ալ մորթային շնչառութիւն ունին միայն, և իրենց մորթին ծակտիքներէն կ'ընդունին հարկ եղած օդը, ինչպէս են կենդանաբոյսերը՝ առ հասարակ։ Թոքային և շնչափողային շնչառութիւններ կատարող կենդանիները օդի մէջ կ'ապրին և օդէն դուրս շնչահեղձ կը մեռնին. խռիկային շնչառութիւն կատարողները ջուրի մէջ կ'ապրին և ջուրէն դուրս շնչահեղձ կ'ըլլան։

Քանի մը կենդանիներու մարմինին ջերմութիւնը բաւական շատ է. այս տեսակ կենդանիները տայարին կենդանիներ կը կոչուին, ինչպէս են սողունները, գորտազգիները և ձուկերը։

ՏՏ. Հ Ր Ա Հ Ս. Ն. Գ.

Ի՞նչ բաներ կրնան ըլլալ.

Հին, կայտառ, օտար, բարեգործ, թանձր, համառօտ, անցաւոր, անձնական, հաստ, կարմրագոյն, երջանիկ, սուր, աղնիւ, անդրանիկ, կատաղի, երկդիմի, կապոյտ, չնորհալի, հետաքրքիր, մերձաւոր, գէր, նոր, թանձրացեալ, նուրը, գիւրաբեկ, կաչուն, մածուցիկ, կծու, լեղի, քաղցր, կիզիչ, ողորկ, գերփուկ, շողշողուն, խիտ, անօսր։

55. ՊԱՐՏՔԸ ՆՈՒԻՐԱԿԱՆ ԲԱՆ Է

Կարապետ բարի գործաւոր է. անիկա կանոնաւորապէս իր թոշակը տուն կը բերէ, անոր ընտանիքն երջանիկ է և բանի մը պակասութիւն չունի։

Օր մը հիւանդացաւ և ամբողջ ամիս մը չաշխատեցաւ։ Իր բոլոր իննայողութիւնները հատանքիշկի և գեղագործի ծախքերուն համար։ Կարապետ վերջապէս առողջացաւ, բայց կինն ու տըղաքը հացի կարօտ էին։

Կարապետ իր բարեկամներէն մէկուն գիմեց և անոր յայտնեց իր վիճակը. բարեկամը ազնուութիւն ունեցաւ իրեն փոխատուութիւն մը ընելու։

— Պիտի վճարեմ ոյո պարտքս՝ ամիսը 400 տալով, կ'ըսէ անոր կարապետ, և չնորհակալ եմ բարեկամութեանդ այս ապացոյցին համար։

ՏՏ. Հ Ր Ա Հ Ս. Ն. Գ.

Շեղագիր բառերուն ներհակը գործածելով նախադասութեանց իմաստը շրջեցէ'.

1. Աշխատութիւնը սիրող ձեռքը հարսուրին առաջ կը բերէ։ — 2. Քաղամներու մէջ ուշ կը պառկին։ — 3. Ժումկալ մարդիկ երկար կեանք կ'ունենան։ — 4. Գիտունիկ համեստուրինը կը գովեն։ — 5. Մեր մարմինը մահկանացու է։ — 6. Աղասը յաճախ ողորմանինը մահկանացու է։ — 7. Երախազիտինը մարդը կ'ազնուացնէ։ — 8. Ինչ որ անօրուտ է՝ միշտ սուր է։ — 9. Ցիշէ ընդունած բարիքներդ։ — 10. Գովենի բարին, ձմարին և գեղեցիկը։

— Աղէ'կ, աղէ'կ, կ'ըսէ բարեկամը, կոիւ չեն
լներ:

Կարապետ մեծ հոդ մը ունեցաւ, այն
իր խոստումը կատարել: Այն շաբաթ՝ շահածէ տի ըլլայ՝ ցորչափ որ դուք և ես ապրինք, որով
մաս մը մէկ կողմ կը դնէր: Աւելի լաւ պիտի հետեւ այդ աշխատութիւնն է որ ձեզ կը սնու-
սեպէր անօթի մնալ, քան թէ խոստումը չկա- ցանէ. իմ աշխատութիւնն ձեզի՛ համար է:

Պարկեշտ մարդ մը խղճի մոռք իր խոստում
ները կը պահէ:

56. ՀՕՐ ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՍՆՈՒՑԱՆԷ ԸՆՏԱՆԻՔԸ

Տղայ մը այսպէս կ'ըսէր որ մը իր հօրը
«Հայր իմ, ինչո՞ւ համար առաւտուն կանուի
աշխատութեանդ գործիքները ուսդ առնելով՝ մեզ
կը թողուս կ'երթաս: Քու այդ ծանր և ամէ-
նօրեայ աշխատութիւնդ անդադա՞ր պիտի ըլլայ,
ինչո՞ւ համար քու զաւակներուդ քոլ հանդիսա-
չես ըներ»:

ՏՅ. Հ Բ Ա. Հ Ա. Ն. Գ.

Հետեւեալ բառերուն սահմանը գրեցէ՛:

Սիւք, քամի, զեփիւռ, հով: — Կոչիկ, մուճակ
մոյկ, հողաթափ, արես: — Պատ, որմ, պարիսպ, պատ-
նէշ: — Պիսարկ, փեղոյր, խոյր: — Զան, լապտեր
լամբար, կանդեզ: — Ճաշ, ընթրիք, նախաճաշ, նախ-
ընթրիք, հացկերպյթ, կոչունք: — Խուց, սենեակ
սրահ, դահլիճ: — Յուպ, գաւազան, մական, ճոկան
բիր: — Աւրագ, մուրճ, կուան: — Զօր, հովիտ, եմակ
ծամակ: — Գաւաթ, բաժակ, պնակ, սկաւառակ: —
Շիշ, սրուակ, հաղաղակ:

Հայրը կը պատասխանէ.

— Զաւակս, աշխատութիւնս անդադար պի-
տի ըլլայ՝ ցորչափ որ դուք և ես ապրինք, որով
մաս մէկ կողմ կը դնէր: Աւելի լաւ պիտի հետեւ այդ աշխատութիւնն է որ ձեզ կը սնու-
սեպէր անօթի մնալ, քան թէ խոստումը չկա- ցանէ. իմ աշխատութիւնն ձեզի՛ համար է:

Երբ ձեզ թողում, զաւակներս, և երթամ
առանձին գաշտը կամ արհեստանոց, խելքս միշտ
ձեր վրայ է. մինչ թեւերս կը գործեն ծանր
գործիքներով և քրախնքը կը հօսի ճակաէս վար,
կը մատածեմ ընտանիքիս վրայ, որ իմ այսօրուան
յողնութենէս կը սպասէ վաղուան հացը: Այս մը-
աածութիւնը կը կրկնապատկէ կարողութիւնս և
նոր ոյժ կուտայ բաղրակներուս:

— Տղա՛ս, մի՛ իննդրեր ինձմէ որ հանդիսա-
նեմ, ինչու որ հօր մը հանդիսար իր ընտանիքին
ընկառութիւնն է: Ինչպէս որ ձեր մայլը եր
կաթովը սնուցած է ձեզ, երբ դուք տակաւին

ՏՅ. Հ Բ Ա. Հ Ա. Ն. Գ.

Հետեւեալ սահմաններուն համապատասխանող բա-
ռերը գտէ՛:

1. Երկաթէ երկաթանի գործիք մը՝ որով հաւերը ծո-
վուն վրայ անշարժ կը մնան: — 2. Պղտիկ մոլորակ մը՝
աւելի մեծ մոլորակի մը շուրջ կը դառնայ: — 3.
Որ աւելի մեծ մոլորակի մը շուրջ կը դառնան: — 4. Գիրք մը՝ որ
Մովկէսի հինգ զիրքերուն անունը: — 5. Պարանէ պլղ-
ամէն գիտութեանց վրայ կը խօսի: — 6. Պարանէ պլղ-
ամէն գրկի մը, որով տղաք քար կը նեսեն: — 6.
Պիկ գործիք մը, որով տղաք քար կը ներկայա-
ցնէ օտար երկրի մը մէջ:

Խիստ փոքր էիր, այնպէս ալ ես հիմայ պիտ
մնուցանեմ ձեզ ու ձեր մայրը՝ իմ անխոնջ աշխա-
տութեամբ։ Ասիկա աղնիւ պարտականութիւն
մըն է զօր կը կատարեմ այսօր, և զօր դուք ա-
օր մը պիտի կատարեք»։

57. ԹԷՏՔ Է ԶԱՓԱԿՈՐԵՆՔ ՄԵՐ ԻՂՋԵՐԸ

Փայտահար մը հին կաղնիներ կը տապալէ՛
անտառի մը մէջ։ Յոդնութենէն ոգեսպառ և
քրտնաթոր՝ խեղճ մարդը կը հառաչէր և կ'ող-
բար։ «Ի՞նչ դժբախտութիւն, կ'ըսէր, ինծի պէս
աղքատ ծնիլ. ի՞նչ ըրած եմ այս տեսակ գէշ-
բաղդի մը արժանի ըլլալու համար. ինչո՞ւ հա-
մար հարուստ և երջանիկ չեմ»։

Հազիւ թէ այս խօսքերը լմնցուցած էր,
ահա կը նշարէ քանի մը քսյլ անդին՝ զարդա-
րուն զգեստներով դեղեցիկ ու խարտեաշ պա-
տանի մը, որ կ'ըսէ իրեն մեզմիւ.

«Սատուած օրհնէ զքեզ, խեղճ մարդ, խընդ-
րէ ինձմէ ի՞նչ որ կ'ուզես և պիտի շնորհեմ քեզի»։

87. Հ Ր Ա Հ Ա Ն Պ

Հետեւալ բաղդատութեանց եղրերը զժնել.

1. Երկար ասլիլ իրեւ . . . : — 2. Փայլիլ իրեւ . . . : — 3. Հիւանդը մարեցաւ իրեւ . . . : — 4. Ծնիլ իրեւ . . . : — 5. Երգել քաղցր իրեւ . . . : — 6. Գործունեայ իրեւ . . . : — 7. Չարչարուիլ իրեւ . . . : — 8. Յամառ իրեւ . . . :

Փայտահարը կէս մը ուրախացած և կէս
մը ահարեկ՝ քաղաքավարութեամբ վերարկուն
վրայ բերելով պատասխանեց, առանց երկար մը-
տածելու.

— Ո՞վ բարի ոգի, քանի որ այդքան մեծ կա-
րողութիւն ունիք, հրամայեցէք որ ինչ որ բոնեմ
ոսկիի փախուի»։

— Կ'ուզէի որ, ըստ պատանին տխուր գէմ-
քով մը, աւելի աղէկ բան մը պահանջէիր. բայց
ինչ որ է, քանի որ ա'տ կը ինդըես, թող ըլլայ
ուղածդդ»։

Այս խօսքերը ըսելէ վերջը, անծանօթը անհե-
տացաւ, ախորժելի անուշահոտութիւն մը բուրե-
լով օգին մէջ։

Փայտահարը հիմա ուզելով փորձել իր ստա-
ցած նոր կարողութիւնը՝ կաղնիի ճիւղ մը բռնեց
որ խկոյն իր տերեւներովը միասին ոսկիի փոխ-
ուեցաւ։

«Ո՞հ, ի՞նչ ուրախութիւն, ի՞նչ հրաշք, կ'ա-
զազակէր փայտահարը, ասկէ վերջը ա'լ չպիտի աշ-
խատիմ, այլ եւս միայն ճերմակ հաց և համեղ

88. Հ Ր Ա Հ Ա Ն Պ

Հետեւալ խօսերուն մէջ նմանութեանց եղրերը գտէ՛.

1. Այն որ կը խօսի առանց մտածելու, կը նմանի այն
որսորդին՝ որ հրազէն կ'արձակէ տառանց . . . : — 2. Չար-
ծունակը տարափոխիկ է . . . պէս; — 3. Առիւծին մոլո-
չւնը կը նմանցնեն . . . : — 4. Երկիրը մեծ փեթակ մըն-
է, մարգիկ կը նմանին . . . :

խորոված պիտի ուտեմ, և ջուրի տեղ Պորտոյի և Շամբանեայի գինի պիտի խմեմ: Հիմա նստիմ սա ծառին հովանիին տակ և վերջին անգամ ըլլալով ուտեմ սա թուրի հացս և խմեմ կուժիս ջուրը»: Այս ըսելով նստեցաւ ու քովը դանուած հացէն պատառ մը կտրեց և բերանը տարաւ. Ի՞նչ զարմանք, հացը անմիջապէս ոսկիի փոխուեցաւ. յետոյ ձեռք առաւ կուժը որ ջուր խմէ, բայց ջուրը ոսկիի ձոյլի փոխուելով չէր վաղեր:

«Ի՞նչ ըրի, կ'ըսէր հիմա փայտահարը յուսահատ և դոզդոջուն: Ոսկիին սէրը ի՞նչ սխալ դործել տուաւ ինծի: Միթէ այս գեղեցիկ մետաղը կընա՞յ անցընել անօթութիւնս ու ծարաւս: Ո՞հ, ամբողջ աշխարհի ոսկիները պատրաստ եմ տալու քիչ մը հացի և գաւաթ մը ջուրի փոխարէն: Յիշաւի անիծեալ եմ ես, ինչ որ ինծի երջան կութիւն կը թուէր, կը տեսնեմ թէ մահուանս պատճառ պիտի ըլլայ»:

Փայտահարը կ'արտասուէր՝ երբ արթնցաւ քունէն, որովհետեւ երաղ էր տեսածը: — «Օրհնեալ ըլլայ Աստուած, աղաղակեց, ոսկիի տեղ սեւ հացս և վճիտ ջուրս ունիմ: Որքան դո՞հ եմ վիճակէս»:

89. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

Ի՞նչ կ'ըսեն

Քուն բերողին, անձեւ բերողին, պտուղ բերողին, աւանդ առնողին, պարզեւ առնողին, փոխ տուողին, կեանք տուողին, ծնողքը սիրողին, որդին սիրողին, մարդ սիրողին, ինքզինքը գովողին, միջատ սպաննողին, բարի գործողին, չար գործողին:

ՕՐԻՆԱԿ. — Քնարեր, անձեւաքեր, պտղարեր, եւայլն:

58. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ

ԵՐԿԻՐԻՆ ՀԻՆԴ ՄԱՍԵՐԸ

ՅԱՄԱՔԲՆԵՐԸ ԵՒ ՈՎԿԻԱՆՈՍՆԵՐ

Ցամաքներ. — Ծովը կը աշխապատէ բոլոր ցամաքներն ու կղղիները:

Ցամաքները երեք հատ են. Հին Ցամաքը, Նոր Ցամաքը և Աւստրալիա:

Ցամաքները, ասկէ զատ, կը բաժնուին նաև հինգ մասերու, որոնք Երկրի կամ Աշխարհի մասերը կը կոչուին և ասոնք են.

Եւրոպա, Ասիա, Ափրիկէ, Ամերիկա, Ովկիանիա: Երեք ցամաքներուն մէջ ամէնէն մեծն է Հին Ցամաքը որ կը պարունակէ Երկրի երեք մասերը, այսինքն Եւրոպան՝ արեւմտեան կողմը, Ասիան՝ արեւելեան կողմը, Ափրիկէն՝ հարաւային արեւմտեան կողմը:

Նոր Ցամաքը կը պարունակէ Ամերիկան:

Աւստրալեան ցամաքը և երեն յարակից կը զիները կը կազմեն Ովկիանիան:

90. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

Հետեւեալ խօսերը բարդեցէ:

Թեւը երկայն. ոտքը կարձ. շրթունքը լայն. զօրութիւնը մեծ. տունը մեծ (հարուստ). զգեստը կարձ. ոտքը արագ. բեռը ծանր. քայլը թեթեւ. մորթը թոյլ. բերանը լի. այտը կարմիր. գէմքը գեղեցիկ. անունը վատ. միտքը պակաս. միտքը թեթեւ. լեզուն ծանր. սիրտը խիստ. սիրտը փափուկ. ձեռքը ունայն. բարուկը երկայն. միտքը թանձը. հաւատքը ուղիղ:

Գ. Մայր. Աւազ. Դաշնեան:

Ովկիանոսներ. — Ովկիանոս կը կոչուին՝ ցաւաքներուն կամ աշխարհի զանազան մասերուն միջեւ գտնուած ծովու մեծ տարածութիւնները։

Հինդ ովկիանոս կայ որոնք են։

Հիւսիսային Սառուցեալ Ովկիանոս։

Հարաւային Սառուցեալ Ովկիանոս։

Արանեան Ովկիանոս։

Խաղաղական Ովկիանոս։

Հնդկական Ովկիանոս։

Ովկիանոսներուն դիրքը. — Հիւսիսային Սառուցեալ Ովկիանոսը և Հարաւային Սառուցեալ Ովկիանոսը կը գտնուին երկրագունդին հակառակ կէտերուն վրայ, առաջին՝ Հիւսիսային բեւեռին շուրջը, երկրորդը՝ Հարաւային բեւեռին շուրջը։ Այս Սառուցեալ անունը առաջ եկած է Երենց ջուրերուն մակերեւոյթին, սաստիկ ցուրտի պատճառաւ, դրէթէ շարունակ սառած ըլլալէն։

Խաղաղական Ովկիանոսը կամ Մեծ Ովկիանոսը ամէնէն մեծ ովկիանոսն է. ասիկա ծու

91. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ

Կետերուն տեղ յարմար բառեր դրէ՛ֆ.

1. Յիսուս Քրիստոս կը միսիթարէր . . . , կը բժշկէր . . . , հաւատքի կը դարձնէր . . . , կեանք կուտար . . . , լցու . . . , խօսք . . . :

2. Մի՛ խօսք ձեր . . . վրայ հիւանդի մը առջեւ, ոչ ալ ձեր . . . վրայ աղքատի մը առջեւ։

3. Զիայ վարդ առանց . . . , երկինք՝ առանց . . . , ծալ՝ առանց . . . , երջանկութիւն՝ առանց . . . :

վուն այն մասն է որ կը գտնուի Ասիայի, Ամերիկայի և Աւստրալիայի միջեւ և կը պարունակէ բազմաթիւ կղզիներ։

Աշրանտեան Ովկիանոսը կը գտնուի՝ մէկ կողմէն՝ Ամերիկայի, միւս կողմէն Եւրոպայի և Ափրիկէի միջեւ. ամէնէն աւելի նաւարկուած ովկիանոսն է այս։

Հնդկական Ովկիանոսը կը գտնուի Ասիայի, Ափրիկէի և Աւստրալիայի միջեւ։

Երկրորդական ծովեր. — Ովկիանոսները՝ ցամաքներուն դէպի ներսերը թափանցելով՝ կը կազմեն երկրորդական ծովեր, որոնցմէ մէկ քանին կարեւոր են։ Այսպէս է Միջերկրական ծովը, որ կը կազմէ Եւրոպայի Հիւսիսային սահմանը, Արեւմտեան սահմանը մասամբ, Ափրիկէի Հիւսիսային սահմանը. այս կերպով այս ծովը թափանցած է Հին Յաւաֆին ներսերը։

92. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ

Պատասխանեցէ՛վ հետեւեալ հարցումներուն.

1. Ի՞նչ ըսել է ուխտատեղի։ — 2. Քանի մը ուխտատեղներու անո՛ւն տուէք։ — 3. Ի՞նչ կ'ըսուի մերսելներու հոգիին համար կատարուած ժամերգութիւնը։ — 4. Ի՞նչ կը կոչուի տօնսական օրերու առջի թիվը։ — 5. Ի՞նչ կը իրիկուան կատարուած ժամերգութիւնը։ — 6. Ի՞նչ է մկրտութեան խորհուրդը։ — 7. Աւագ շաբթու մէջ եկեղեցին ի՞նչ բաներու յիշաւակը կը տօնէ։ — 8. Ի՞նչ անուն կուտանք սուրբերու նշխարներուն։

59. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ

Առողջապահութիւնը այն գիտութիւնն է որ կը սորվեցնէ մեղի՝ մեր առողջութիւնը պահելու միջոցները և զոր կրնանք մեկնել սապէս. ստանալ՝ երիտասարդ հասակէն իսկ՝ լաւագոյն սովորութիւններ և պահել զանոնք մինչեւ կեանքի վերջը։

Այն սխաները զորս կը գործենք՝ մեր երիտասարդութեան ատեն՝ առողջապահութեան օրէնքին դէմ, չարաչար կերպով պիտի քաւենք մեր ծերութեան ժամանակ։ Ուրեմն պէտք է, ամէն կարելի միջոցներով, ինամք տանիլ մեր մարմինին և հեռի կենալ այն պատճառներէն որոնք միշտ մեզի վնասել կը սպառնան. այս կերպով շատ հիւանդութիւններու առաջքը առած կ'ըլլանք։

Բայց առողջապահութիւնը կարծուածին պէս միայն մարմինին առողջութեան համար հարկաւոր չէ, այլ նաեւ հոգիին և մարմինին համար։

93. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

Հետեւալ խօսերուն մէջ զոյականը ածականի փոխեցէ՛ և փոխադրաբար։

Երկնային գեղեցկութիւն. կայտառ մանուկ. գովելի անկեղծութիւն. մահացու ցաւ. երաժշտական գործիք. գիշերային լուսութիւն. չար սատանայ. գեղեցիկ առաւոտ. հալարտ յիմարութիւն. գէշ սովորութիւն. քաղցր ընկերութիւն. արեւելեան հիւրասիրութիւն. հոգեկան աղնուութիւն. քաղցր լեզու։

ՕՐԻՆԱԿ. — Դեղեցիկ երկինք, եւայլն։

Առողջապահութիւնը պէտք է ըլլայ միանգամայն ֆեղեքական, մտաւորական և բարոյական։

Գիտէք թէ, օրինակի համար, մարմինը ամէն օր բաւական քանակութեամբ լաւ և առողջարար մնունդի մը պէտք ունի, բայց ոչ չափազանց շատ։ Միտքին և հոգիին համար ալ այսպէս է չափազանց մտաւորական և բարոյական մնունդն ալ կը վնասէ։ Մի՛ կարծէք որ անվաս կերպով կրնաք կարդալ ամէն տեսակ գիրք և ներկայ կարելի ամէն տեսակ տեսարաններու առջեւ։ Զեր ծնողքին և դաստիարակներուն պարտքն է ձեզի ըսել. «Աս գէշ է, աս աղէկ է»։ Ինչո՞ւ համար անոնք ձեզի թող չեն տար որ ժանգոտած երկաթ մը կամ լուցկի մը բերաննիդ դնէք. որովհետեւ գիտեն թէ անոնք կրնան թունաւորել ձեր մարմինը։

Ուրեմն, եթէ ձեզի արգելեն այս կամ այն տեղը երթալը, այս կամ այն գիրքը կարդա-

94. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

Հետեւալ բաղդատութեանց ստրոգելիները գտնել. կաթի պէս . . . : Փետուրի պէս . . . : Աշտարակի պէս . . . : Կրակի պէս . . . : Կայծակի պէս . . . : Ովկիւապէս . . . : Շաքարի պէս . . . : Աւազի պէս . . . : Անսուի պէս . . . : Զուրի պէս . . . : Շզարշի պէս . . . : Կասեղի պէս . . . : Զուրի պէս . . . : Նզարի պէս . . . : Ածուխի պէս . . . : Ապակիի պէս . . . : պարի պէս . . . : Ածուխի պէս . . . : Քարի պէս . . . : Ածուխի պէս . . . : Քաշակի պէս . . . : Վամբակի պէս . . . :

Ա, եթէ պատուիրեն ձեզի հեռի կենալ սխա-
լումներէ, ստախօսութիւններէ, մոլութիւններէ,
այն պատճառաւ է որ գիտեն թէ ատոնք մա-
հացու թոյներ են ձեր միտքին ու սիրտին:

Ինչպէս որ օդը մարմինին առաջին սնունդն
է, այնպէս ալ ճշմարտութիւնը առաջին սնունդն
է միտքին և արդարութիւնը՝ սիրտին:

60. ԽԱՉ, ՕԳՆԷՇ ԻՆԾԻ

Օրորանիս մօտը նստած՝

Մայրըս անուշ երգելով՝
Ինձ շատ անգամ քուն էր ըրած՝
Խաչանըշան կրկնելով։
«Աչն ու խաչը քեզ պահապան»
Անթիւ անգամ կրկներ էր,
Խաչն իր սիրոյն միշտ ապաստան
Ամէն ըոպէ կանչեր էր։

95. Հ Յ Ա, Հ Յ Ա, Ն Գ

Դրեցէ՛ս սա բառերուն սահմանները.

1. Կառք, սայլ, սայլակ, յոպնակ:
2. Սահմակ, բալիսիր:
3. Մակոյկ, նաւակ, չողենաւ, առագաստանաւ,
մարտանաւ, փոխագրանաւ, ցուկանաւ, լաստ:
4. Շուն, գամիռ, բարակ, սկունդ, լակոտ:
5. Պատ, պարխապ, պատուար, պատնէշ:
6. Ցուպ, մական, գաւազան, ճոկան, բիր, ճպոտ:

Երբոր թոթով լեզուս բացաւ,
Խաչի դասր աւանդեց.

Խաչ, օգնէ՛ ինձ, կրկնէ, ըստ,
Գըթոտ սիրով պատուիրեց։

Քանի՛ տարի այս սիրուն դասն
ես շարունակ կրկնեցի,

Մայրիկիս հետ ժամ գընացի
Խաչելութիւն սիրեցի։

Ուխտատեղի թէ մատուռներ

Ուր որ ես ուխտ գընացի,
Համբուրեցի ես խաչքարեր,
Խաչ, օգնէ՛ ինձ, կրկնեցի։

Երբոր քիչ մը ես մեծացայ,

Մայրըս արւաւ Քերական,
Խաչ, օգնէ՛ ինձ, կրկնէ, ըստ։

Խաչն ուսմունքի օգնական։
Խաչն օգնական ինձ կանչելով՝

Այրուբենէն ըսկըսայ,
Ամէն դասիս միշտ կրկնելով

Շուտով կարդալ սորվեցայ։

Հ Յ Ա, Հ Յ Ա, Ն Գ 96.

Պատախաննեցէ՛ հետեւեալ հարցումներուն.

1. Ի՞նչ ըսեր է համեմ. տուէ՛ք քանի մը համեմի
անուն։ — 2. Գունաւորիչ նիւթ որո՞ւ կ'ըսուի։ — 3.
Գտէ՛ք այնալիսի բոյսեր՝ որոնցմէ ներկ կը պատրաստուի։
— 4. Ներկ տուող հանքեր ալ գիտէ՞ք։ — 5. Դիւրա-
վառ նիւթ որո՞ւ կ'ըսուի. քանի մը օրինակներ տուէք։
— 6. Զրային կիրը ի՞նչ է։ — 7. Հայելին ի՞նչպէս շնո-
ւած է։ — 8. Գոգաւոր և գմբեթարդ հայելիները ի՞նչ
տարբերութիւն ունին իրարմէ։

61. ՄԱՅՐԵՆԻ ՍԷՐ

Մօր սէրը չի մեռնիր, կենդանի կը մնայ ան՝
զաւկին մահէն ալ, անոր ապերախտ մոռացութենէն
ալ ետքը։ Այրերուն համար՝ հայրութիւննը,
կարծես, դէպք մըն է. կնող համար՝ մայրութիւննը
կեանքն իսկ է։ Դիտէ՛ զայն, երբ իր զաւկին ա-
ռաջին քայլափոխը տեսնէ, երբ լսէ անոր բերնին
առաջին մրմունջը, երբ ընդունի անոր վերջին
հառաջանքը։ Եթէ կ'ուզես գիտնալ թէ ի՞նչպէս
կը խօսին հրեշտակները, թէ ի՞նչ անուշութիւն
կայ անոնց նայուածքին մէջ, թէ ի՞նչ է անոնց
անպատում զմայլանքը, լսէ՛ մօր հնարած լեզուն,
տե՛ս անոր աչքին ցոլմունքը։ Երբ որդին մեռնի,
հայրը կուլայ ծանրաթախիծ. այլ ժամանակը ա-
նոր այս ցաւը միւս ցաւերէն աւելի չի՛ յարդեր։
Բայց տարիներով ետքը, նայէ մօր սիրտը՝ գեռ
նոյն վէրքը արիւնահոս է։ Արաշագործութեան
մէջ, այն սիրոյն նմանող բան չկայ. մէկ վայր-
կեանի մէջ կը ծնի՛ սուրբ, անհուն, աննուած։
Անոր համար՝ ո՛չ զարգանալ, ոչ նուազել կայ՝
վասն զի այսպիսի փոփոխութիւններ անկատարու-
թեան նշաններ են։

92. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

Պատասխանեցէ՛ հետեւեալ հարցումներուն.

1. Ի՞նչ իւղեր գիտէք։ — 2. Զէթը ի՞նչ է և ի՞նչ-
պէս կը պատրաստմ։ — 3. Ցնող իւղերը որո՞նք են
և ինչո՞ւ այսպէս կը կոչուին։ — 4. Օճառը ինչո՞վ կը
պատրաստեն։ — 5. Խմորեալ ըմպելիներու անուն
տուէ՛ք։ — 6. Սուրճը ի՞նչ է և իրը ի՞նչ կը գործած-
ուի։ — 7. Իւղ արտադրող տունկերու անուններ տուէ՛ք։

62. Բ Ո Յ Ս

Բոյս կը կոչուին բոլոր այն մարմինները՝
որոնք հողի վրայ կ'ապլին և անկէ սնանելով կ'ա-
ծին։ Բոյսերը կեանք ունին, այսինքն կը ծնին,
կ'ապլին և կը մեռնին։ Բոյսի մը մասերն են
արմատ, ցողուն, տերեւ ու ծաղիկ։ Արմատը բոյսին
այն մասն է՝ որ հողին մէջ կը մնայ ու երկու
պաշտօն ունի. առաջին՝ արտաքին պատահարնե-
րու դէմ բոյսը հաստատ բռնել հողին վրայ,
երկրորդ՝ իր ճիւղերուն միջոցաւ հողէն սնունդ
քաղել։

Ցօղունը բոյսին այն մասն է որ արմատին
վրայ օդին մէջ կը կանգնի՝ իր վրայ կրելով ճիւ-
ղեր ու տերեւներ։ Ցօղունն ալ անօրներ կը պա-
րունակէ որոնք արմատին ու տերեւներուն մէջտեղ
սնունդի փոխադրութեան միջոցն են։

93. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

Ի՞նչ կը կոչուի

1. Ծովին վրայ կամ ծովեղերքը գանսուած փոքր
աշտարակ մը՝ որուն վրայ թաւալող լոյս մը կը վառի
գիւեր տանեն, որպէս զի նաւերը հոն չմօտենան։ — 2.
Ծովուն եղերքը քարով աւաղով շնուած շիտակ եւ
երկայն ճամբայ մը։ — 3. Ծովի զերեայ քաղաքները
ծովի ջուրերուն ողողման դէմ պաշտպանելու համար
շամանէց։ — 4. Վաճառականի ապրանքները
շնուած պատմէց։ — 5. Տեղ մը՝ ուր
պահելու յատուկ մեծ չէնք մը։ — 6. Շէնք մը՝
ոչխար և այլ անասուններ կը մորթեն։ — 6. Շէնք մը՝
ուր կառավարութեան պարտաթուղթերուն առուծախը
տեղի կ'ունենայ։

Յօղունին առաջին պաշտօնն է ճիւղեր ու տերեւներ կրել, երկրորդը՝ արմատէն դէպի տերեւ և տերեւէն դէպի արմատ՝ մնունդ փոխադրել, երրորդը՝ ձմբան դէմ իր մէջ մնունդ ամբարել, գարնան զանոնք վասնելով՝ նոր ճիւղեր արձակելու և տերեւ ու ծաղիկ բանալու համար։

Տերեւները կանաչ թերթեր են որ բազմութեամբ առաջ կուգան ցօղունին, ճիւղերուն և կամ ոստերուն վրայ, և ընդհանրապէս կորունը ըսուած լարով մը բռնուած են։

Տերեւները երկու երես ունին, վերին և ստորին. ստորին երեսի կողմէն յայտնի կ'երեւան ջիւղերը՝ որ կոթունէն ելլելով՝ տերեւին սկաւառակին մէջ կը ցրուին ամէն կողմ։

Տերեւները երեք պաշտօն ունին, առաջին՝ օդէն բնածուխ իւրացնել, երկրորդ՝ չնչառութիւն կատարել, երրորդ՝ շոդի արտաշնչել։

Ծաղիկը բոյսին վերարտադրման գործարանն է, կը յօրինէ պտուղ և հունտ։ Ծաղիկի մը կազ-

99. Հ Ր Ա Հ Ս Ն Գ.

Գտե՛ք հետեւեալ շրջաբանութեանց համապատասխանող բառերը.

1. Անտառաներու երգիչը։ — 2. Մարդուն հաւատարիմ կենդանին։ — 3. Առաջին մարդը։ — 4. Փարաւոնին երազը մեկնողը։ — 5. Գարնան սուրհանդակը։ — 6. Եւան խարողը։ — 7. Արքատեան սոխակը։ — 8. Բակրոսի տաճարը։ — 9. Յաւիտենական էակը։ — 10. Արդարներուն բնակարանը։ — 11. Ծովուն բնակիչները։ — 12. Անապատի նաւը։

մութիւնն է գուրսէն ներս՝ բաժակ, պասկ, առէջ, սերմնափակին սակ ձուարան։ Ծաղիկը ոտնիկով մը հաստատուած է ցօղունին կամ ճիւղին վրայ։

63. Դ Ե Ր Զ Ա Կ Ի Ն Դ Ր Ո Շ Ը

Դերձակին մէկը ծանրապէս հիւանդացած ըլլալով՝ գիշեր մը զարմանալի երազ մը տեսաւ։ Կը կարծէր որ վերջին դատաստանին օրն էր, և մահուան հրեշտակը իրեն դէմ պարզած էր ահաւին դրօշ մը՝ շնուած իր յաճախորդներէն դողցած կերպասի բազմաթիւ կտորներէ։ Նոյն վայրկեանին, կարծեց թէ դժոխք տարուեցաւ, և իսկոյն մեծ երկիւղով մը քունէն արթնցաւ՝ պաղքրտինքի մէջ թաթխուած։ Դերձակը այս երազը Աստուծոյ մէկ ազդարութիւնը նկատեց և ուխտեց որ, երբ առողջանայ, այլ ևս ուղղամտութեամբ կատարէ իր գործը։ Արդարե քիչ ատենէն առողջացաւ, և որովհետեւ ինքն իր վրայ վստահութիւն

100. Հ Ր Ա Հ Ս Ն Գ.

Հետեւեալ խօսերով բարդ բառեր կազմեցէ՛ք.

Սրինդ հարկանող, պատկեր հանող, կուռք պաշտառիմ կենդանին, հարկ տուող, հարկ հաւաքող, նաւատող, տօն ցուցնող, հարկ տուող, հարկ մեծալող, միտքը չար, վարող, սովորով օծուած, հիւր մեծալող, միտքը չար, ինքնին ծնող, լոյս տուող, պարզեւ տուող, Աստուծուած ինքնին ծնող, պարզ սիրող, հրաշք գործող, բարի կամեապաշտող, կրօնքը սիրող, հրաշք գործող, բարի կամեապաշտող, կէս մեռած, բեռ կրող, երկաթ գործող։

չունէր, պատուիրեց իր գործաւորներէն մէկուն
որ, ամէն անդամ երբ կերպաս կարէ, իրեն յի-
շեցնէ գրօշը:

Մեր մարդուկը երկար ատեն իր ուխտին հա-
ւատարիմ մնայց բայց օր մը երբ թանկագին կեր-
պաս մը կը ձեւէր, չկրնալով դիմանալ՝ ուխտը
մոռցաւ: Աշակերտը անոր քանիցս յիշեցուց դրօ-
շը, բայց ան՝ սրտնեղած՝ և առանց ականջ գնե-
լու անոր խօսքին՝ ըստւ. «Էյ, ալ հերիք զիս ձանձ-
րացնես, երազիս մէջ տեսած գրօշիս վրայ այս
գոյնը կերպաս չի կար:»

64. ԽՆԱՅՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ ՇՈԱՅԼՈՒԹԻՒՆ

Մարդուս պիտոյքներէն շատերուն բուն պատ-
ճառն ու ազբիւրները՝ իր բնաւորութիւնը, կիր-
քերն ու ախորժակներն են. ուստի, որչափ հնար-
է, մեր մանկութենէն պէտք է շափաւորութեան,
սակաւապէտութեան ու պարզութեան վարժութեալ:

101. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

Հետեւեալ խօսերով բարդ բառեր կազմեցէ՞:

Վեր ամբարձած, կանխաւ ըստած, կանխաւ գու-
շակուած, հազիւ գանուող, կէս եփած, ծովու պէս
ծաւալած, պինդ կազմուած, կանխաւ մտած, նոր
ստեղծուած, լայն տարածուած, փոխ ըսող, բարձրէն
նայող, դարանը մտած, հաստատ հիմնուած, սովէ
լլկուած, ամուր կազմուած, թղթէ կազմուած, ամուր
շնուած, յառաջ դասուած:

և չթողուլ որ մոլութիւնը, ունայնասիրութիւնը և
փառասիրութիւնը մեր սիրտին վրայ տիրեն: Դրա-
մը և ուրիշ բարիքները թէպէտ գործածուելու
համար եղեր են, բայց այս գործածութեան նպա-
տակը կրկնակի է. երբեմն մեղի վայելք տալու-
համար պէտք է ըլլան, երբեմն ալ ուրիշ նոր բա-
րիքներ հացնելու համար: Իրեն համար ապրուս-
տի միջոց մը ըլլալիք հարստութիւնը վատնող շոայ-
լը՝ աշխարհիս վրայէն նոյն չափով կտոր մը ճար-
տարութիւն կը վերցնէ, ու միանգամայն այն ստա-
կով բանելիք աղքատ գործաւորը իր վաստակէն
կը զրկէ: Խնայող մարդը շատ հոգերէ աղտատ կը
կը զրկէ: Խնայող մարդը մէկէն չի վախնար,
մնայ: Պէտք չունեցող մարդը մէկէն չի վախնար,
ու թէ որ ունեցածը քիչ ալ ըլլայ, գոնէ այդ-
քիչը ի՞րը եղած կ'ըլլայ. և իր բոլոր աշխատանքը
ուրիշներուն անյագ աչքը լեցնելու համար չէ, այլ
ի՞ր ու իր ընտանիքին բարեկեցութիւնը աւելցնելու
համար: Ըրած ժուժկալութիւնները անպատող չեն

102. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

Հետեւեալ ածականները բաղդատական լրե՞ի ազոյն
յետաղս մասիկով: — Օրինակ հզօր՝ հզօրազոյն:

Մէծ, թեթեւ, փոքր, սուրբ, ջերմ, ճշմարիտ,
բարձր, նուրբ, գեղեցիկ, տկար, նոր, հին, երէց, լաւ:

Հետեւեալներն ալ գերադարական լրե՞ի ամենա հա-
խաղս մասիկով: Օրինակ հարտար՝ ամենահարտար:

Դաւան, ծանր, կարող, քաղցր, ողորմած, սուրբ,
նաղաղ, կակուղ, կարծր, տիպուր, ծոյլ:

մնար, և թէպէտ առջի բերան քիչ մը դժուարութիւն կը քաշէ, բայց ետքը՝ իր վիճակը շուայլ մարդուն վիճակին հետ բաղդատելով՝ երբ տեսնէ որ ծուլութիւնը, պարտքերը, աղքատութիւնն ու յուսահատութիւնը անոր չորս կողմը առեր են, գոհ կ'ըլլայ իր վիճակէն, ու իր չափաւորութեան պառողը եղող բարեկեցութիւնն ու հանդստութիւնը աւելի յարդ կը ստանան իր աչքին:

6. ԴՐՈՅԱԿԱՆԻՆ ՊԱՐՏՔԵՐԸ

ԻՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՈՒՆ ՀԱՆԴԵՊ

Մարդկային ընկերութիւնը չէ կրցած երբեք պէտք եղած յարգը ընծայել ուսուցիչն . անոր պաշտօնին չափ օգտակար ու նուիրական պաշտօն չկայ աշխարհիս մէջ: Տղաք, անոր նկատմամբ մեծ յարդանք ունեցէք: Խնդրեցէք ձեր ծնողքէն որ

103. Հ Ր Ա Շ Ա Ն Գ.

Հետեւեալ արմատ բառերուն սկիզբը ուրիշ արմատ բառեր դնելով բարդ բառեր կադմեցէ՛ֆ.

Էնթաց, առաս, սէր, հայեաց, բնակ, պետ, շէն, հատ, բուղիս, բեր, գող, գործ, կոչ, ձայն, խօս, յարոյց, տես, լուր, չնորհ, սուն, հոս, գիր, կամ, մարդ, զարդ, կորոյս, կէղ, ձոյլ, փայլ, շող, վաճառ, կեր, գով, զանց, ձիգ, կիր, լից:

ՕՐԻՆԱԿ. — Արազընթաց, սրբնթաց, յամրնթաց: Դրառատ, յիսուտ, ևայն:

զայն սիրեն միշտ և ամէն կերպով գիւրայնեն իր պաշտօնին կիրառութիւնը:

Երբ՝ ապագային՝ թողուք դպրոցը, յիշեցէք միշտ անկէ առած դասերնիդ: Այս յիշողութիւնը պէտք է արգիլէ ձեզ անոր դէմ ապերախտ ըլլալէ:

Գիւցէք թէ շատ անդամ ուսուցիչին պաշտօնը դժուարացած է ձեր տղայութիւններով: Բայց ան՝ համբերող է և հլու, որովհետև քաջ գիտէ թէ մեծ պարտականութիւն մը ունի կատարելու :

66. Ա Ր Ա Ն Ց Հ Ա Ց Ի Ճ Ա Շ Ը

Օր մը, Լուգովիկոս Ժ.Բ. իմացաւ որ հարուստ մարդ մը երկրագործ մը ծեծեր է: Անմիջապէս կանչել տուաւ յանցաւորը և, առանց բան մը ըստելու, ճաշի վար գրաւ զանի: Եւ իր հրամանով գեղեցիկ սեղան մը պատրաստեցին անոր՝ ուր ա-

104. Հ Ր Ա Շ Ա Ն Գ.

Դ.Տ. հետեւեալ արդիւնները առաջ բերող պաժառները:

Գինովութիւն. հպարտութիւն. Աղամին՝ դրախտէն արտաքսումը. ջրհեղեղ. մնձրեւ. ծովու ալիք. հապտաքսութիւն. սառոցը. փոթորիկ. բարելոնի աշտաբակատի խորոմները. ջերմաչափին մէջ մնդիկին բակը. ձակատի խորոմները. ջրհանին մէջ ջուրին ցայտելը. մովեր բարձրանալը. Ջրհանին մէջ ջուրին ցայտելը. լութիւններ:

ՕՐԻՆԱԿ. — Ոգեշից ըմպելիները գինովութիւն կը պատճառեն:

մէն տեսակ համեղ կերակուրներ կային ի բաց
առեալ հացը։ Հարուստը՝ այս տեսնելով շատ զար-
մացաւ և չկրցաւ համենալ այս բանին գաղտնիքը։
Վերջը, Լուդովիկոս գալով հարցուց հարուստին թէ
լաւ սպաս ըրած էին իրեն։ Հարուստը պատաս-
խանեց. «Տէ՛ր իմ, շատ գեղեցիկ ճաշ մը տուին
ինձի. բայց բան մը չկրցի ուտել, որովհետեւ սնունդ
առնելու համար հաց հարկաւոր է, ինչ որ կը
պակսէր սեղանին վրայ։»

—Ուրեմն գացէ՛ք, պատասխանեց Լուդովի-
կոս խոժոռ դէմքով մը, և ջանացէ՛ք լաւ հասկը-
նալ ձեզի տուած դասս։ Քանի որ կ'ըսէք թէ հաց
հարկաւոր է սնանելու համար, ապա ուրեմն գիտ-
ցէ՛ք լաւ վարուիլ այն մարդոց հետ՝ որոնք հաց
պատրաստելու կ'աշխատին։»

105. Հ Ր Ա Հ Ս Ն Գ.

Կետերում տեղ յարմար բառեր դրէ՛ֆ.

1. . . . ը ուղիղ գիծ մ'է որ բոլորակի մը կելքոնէն
գէպի շըջանակը կ'երկարի։ 2. . . . Եւրոպայի ամէնէն մեծ
երկրին է։ 3. Օրմանկարը . . . ի վրայ շինուած տեսակ մը
. . . է։ 4. Ափրիկէն . . . էն երեք անդամ աւելի մեծ է։
5. Գիշերահաւասարը տարուան այն միջոցն է ուր . . . և
. . . հաւասար են։ 6. Սուէիլի . . . ը կարմիր ծովը և . . .
իրարու կը միացնէ։ 7. Շըջանակի մը շառաւիզը . . . ին
կէպին հաւասար է։

67. Ա Շ Խ Ա Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ը

Ապրելու համար շատ բաներու պէտք ունինք,
զորս ճարելու հարկաւութիւնը կը դնէ մեր վրայ
աշխատութեան պարտականութիւնը։ Աշխատու-
թիւնը պէտքէն կը ծնի։ Բնութեան մէջ ամէն ոք
կ'աշխատի, ամէն ինչ շարժման մէջ է, ամէն տեղ
կը տեսնուի ճիգ, կորով, զօրութեանց կիրառում։
Թռչունը կ'աշխատի իր բոյնը շինելու, մամուկը
իր ոստայնը հիւսելու, մեղուն՝ իր մեղրը պատ-
րաստելու, կուղբը՝ իր տնակը կառուցանելու, շու-
նը՝ որսը բռնելու։ Կենդանիներու մէջ ամէն տե-
սակ գործաւորներ կը տեսնուին, ինչպէս որմնա-
դիբներ, ճարտարապետներ, հատանողներ, որ-
սորդներ, ճամբորդներ։ Անոնց մէջ նոյն խակ ար-
ուեստագէտներ ալ կան, կարծես, մարդուն ամէն
տեսակ գործունէութեան օրինակը տալու համար։

Բայց աշխատութիւնը միայն պէտք մը չէ, այլ
հաճոյք մը և ուրախութիւն մը միանգամայն։ Երբ
անհատ մը գժուարին գործ մը ի գլուխ հանէ,
կ'ուրախանայ, և այնքան մեծ կ'ըլլայ անոր հպար-

106. Հ Ր Ա Հ Ս Ն Գ.

Հետեւեալ բայարհատներին ձեւացած բայերը զտէ՛ֆ.
Հատոյց, հար, ձիգ, արգել, նինջ, կատար, զրուժ,
գով, գէտ, արած, գիր, դարման, բարձ, կլիո, գիւտ,
խորով, գնացք, ձոյլ, գէտ, զուրկ, խունկ, փերթ, կեր։
ՕՐԻՆԱԿ. — Հատուցանել, հարկանել, ձգել, ևայլն։

սութիւնը որքան դժուար ըլլայ այն գործը : Աշխատութիւնը մրցման հաճոյքն ալ կ'ընծայէ մեղի . աշխատելով՝ կը մրցինք բնութեան զօրութիւններուն դէմ, զանոնք կարգի կը դնենք և մեղի կը հպատակեցնենք : Տղայ հասակէ՝ երբ աշխատութեան վարժուինք, ի վերջոյ դժուարին կ'երեւայ մեղ պարապ մնալը : Այն մեծամեծ հարստութիւնները որ այսօր մեր աշքերը կը շացնեն, այն ճռիս ու զարդարուն ապարանքները, կառքերը, մեքենաները և գործարանները, երկրին զանազան բերքերը որ կը պարզուին մեր առջև, բոլորն ալ արդիւնք են աշխատութեան :

68. Ա ՇԽԱՏՈՒԹԻՒՆ

Աշխատութիւն, Աշխատութիւն,
Որչա՛փ բարկը կուտաս մարդուն .
Կեանք երջանիկ, ճոխութիւն, գանձ
Քու պարգեւներդ են գերազանց :

107. Հ Բ Ս Հ Ա Ն Գ

Սահմանեցէ՛ եւ գծեցէ՛ սեւ տախտակին վրայ հետեւալ երկրաշախական ձեւերը .

- | | |
|-----------------|---------------------------|
| 1. Ռւզիլ անկիւն | 7. Հաւասարակողմ եռանկիւն |
| 2. Բութ անկիւն | 8. Երկկողմանզոյգ եռանկիւն |
| 3. Սուր անկիւն | 9. Ռւզղանկիւն եռանկիւն |
| 4. Բոլորակ | 10. Զուգահեռտական գիծեր |
| 5. Եռանկիւն | 11. Քառակուսի |
| 6. Քառանկիւն | 12. Տրապէզ |

Ճարտարագործ ձեռքերուդ տակ
Մետաղներն են լուռ հպատակ :
Քեզմով բացուի երկրին արգանդ ,
Կուտայ հունձքեր և աղամանդ :

Հոս կը կանդնին բուրգեր հսկայ ,
Քու զօրութեանդ իբրև վըկայ ,
Հոն դիւթական ճոխ ապարանք
կը հոչակէ փառքդ ու պարծանք :

Երբ առաջին մարդն առ յաւէտ
Թողուց իր գրախտը ծաղկաւէտ ,
Մենութեան մէջ քեզ գտաւ լոկ
Միկիթարող իր վիշտն ու հոդ :

108. Հ Բ Ս Հ Ա Ն Գ

Պատսսխանեցէ՛ հետեւեալ հարցումներուն .

1. Ի՞նչ ըսել է քաղաքապետութիւն և որո՞նք են քաղաքապետութիւն պաշտօնեաները : — 2. Ի՞նչ ըսել է ոստիկանութիւն և որո՞նք են պաշտօնեաները : — 3. Ի՞նչ ըսել է կուսակալութիւն . քանի՞ կուսակալութիւն կազմանեան երկրին մէջ և որո՞նք են : — 4. Կուսակալութիւն մը ի՞նչ ստորաբաժանումներ ունի . իւրաքանչիւր ստորաբաժանման պետը ի՞նչ անուն ունի : — 5. Օսմ. կառավարութեան մէջ քանի՞ նախարարութիւն կայ . որո՞նք են :

69. ՔԱՐԱՍՏԱՆ ԵՒ ՀԱՆՔ

Երկրին հանքային մասը կը կազմեն քարերը, մետաղները, այլեւ նիւթերը, հողերը, աղերը, ջուրը և օդը։ Այս նիւթերը կը գտնուին երկրին երեսէն սկսեալ դէպ ի խորերը։ զանոնք դորս բերելու համար կը բանան յարաստան և հանի կոչուող խորոնկ փոսեր։ Մետաղները դետնին խորը զուտ չեն գտնուիր, այլ օտար նիւթերու հետ խառնուած՝ կը կազմեն տեսակ մը քարեր ու հողեր զորս հանածոյ կ'անուանենք։

Այն փոսերը՝ որոնք կը բացուին քարերու շահագործութեան համար, կը կոչուին յարաստան կամ յարահանի։ Որովհետև քարերն ընդհանրապէս երկրին երեսը կը գտնուին և քիչ անդամ խորերը, քարաստանները մեծ մասամբ բացոգեայ կ'ըլլան, քիչ անդամ ստորերկրեայ։ Քարաստանի մը գործաւորները կը կոչուին յարահատ։

Այն խորոնկ փոսերը՝ որ կը բացուին հանածուներ և այրելիներ հանելու համար, կը կոչ-

109. Հ Բ Ա. Հ Ա. Կ Գ.

Հետեւեալ հրահամգր շարադրութեան ձեւով գրեցէ՛ ձեր տերալին մէջ։

Բաղդատահցէ՛ք քաղաքացի մը զիւզացիի մը հետ և ըսէ՛ք թէ անոնք ի՞նչպէս կ'ապրին, ինչերով կը աընանին, ի՞նչ զբաղումներ ունին, ի՞նչ հագուստներ կը հագնին, ի՞նչ տեսակ կրթութիւն ունին, ի՞նչ ճաշակներ ունին, ի՞նչ զբոսանքներով կը զուարձանան, ի՞նչ բանի մէջ կը կայանայ անոնց հարստութիւնը։

ուին հանի։ Հանածուներն ու այրելիները առ հասարակ երկրին շատ խորերը թաղուած են և քիչ անդամ երկրին երեսը կը գտնուին, ուստի հանգերը մեծ մասով ստորերկրեայ են, քիչերը բացոգեայ։ Հանքի մը գործաւորները կը կոչուին հանիազորժ։

Հանքերու և քարաստաններու մէջ աշխատութիւնը տաժանելի է. հոն հանքագործը և քարահատը մէն մի քայլափոխի կը կասին կարծը ապառաժներու առջեւ, զորս չարաշար աշխատութեամբ կոտրելու կը հարկադրուին. իրենց բացած փոսերը քիչ ատենէն ջուրի հեղեղներով կը լեցուին, զորս հարկ կ'ըլլայ ջրհաններով պարպել. ջնչառութիւնը հովահարութիւնով կ'ըլլայ. միշտ խոնաւ և անմաքուր է իրենց մթնոլորտը. արեւուն կենսատու լոյսէն զրկուած են օրերով, և միացող կանթեղի մը պլալուն լոյսին անձնատուր՝ աւելի կը տառապին քան կ'աշխատին և երբեմն ալ արկածով մը իրենց կեանքը վրայ կուտան։

110. Հ Բ Ա. Հ Ա. Կ Գ.

Պատասխանեցէ՛ հետեւեալ հարցումներուն.

1. Ի՞նչ ըսել է հորիզոն։ — 2. Ի՞նչ ըսել է արեւութիւն։ — 3. Ի՞նչ ըսել է արեգակնային դրութիւն։ — 4. Ի՞նչ ըսել է մոլորակ։ — 5. Ի՞նչ ըսել է կիսագունա։ — 6. Ի՞նչ ըսել է գիսաւոր։ — 7. Ի՞նչ բանէ առաջ կու։ — 8. Տիեզերք որո՞ւ կ'ըսենք։ գան զիշերը և ցորեկը։ — 9. Ի՞նչ է լուսինը։ — 10. Ի՞նչ ըսել է համաստեղութիւն։ — 0դաքարը ի՞նչ է։

70. ԱՍՏՈՒԾՈՅ ԳՈՅՉՈՒԹԻՒՆԸ

Մեր բանականութիւնը այնպէս մը շինուած է որ երբեք չենք կրնար բաւականանալ միայն դիտելով և ըմբռնելով աշխարհը՝ ինչպէս որ կը տեսնենք, այլ իրարու կը հարցնենք և կ'ուղենք գիտնալ թէ ո՞ւրկէ առաջ եկած է ան և ո՞վ է անոր հեղինակը։ Որովհետեւ ամէն ինչ որ կը պատահի՝ պատճառ մը ունի, կ'ուղենք գիտնալ թէ ո՞վ է տիեզերքին առաջին պատճառը։ Երբ այս հարցումին վրայ մտածենք լաւ մը, երբ հարցնենք զայն, այս մասին ամէնէն աւելի հմտութիւն ունեցող անձերուն, ամէնքն ալ պիտի պատասխանեն. Աստուած։

Աստուած ոչ միայն իրը ամենակարող արարիչ մը ճանչցուած է, այլ և աշխարհի վրայ տիրող

111. ՀՐ Ա. Հ Ա. Ն. Գ.

Եեղաղիր բառերը յատուկ իմաստով զործածուած են. աշակերտը պիտի որ այդ բառերը ձեւաւոր իմաստով զործածէ։

| | |
|--|-----------------|
| Պտուի ծառի | Փափուկ անկողն |
| Ծաղիկ դաշտի | Խոր քարայր |
| Ճառագայթ տրիգուկի | Սեւ մելան |
| Քաղցրութիւն մեղրի | Կուրութիւն աչաց |
| Դառնութիւն նուշի | Թեւ մարդու |
| Հուր վառարանի | Հարուած կացինի |
| Տգեղութիւն դէմքի | Սուր ասեղ |
| ՕՐԻՆԱԿ. — Պտուղ աշխատութեան, ծաղիկ հասակի, | |
| ճառագայթ մօֆի, քաղցրութիւն դէմիի: | |

Հիանալի կարգաւորութիւնը ցոյց կուտայ թէ անոր Արարիչը շատ հանճարեղ ալ է։ Ինչպէս որ գեղեցիկ մեղենայ մը լաւ գործաւորի մը և լաւագոյն ժամացոյց մը՝ ճարտար ժամագործի մը ձեռագէն ելած են, այնպէս ալ տիեզերքը՝ ուր ամէն քայլ ելած են, այնպէս ալ տիեզերքը՝ անտախն աշխարհ ճարտար կերպով շինուած է, անտարակոյս անիմանակի հանճարի մը և ամենուրեք ըակոյս անիմանակի հանճարի մը գործն է։ Ոչ տարածուած նախախնամութեան մը գործն է։ Ոչ միայն աշխարհի մէջ մեր տեսած ամէն բաները Աստուծոյ գոյութիւնը կ'ապացուցանեն, այլ և մեր խիզճն ու հոգին կը զգան առանձին աներեւոյթ զօրութեան մը, այսինքն Աստուծոյ գոյութիւնը։ Ահա թէ ինչո՞ւ համար բովանդակ մարդկութիւնը կը հաւատայ Գերագոյն կակի մը գոյութեանը և կը խոնարհի անոր առջեւ։

Գործը պատճառին վկայութիւնն է։

112. ՀՐ Ա. Հ Ա. Ն. Գ.

Հետեւեալ բառերուն սկիզբը, ըստ յարմարութեան, ան, ապ, տ, տժ կամ դժ նախաղաս մասնիկները աւելցուցէն եւ տուե՛ք այս կերպով կազմուած բառերուն նշանակութիւնը.

Գեղ, մարդ, լուր, կար, քուն, օրէն, ուշ, ալ-նորհ, գործ, գին, առակ, միօթ, գոհ, երախտիք, յայտ, յոյս, գոյ, միտք, գէտ, հարկ, զօր, հաճոյ, խոհմա, ողոքելի, բժշկելի, բախտ, գոյն։

71. ՖՐԱՆՔԼԻՆԻ ՍՈՒԼԻՉՉԸ

Տօնի որ մըն էր, ֆրանքլին իր գրպանը քիչ
մը ստակ ունէր և կ'ուղէր քանի մը խաղալիք
գնել։ Ուստի շուկայ իջաւ, իր ճամբուն վրայ
տղու մը հանդիպեցաւ, որուն ձեռքը սուլիչ մը
կար։ Տղան այս սուլիչը կը փչէր և սուր ձայներ
կը հանէր, այնպէս որ ֆրանքլին լսելով՝ զմայլե-
ցաւ, տղուն մօտը գնաց և անոր ըստաւ։ «Ծախէ՛
այդ սուլիչն ինծի, գրպանիս մէջ եղած բոլոր ստա-
կը քեզի կուտամ։» Տղան ընդունեց այս առա-
ջարկութիւնը, և երբ ֆրանքլին սուլիչը ձեռք ձը-
գեց, սաստիկ ուրախ եղաւ և զայն փչելով տուն
մտաւ։ Իր եղբայրն ու քոյրերը հարցուցին անոր
թէ ո'րչափ ստակ տուեր էր այդ սուլիչը գնելու
համար։ Պատասխանեց՝ թէ գրպանին մէջ ունե-
ցած բոլոր ստակը տուեր էր։ Այն ատեն ամէնքը
սկսան ինդալ ֆրանքլինի պարզմտութեան վրայ

113. Հ Ր Ա Հ Ա Կ Վ

Յետադաս մասնիկներ կցեցէ՛ք հետեւեալ բառերուն
եւ տուէ՛ք նշանակութիւննին.

Ական մասնիկով ածանցեցէ՛ք . — Լեռն, պատիժ,
օրէնք, ազնիւ, թիւ, հովիւ, շէն, իղձ, երէց, անուն,
կայսր, հայր, մայր, տուն, վանք, տարի, հոգի, բոյս :
Ուն մասնիկով . — Եռանդ, փայլ, խօսք, հաստատ,
զուարթ, իմաստ :

Ոյթ մասնիկով . — Երեկ, սովոր, ծածուկ, հաս,
հաւաք, ձանձիր :

և ըսին որ չափէն աւելի ստակ տուեր է։ Ֆրանք-
լին աս լսելով՝ երեսը կախեց և սկսաւ մտածել
որ իր եղբայրներն ու քոյրերը իրաւունք ունէին։
Ուստի միտքը գրաւ որ ուրիշ անդամ բան մը
ծախու չառնէ մինչեւ որ անոր գինը չհասկնայ,
միշտ յիշելով սուլիչը :

Երբոր մեծցաւ ֆրանքլին, այս դէպքը չմոռ-
ցաւ և ամէն անդամ որ բան մը գնելու երթար՝
սուլիչը կը յիշէր և իր փափաքները կը զափէր։
Երբոր բանի մը փափաքէր կամ բան մը գնէր, ինքն
իրեն կ'ըսէր. «Չափէն աւելի ստակ չտանք սուլիչին։

72. ՈՒԻՐ ՊԻՏԻ ԵՐԹԱՆ ԱՐԴԱՐՆԵՐՈՒՆ ՀՈԳԻՆ

Վարդն անուշ հոտ մը ունի, փուշով պատած
է. դաշտին շուշանն ալ հոտաւոր է, ու դժնիկ-
ներու մէջ կը բուսնի :

Գարունը զուարճալի է, բայց շուտով կ'անց-
նի. ամառն աղուոր օրեր ունի, ձմեռն ետեւէն
կուգայ մոռցնել կուտայ :

Ծիրանի գօտին գոյնզգոյն կը փայլի, բայց
մէկ քանի վայրկեան :

114. Հ Ր Ա Հ Ա Կ Վ

(Շարունակութիւն)

Պահ մասնիկով ածանցեցէ՛ք . — Հնոց, այգի, պար-
տէզ, ջորի, գինի, պահ, գուռ, էշ, ուղտ, կառք :
Ցու մասնիկով . — Հարս, փետայ, քահանայ, վար-
դապետ, մահ, տէր, բժիշկ :

Ուրդ մասնիկով . — Եռաղ, պարապ, արձակ, խոր :

Կեանքն ալ անուշ է, բայց մահը կը դառնացնէ :

Կայ երկիր մը, որուն վարդերը փուշ չունին, ծաղիկները գէշ խոտերու մէջ չեն բուսնիր. անոր դարունն անանց է, օրերը միշտ պայծառ : Հոն կ'աճի կեանքի ծառը՝ անթառամ ծաղիկներով : Հոն անթիւ անհամար հողիներ Աստուծոյ աթոռին շուրջ հողեւոր երդեր կ'երգեն . հրեշտակներն ոսկի քնար կը զարնեն. քերովբէները կրակէ թեւերով կը թռչին :

Այն երկիրն է արդարներուն յաւիտենական բնակարանը. գէշ բան մը հոն չի կրնար մտնել :

Հոն ոչ ոք հիւանդութիւն և ցաւ կը քաշէ. ո՛չ ամառուան տաք կայ հոն, ո՛չ ձմեռուան ցուրտ. ամէնքն ալ զիրար կը սիրեն : Երբ մեր մէկ բարեկամը կամ ազգականը մեռնի և հողով ծածկուի, ա՛լ չենք տեսներ զինքը, բայց դարձեալ պիտի դանենք զինքը երկինքին մէջ, ու այլ եւս պիտի չզատուինք. հոն՝ միայն սուրբեր ու առսպինի մարդիկ կը կենան :

115. Հ Բ Ս. Հ Ա. Կ Պ.

(Շարունակութիւն)

Ային մասնիկով ածանցեցէ՛ք .— Ծով, օդ, քաղաք, դաշտ, հիւսիս, հանք, թռոք, լեարդ, նաւ, Աստուած, սէր, հող, ջրդ, մկան, հասարակ, ժողովուրդ, ջուր, երկին, երկիր, դժոխք, մարդիկ, միտք, ոսկը :

Ան մասնիկով .— Ծոր, խած, խուժ, նիշ, շուրջ : Ում մասնիկով .— Ամփոփ, զուրկ, հոլով, թաւալ :

Իրաւ է որ երկրիս վրայ զԱստուած կ'օրհնենք ու կը սիրենք, բայց երկինքն ա՛լ աւելի ու կատարեալ կերպով պիտի սիրենք և օրհնենք : Հոն պիտի տեսնենք Յիսուս, որ մեզի համար երկինքէն իջաւ ու մեզի անոր ճամբան բացաւ : Պիտի տեսնենք Աստուած իր փառքին մէջ : Երկրիս վրայ չենք կրնար զինքը տեսնել, բայց կրնանք սիրել : Զենք կրնար երկիրս թողուլ, բայց պէտք է մտածենք զԱստուած :

Այս աշխարհիս մէջ անցաւոր ենք, անդամ մը որ անդին անցնինք՝ հոն պիտի բնակինք յաւիտեանս յաւիտենից :

73. ԳԵՂՁԸ ԵՒ ՈՒՌԵՆԻՆ

Գեղձի մը հունտը բուսած էր թանձր ցանկապատի մը տակ : Խեղճ փոքրիկ տունկը՝ օդէ և լոյսէ զուրկ ըլլալով՝ գետնին վրայ կը սողար և իր լոյսէ նեցուկ մը կը փնտուէր : «Ավանս, կ'ըսէր, քով նեցուկ մը կը քարձրանալ այս ցանկաթէ կարենայի քիչ մը բարձրանալ այս ցանկապատէն՝ որ զիս կը խեղզէ, պիտի տեսնէի արել,

116. Հ Բ Ս. Հ Ա. Կ Պ.

(Շարունակութիւն)

Անք մասնիկով ածանցեցէ՛ք .— Զախող, գուրկ, թնամի, փրկել, աշխատի, խոստովանիլ, արշաւուէր : Մասնիկով .— Մանք, մաշել, քամել, արտասուել :

Ստան մասնիկով .— Ծառ, բոյր, այդի, Պարսիկ, Զին, լեհ, անդ, Ռուս, Թոյն :

պիտի կրնայի ծաղկիլ: — Սպիտակ ու բարձր ճիւ-
շերով ուռենի, կ'ուզե՞ս որ քեզի կրթընիմ:

Ուռենին ծռեց գէպի երկիր՝ իր կակուղ ճիւ-
շերէն մէկը: Գեղձը անոր կառչեցաւ, իր փոքրիկ
տկար ցօղունն անոր փաթթեց: Յետոյ այն ճիւղն
ելաւ մեծ ճիւղերուն՝ որպէս զի անոնց հետ հիւսէ
պսակներ: Եւ ամբողջ ամառը տեսանք ուռենին՝
զարդարուած կապուտակ բոժոժմիկներով, որով
չնորհալի կերպով կախուած էին անոր ճիւղերէն:
Հեռուէն կ'ըսուէր թէ այն ծաղիկներն իրեններն
էին:

74. ՊԶՏԻԿ ԱՏԱԽՈՍՈՒԹԵԱՆ ՄԸ ՀԵՏԵՒԱՆՔԸ

Տղա՛ք, մտիկ ըրէք, ձեզի պատմութիւն մը
պիտի պատմեմ, որ ցոյց պիտի տայ ձեզի՝ թէ
պղտիկ ստախօսութիւն մը ի՞նչ սոսկալի հետե-
ւանքներ կրնայ ունենալ:

117. Հ Յ Ա Հ Յ Ն Գ.

(Շարունակութիւն)

Աւոր կամ ուոր մասնիկով ածանցեցէ՛ք. — Զօր,
նշան, ծոց, եղջիւր, աղեղն, գործ, յօդ, նեարդ,
զէնք, բեղմն, մանեակ, թեւ, բան, դաշն, մեղք,
տուն:

Աւետ մասնիկով. — Խոտ, հոտ, շահ, ծաղիկ, ծառ,
խունի, դալար, օգուտ, բուրումն, ինչք:

Ա. մասնիկով. — Կառափն, ձեռն, քուն, դոյն,
ականչ, լեզու, ծայր, մէջք, ունչ:

Այն գէպքը զոր պիտի պատմեմ, շատ տարի-
ներ առաջ ձեղ նման փոքր տղու մը դվառուն եկած է:

Այդ տղան հիմայի մեծած է, և գրէթէ ծե-
րացած, բայց երբէք չէ մուցած աս եղելութիւնը
և մունավիք ալ չունի մինչև որ մեռնի:

Յովշաննէսին ծնողքը (այս է տղուն անունը)
որ մը զինքը մինակ թաղած էին տունը իր դաս-
տիարակուհին հետ միասին, որ խեղճ և որբ աղ-
ջիկ մըն էր, և շատ ժամանակէ ի վեր իրենց տանը
մէջ պաշտօն կը վարէր:

Յովշաննէս՝ որ մօրը խոստացած էր աւելի
սելք կենա, իր բայցակայութեան ատեն, անոր
սենեակը գայցած խոտացած միջոցին՝ վառարանին
վրայ ոսկի մը տեսաւ. անմիջապէս առաւ այդ-
քամը և բոլորովին անհոգ և անփոյթ, առանց
հոքէն գէշ բան մը անցընելու, կը զրօնուր անով՝
շարմացած անոր արտասովոր փոյլին փրայ:

Անոր այդ փայլը աւելի լաւ տեսնելու հա-
մար, բաց պատուհանի մը առջեւ գնաց ու արեւին

118. Հ Յ Ա Հ Յ Ն Գ.

(Շարունակութիւն)

Եղէն մասնիկով ածանցեցէ՛ք. — Արծաթ, պղինձ,
բոց, լոյս, խոտ, հող, հուր, ձիւն, մաշ, միս, հոգի,
ոսկի, նիւթ, ջուր, վէմ, քար, փոշի, կաւ, կոտու,
միրդ, բանջար, ճարպ, ունդ, բոյս, երկաթ, աղափի:
Եայ մասնիկով. — Աղամանդ, բենեղ, փղոսկը,
փայտ, գաճ, թուղթ, ոսկի, արծաթ, թիթեղ, թաւիչ:

ճառագայթներուն դէմ բռնեց զայն : Այս կերպով՝ այնշափ իր մատուցներուն մէջ դարձոց դրամը՝ որ վերջապէս ձեռքէն թռաւ և ինկաւ պարտէղին մէջ,

Յովհաննէս անմիջապէս սանդուղներէն վար վաղելով՝ պարտէղ իջաւ և չօրս կողմը վնտուեց, բայց չկըցաւ դանել զայն, ինչու որ բարձր խոտերու մէջ ինկած ըլլալով չէր տեսնուէր :

Բոլորովին տխուր և յուսահատ ներս եկաւ: Բայց սրտին մէջ ձայն մը կարծես կ'ըսէր իրեն. «Յանցաւոր ես, ինչո՞ւ խաղացիր այդ ոսկիին հետ, լաւ գիտես թէ երբ ծնողքդ տեսնէին, չպիտի թողուին որ խաղաս անոր հետ :»

«Պահ, կ'ըսէր ինքնիրեն, մայրիկիս մորքէն բոլորովին ելած է, անիկայ չպիտի գիտնայ ոսկիին կորսուած ըլլալը, ես մէկուն բան մը չեմ ըսեր, ո՞վ պիտի գիտնայ :»

Երբ Յովհաննէսին մայրը տուն եկաւ, շիտակ

119. Հ Ր Ա Շ Ա Ն Գ.

(Շարունակութիւն)

Եղ մասնիկով ածանցեցէ՛ք . — Մազ, զօր, ոյժ, շուք, հիւթ, համ, գոյն, ինչք, ահ, մարմին, հանձար :

Ենի մասնիկով . — Խող, գառն, այծ, կուղ, ոչխար, առիւծ, սամոյր, գայլ, ձէթ, նուշ, նուռն, վարդ, սարդ, տանձ, թուղ, ընկոյզ, թութ, ինձոր, կնդում, ուլ, դեղճ, ծիրան, կաղնի :

ԾԱՆՈԹ. — Ծառերու անուներէն ոմանք փոխանակ ենի մասնիկին, պարզապէս ի մը կ'առնեն վերջերնին :

վառարանին քով գնաց ու ըսաւ, «Յովհաննէս, մեր հոս չեղած պահուն, վառարանին քով խաղացած ատենդ, ոսկի դրամ մը տեսա՞ր:

Պղտիկ տղան մէկէն ի մէկ կարմրեցաւ, ներսէն ձայն մը սապէս կ'ըսէր իրեն . «Յանցանքդ խոստովաննէ՛, պատմէ՛ եղածը, և պիտի ներեն քեզի:»

Երանի թէ՝ Յովհաննէս մտիկ ըրած ըլլալ այդ ձայնին: Բայց տղան գոցեց այս ձայնին դէմ իր սիրաը ու սուտ խօսեցաւ:

«Զէ՛, մայր իմ, ըսաւ, ես բան մը չտեսայ հոդ:» Ետքը յանցանքը խեղճ գաստիարակուհիին վրայ ինկաւ: Կանչեցին զինքը և հարցուցին իրեն թէ ոսկին ո՞վ էր առած հոնկէ: Բայց հէդ աղջիկը «Ես չառի» բուրով սկսաւ լալ:

Նորէն Յովհաննէսին հարցուցին: Այս անդամ քիչ մաց որ պիտի խօստովանէր յանցանքը, բայց վախնալով որ պիտի պատժեն զինքը, դարձեալ սուտ խօսեցաւ և բոլորովին ուրացաւ: Ասոր վրայ խեղճ գաստիարակուհին իրը գող վւնտեցին տունէն:

120. Հ Ր Ա Շ Ա Ն Գ.

(Շարունակութիւն)

Իկ կամ ուկ մասնիկով ածանցեցէ՛ք . — Գեր, գունտ, հաց, խուց, լիճ, մանուկ, մասն, նաւ, շուն, գունտ, անասուն, թռչուն, ծով, հայր, մայր, թոռ, բըւկուր, թեւ, մեղմ, անոյշ, աղուոր, Աննա:

Ուս մասնիկով . — Աւազ, թաւ, ջիլ, տիղմ, քար, ոձ, մացաւ, չամբ, ծարաւ, վէմ, վախ, ապաւած, յորձանք, եղեգ, ժայռ, կոպիծ:

Յովհաննէս գիշերները չէր կրնար քնանալ։ Իր միտքին առջեւէն չէր կրնար հեռացնել իր դաստիարակուհիին յուսահատ և արտասուբով թրջած խեղճուկ դէմքը։ «Անիկա անմեղ է, կըսէր միտքին մէջէն, և իմ տեղս կը պատժուի. պէտք է որ խոստովանիմ յանցանքու վաղը մօրս պիտի յայտնեմ ճշմարտութիւնը և պիտի խնդրեմ իրմէ որ չպատժէ զիս և իմ անմեղ դաստիարակուհիս անիրաւ տեղը չվանտէ։»

Բայց, աւա՛ղ, վաղը ա՛լ ժամանակը անցած էր և ամէն ինչ լմնցած։ Խեղճ աղջիկը՝ տեսնելով որ անիրաւ տեղը իրը դող կը դատապարտուէր, գլուխը առած դացած էր կէս գիշերին։ Գեղացիները հետեւեալ առտուն անոր մեռած մարմինը բերին։ Մուժ գիշերին մէջ խեղճը գետը իյնալով խեղդուեր էր։

Անկէ եաքը Յովհաննէս պատմեց եղելութիւնը։ Բայց իր ծնողքը չծեծեցին զինքը, ինչու որ արդէն անոր խղճին խայթը և յուսահատութիւնը զինքը հիւանդացնելով անկողին ձգեցին։ Օրերով ամիսներով իր անկողին վրայ հիւանդ պառկած

121. Հ Ր Ա. Հ Ո. Ն Վ.

(Շարունակութիւն)

ՈՅ մասնիկով ածանցեցէ՛ք. — Կրակ, ժանդ, ծակ, ցելս, քոս, նախանձ, մուր, բոր, ցաւ, նենդ, աղոտ, ճարպ, միս, խոց, ողիլ, անձուկ։

Որդ մասնիկով. — Սայլ, նաւ, ժառանդ, անց։

մնաց Յովհաննէս, և միշտ սոսկալի երազներու մէջ կը տեսնէր երիտասարդ դաստիարակուհիին տըժդոյն դէմքը, որուն մահուանը պատճառ եղած էր ստախօսութեամբ մը։

Վերջապէս երկար ժամանակ յետոյ պզտիկ Յովհաննէս առողջացաւ իր հիւանդութենէն և միտքը դրաւ այլ ևս բնաւ սուտ չխօսիլ։

Այն սոսկալի օրէն ի վեր իր շրթոնքները բնաւ չեն ստած։ Բայց անկէ վերջը երրեք գտած չէ իր առաջուան ուրախութիւնն ու զուարթութիւնը։ Եւ այսօր այնքան տարիներ յետոյ, իր ըրած անդարմանելի չարկերին յիշատակը դեռ ծանր բեռուի մը պէս կը ճնշէ իր սրտին վրայ։

Տղա՛քս, եթէ փորձուիք ստել, յանցանքնիդ ծածկելու ու պատիժէ խուսափելու համար, միտքերնիդ բերէ՛ք վերոյիշեալ պատմութիւնը, մտածեցէք թէ ամենափոքր ստախօսութիւն մը կրնայ մեծ և անդարմանելի վիշտի մը պատճառ ըլլալ։

122. Հ Ր Ա. Հ Ո. Ն Վ.

(Շարունակութիւն)

Ոց, անց կամ արաե ժամանիկներով ածանցեցէ՛ք. — Հանգիստ, արուեստ, ծաղիկ, կրակ, մթերք, հիւր, հովանի, ձմեռ, ամառ, ամուր, աղքատ, ծեր, դարբին։

Ուհի մասնիկով. — Դեսպան, ընկեր, աշակերտ,

դաստիարակ, կոմս, պարկեշտ։

Իչ կամ ող մասնիկով. — Թարգման, յօրինել, հըսատարակել, սրբել, տաեղծել։

Գ. Մայ. Լեզու Դաստիւն

75. Ս Ո Խ Ա Կ

Գարնան գեղեցիկ երեկուն մը , տղայ մը ուսուցչին հետ անտառին եղերը կը պատէր : Յանկարծ սօխակի ձայն մը լսուցցաւ : «Ի՞նչ գեղեցիկ ներդաշնակութիւն , ըսաւ Պօղոս , երկար ժամանակ հիացմամբ մտիկ ընելէն ետքը , հետաքրքրութիւնս կը շարժի , ուսկի՞ց կուգայ այս ձայնը :»

«Զգուշացի՞ր , ըսաւ ուսուցիչը , սօխակը այնպէս վայրենի թռչուն մըն է , որ մեր քիչ մը մօտենալը բաւական է խրտչեցնել զինքը ու երգը դադրեցնել :» «Բայց ինչո՞ւ համար , ըսաւ տղան . ինչո՞ւ այս թռչունը , որ իր երգին գեղեցկութեամբը ուրիշները կը գերազանցէ , բուի պէս միայնութիւնը կը սիրէ : Ինչո՞ւ իր քաղցր ձայնը մեր բնակութիւններէն հեռու կը հնչեցնէ , մինչդեռ մեր պարտէզին փոքր ծառերն անգամ լեցուն են անհամ և ձանձրացուցիչ ճռուղումներ ունեցող թռչուններով :»

123. Հ Ր Ա Հ Ա Կ Դ

Պատասխանեցի՛ հետեւեալ հարցումներուն .

1. Որո՞նք են լոյսի աղբիւրները : — 2. Ի՞նչ է ցուցումը : — 3. Ի՞նչ է հայելին : — 4. Ի՞նչ ըսել է բեկրեկում . օրինակ մը տուէ՞ք : — 5. Ուստեակ ի՞նչ բանի կըսուի : — 6. Ի՞սէ՞ք թէ ի՞նչ ըսել է երկուոյց ոսպնեակ , երկող ոսպնեակ : — 7. Տեսողութեան գործիքները սրո՞նք են : — 8. Ի՞նչ կը կոչուին այն մարդիկը որոնք հեռուն չեն տեսներ : — 9. Ի՞նչ ըսել է լսւանկար : — 10. Ի՞նչ տեսակ գործիքներ են խոշորացոյցը և մանրադիմը :

«Այո՛ , պատասխանեց ուսուցիչը , ասիկա մեզի կը սորվեցնէ թէ ճշմարիտ արժանիքը երկչոս է և կը սիրէ առանձին կենալ , և զայն ունենալու համար պէտք է գիտնալ թէ ի՞նչ կերպով ձեռք բերելու է :»

76. ԱՂԱՒՆԻ ԵՒ ԿԱԶԱՂԱԿ

Կարկաչող կաշաղակն
Ու համեստ Աղաւնեակն՝
Օր մը ելան ի միասին
Սիրամարգին հիւր դացին :
Լաւ ընդունեց Սիրամարգ
Հիւրերը՝ շատ մեծարեց ,
Եւ դառնալնուն ժամանակ
Նորէն գալերնին խնդրեց :
Ճամբան՝ զմայլած Աղաւնին՝
Սիրամարգին վարմունքին ,
«Ի՞նչ քաղցր , սիրուն
«Հիւրընկալութիւն»

124. Հ Ր Ա Հ Ա Կ Դ

Պատասխանեցի՛ հետեւեալ հարցումներուն .

1. Ի՞նչ միջոցներով ջերմութիւն առաջ կրնանք բերել : — 2. Ի՞նչ ըսել է լաւ հաղորդիչ , վաս հաղորդիչ (ջերմութեան նկատման իր) : — 3. Ի՞նչ են ջերմութեան օգուտաները : — 4. Ի՞նչ է երկրին կեդրոնական ջերմութիւնը : — 5. Ինչո՞ւ համար արեւը աարդուան ամին եղանակնը : — 6. Ի՞նչ է ներուն մէջ միեւնոյն ջերմութիւնը չի տար : — 6. Ի՞նչ է գոլորշացումը : — 7. Ի՞նչ է եռացումը :

լսաւ, «Ասոր կարծեմ հոգին
 «Նատ նման է դըրսի տեսքին»:
 — Բայց դիտեցի՞ր դուն,
 Հարցուց կաշաղակ,
 «Անոր ոտքերուն
 «Խորթ արգեղութիւն.
 «Այն ի՞նչ սե, բարակ
 «Ի՞նչ անախորժ ձայն,
 «Ականջներս խըլացան»:
 «Զէ՛, կրկնեց Աղաւնի.
 «Չտեսայ ես այն տեղ
 «Ո՞չ մի բան խորթ՝ տղեղ.
 «Ենոր սիրտն է բարի
 «Վայելու կերպարանիք.
 «Կեցցէ՛ Սիրամարդ»:
 Չարանենդ լեզուն
 Գըտնել կ'աշխատի
 — Նոյն խոկ լաւին մէջ, —
 Եթէ ոչ չարութիւն
 Գէթ վատ կողմ կամ էջ:
 Այլ առաքինին
 Հոգիովն արդար՝
 Ծածկէ կամակար
 Ինչպէս Աղաւնեակ,
 Այլոց վրիպակ:

125. Հ Ր Ա Հ Ա Ն Գ.

Հետեւալներուն մէջ եղած նմանութիւնները քուեցէ՛.
 1. Մանիշակը և համեստ մարդը: — 2. Գետ մը և
 ժամանակը: — 3. Սիրամարդն և հալարա մարդը: — 4.
 Զմեռն և ծերութիւնը: — 5. Պարտիզանն և ուսուցիչը:

77. ԲՈՅԱՏԵՐՈՒ ԳՈՐԾԱՄՈՒԹԻՒՆԸ

Բոյաերն անհամար օդուաներ ունին. ոմանք
 մնունդ կ'ըլլան մեզի, ինչպէս են արմտիկները,
 ընդեղէնները, բանջարեղէնները, պառզները և
 ուտուող ոունկերը. ոմանք մեր ծառայութեան մէջ
 գտնուող ընտանի կենդանիներուն մնունդ են,
 ինչպէս դալարիք, արմտիկներէն ոմանք և հուն-
 տեր. ոմանք մննդական նիւթեր և ըմպելիներ ար-
 տադրելու համար են, ինչպէս խաղողէն՝ դինի,
 գարիէն՝ գարեջուր, խնձորէն՝ խնձորօղի, տանձէն՝
 տանձօղի, ճակնդեղէն և շաքարեղէգէն՝ շաքար,
 ևայլն. ոմանց հունտերէն կը հանուին իւղեր՝ ու-
 տելու, վառելու և արհեստներու մէջ դործածե-
 լու համար, ինչպէս են կանեփի, կտաւի, բամբա-
 կի, շուշմայի, արեւածաղիկի իւղերը. ծառերը կու-
 տան մեզի՝ գերան և ատաղձ՝ շնութեանց և ար-
 հեստներու համար, նաև վառելու փայտ և փայ-
 տածուխ. վերջապէս կան բոյսեր ալ որոնցմէ
 կ'արտադրուին գեղեր, ներկեր, խէժեր և այլ
 անթիւ կարեւոր նիւթեր:

ԱՅԵ. Հ Բ Ա Հ Ա Ն Գ.

թուեցէ՛ հետեւալներուն մէջ եղած տարբերու-
 թիւնները.

1. Բարի որդին և չար որդին: — 2. Ցորեկը և գի-
 շերը: — 3. Ագանը և շոայլը: — 4. Փրաշան երկրագործը
 շերը: — 5. Շուանը և կատուն: — 6. Մա-
 և ծոյլ երկրագործը: — 5. Շուանը և կատուն: — 6. Մա-
 և ծոյլ երկրագործը: — 7. Տգէտը և գիտունը:

78. Պ Զ Տ Ւ Կ Ա Ս Տ Ա Ր Ա Շ Ե Ր

Չորս կողմն անցած բաները մտադիր դիտելով՝ մարդիկ շատ բաներ կը սորվին։ Նատ բաներ միշտ տեսնելով՝ մեղի սովորական կ'երեւան և հետաքրքրութիւն չեն շարժեր, բայց եթէ անոնց ինչ ըլլալը բացատրել ուզենք՝ կը տեսնենք որ տգետենք։ Մարդ մը չի կրնար իրեն ամէն պէտք եղած դիտելիքը դպրոցէն և գիրքերուն մէջէն սորվիլ. պարտաւոր է որ ինքն ալ իր աչքովը քննէ; բաղդատէ, դատէ և իրերու տեսակներն ու մարդիկը ճանչէ։ Այսպէս դիտելով՝ շատ մարդիկ խելացի եղած և շատ ճշմարիտ ու օգտակար բաներ դատած են։ Օրինակներ պակաս չեն։

Պետրոս անուն տղայ մը կար. չորս տարեկան
էր։ Եատ անդամ աթոռի մը վրայ կ'ելքը և վար-
դապետի պէս քարող կուտար. իր եղբայրներն ու
քոյրերը մտիկ կ'ընէին և երբեմն կը խնդային։
Երբ Պետրոս քիչ մը տարիքն առաւ, միտքն ուրիշ
բանի գարձուց։ Եատ կ'ախորժէր ցերեկը լեռնե-
րը, դաշտերն ու արեւը դիտել, իսկ գիշերը՝ լու-
սինն ու աստղերը։ Այս փափազն օրէ օր աւել-
ցաւ։ Եօթը տարու էր միայն երր շատ անդամ
անկողնէն գուրս կը ցատրէր և պատուհանն եր-
թալով՝ կը նայէր երկինքը, լուսինն ու մոլորակ-
ները որոնք կը դառնային։

128. ՀՐԱՄԱՆՈՒԹՅ

Ի՞նչ բանի կրնաք և մանցել.

1. Երիտասարդ մեռեալ մը : - 2. Պարկեշտ օրիորդ
մը : - 3. Կեանքը : - 4. Սիրուն մանկիկ մը : - 5. Ու-
սուցչի մը խօսքերը : - 7. Առաքենի երկնատարդ մը :

Իրիկուն մը պարտէզը կը պտտէր իրեն տա-
րեկից մէկ քանի տղոց ու աղջկներու հետ ։ Եր-
կինքին երեսը կը փայլէր լիալուսինն և թեթև ամ-
պերը հովէն կը շարժէին ։ Նոյն միջոցին տղաք սկը-
սան վիճաբանիլ թէ արդեօք լուսինը կը շարժի
թէ ոչ ամպերը ։ Ամէնքն ըսին. «Անշուշտ ամպերն
անշարժ են և լուսինը միայն կը քալէ ։» Բայց
Պետրոս այս կարծիքը չունէր ։ Ան ըսաւ որ լուսնի
շարժումը որոշ չ'երեւար, հապա ամպերն են որ
շուտ շուտ կ'անցնին ։ Ընկերներն ասոր չհաւտա-
ցին ։ Այն ատեն Պետրոս զանոնք համոզելու հա-
մար հնարք մը մտածեց ։ Մեծ ծառի մը տակ
կանչեց զանոնք և ըսաւ որ ճիշերուն մէջէն լուս-
նին նային ։ Յիրաւի տղաքը տեսան որ լուսինը ան-
շարժ կ'երեւար նոյն տերեւներուն և ոստերուն
մէջտեղը, մինչդեռ ամպերը կը սահէին կ'անցնէին ։
Այն ատեն ամէնքը ստիպուեցան ըսելու որ Պետ-
րոս իրաւունք ունի ։ Այս տղան էր Պետրոս Գա-
սանի որ մեծնալով երկելի աստղաբաշխ մ'եղաւ։

128. Հ Ր Ա Հ Ա Վ Գ

Հետեւալ շրջաբանութեանց տեղ յատուկ բառերը դրէի:

1. Թրանսպիլ մայրաքաղաքը : - 2. Յալեւ-
տարիմ կենդանին : - 3. Կեանքի առաւօրը : - 4. Մար-
դոց նախահայրը : - 5. Կապոյտ կամբարը : - 6. Լուսոց
աղբեւրը : - 7. Երկրագործին վարձատրութիւնը : 8.
Մեր վերջին բնակարանը : - 9. Գիշերուան ջահճը : - 10.
Յաւիտենական քունը : - 11. Զար հրեշտակներու պետը :
ՕՐԻՆԱԿ. - Բարիզ, եւային:

79. ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐ
(Արաբական գրով)

Հին ատեն Երուսաղէմ հերկուած դաշտ մըն
էր. գետամին այն մասն՝ ուր կը բարձրանայ այսօր
տաճարը, սեպհականութիւն էր երկու Եղբայրներու։ Այս Եղբայրներէն մէկը ամուսնացեալ էր և
ունէր բազում զաւակներ, միւսը կ'ապրէր առանձին։ Ընկերութեամբ ի միասին կը մշակէին այն
արտը զոր իրենց մօրմէն ժառանգած էին։ Երբ հունձքի ժամանակն հասաւ, երկու Եղբայրներ կա-
պեցին իրենց որաներն, և երկու հաւասար դէ-
զեր կազմելով թողուցին արտին մէջ։

Գիշերը, երկու Եղբայրներէն այն՝ որ ամսուա-
նացեալ չէր, լաւ խորհուրդ մը ունեցաւ։ Բաւ
իւրովի։ «Եղբայրս կին մը և զաւակներ ունի որ-
նուցանելու, արդար չէ որ իմ բաժինո իրենին
չափ մեծ ըլլայ. օ՞ն Երթանէր իմ դէզէս առնենք
քանի մը որաներ՝ աւելցնելու համար անորիններուն
վրայ. չպիտի նշմարէ նա այս բանը և այսպէս չպիտի
կրնայ մերժել։» Եւ ըրաւ ինչպէս որ մտածած էր։

129. Հ Բ Ա. Հ Ա. Ն Պ.

Հետեւայ բարդ բառերուն նշանակուրիմը տուե՛ք
եւ ըսկ' թէ ի՞նչ բառերէ կազմուած են.

Դիմագիր, հակուզիզ, հակոսնեայ, բարեգործ,
եռանկիւն, կանխատես, գրչակալ, գետափոր, քարայր,
ներքնասենեակ, երկժանի, զանգրաներ, ուղղամիտ,
կիսալուսին, փառասէր, լարախաղաց, միջնորմ։

Միւնոյն գիշերը միւս եղբայրը արթնցաւ և
ըսաւ իր կնոջ. «Եղբայրս երիտասարդ է, նա կ'ապ-
րի միայնակ և առանց ընկերուհիի. ոչ ոք ունի
իրեն՝ օգնական ըլլալու համար իր աշխատութեան
մէջ և սփոփելու զինքը իր խոնջութիւններէն, ար-
դար չէ որ մենք հասարակաց արտէն նոյնքան ո-
րայ առնենք որքան ինք. ելլենք, երթանք և
գաղտնաբար տանինք իր դէզին վրայ աւելցնել
որաներուն մէկ մասը. չպիտի նշմարէ նա վաղը և
այսպէս չպիտի մերժէ։» Եւ ըրին ինչպէս մտա-
ծած էին :

Հետեւեալ օրն, Եղբայրներէն խրսքանչիւը
արտը գնաց և շատ զարմացաւ տեսնելով որ եր-
կու դէզերը դարձեալ նման էին. ո՛չ մէկն և ո՛չ
միւսը չէին կարող ներքնապէս բացատրել այս
հրաշալիքը։ Նոյնպէս ըրին շատ գիշերներ շարու-
նակ, բայց որովհետեւ անոնցմէ ամէն մէկը միւն-
ակ, բայց որովհետեւ անոնցմէ ամէն մէկը միւն-
ակ, նոյն թուով որաներ կը տանէր իր Եղբօր դէզին,
դէզերը կը մնային համահաւասար, մինչեւ որ դի-

130. Հ Բ Ա. Հ Ա. Ն Պ.

Հետեւայ անուններէն մէյ մէկ բայ եւ մէյ մէկ
ածական շինեցէ՛ք.

Զարմանք. զմայլանք. փառասիրութիւն. քաղց-
րութիւն. ծերութիւն. սովորութիւն. զարհուրանք.
խոնարհութիւն. փայլ. անէծք. դատապարտութիւն.
ձանձրոյթ. զուարձութիւն. տաղտուկ. արդարութիւն.
տիրութիւն. յարդանք. երկիւղ, ոյժ. մէր. նողկանք.
խոնջանք. ձշութիւն։

շեր մը, երկուքն ալ դէտ կենալով՝ որպէս զի այդ-
գաղտնիքին պատճառը հասկնան, մէկմէկու պա-
տահեցան, իւրաքանչիւրը իր դերկին մէջ վերու-
ցած այն որաները, զորս իրարու կը սահմանէին
փոխադարձաբար:

Արդ, այն վայրն, ուր այնքան բարի խոր-
հուրդ մը ծագած էր միանդամայն և այնքան
յարատեւութեամբ՝ երկու մարդոց մտքին մէջ,
անշուշտ Աստուծոյ հաճելի տեղ մըն էր, և մար-
դիկ օրհնեցին զայն և ընտրեցին շինելու համար
հոն Աստուծոյ տուն մը :

80. ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԻՒՆ ԵՒ ՑԱՌՎԶԴԻՄՈՒԹԻՒՆ

Եթէ ակնարկ մը նետես զլիսէդ մինչեւ ոտքդ-քեղ պատսպարող հագուստներուն վրայ, (նոյն խոկ եթէ աղքատի մը պէս ալ հագուած ըլլաս), պիտի տեսնես որ մշակը, մանողը, ոստայնանկը, ներկարարը, նուռավարը, մեքենագործը և ուրիշ բաղմաթիւ արհեստաւորներ, հաղարումէկ գժուա-ըն և գիտնական արհեստաներ ի գործ դնելով և

131. ՀՊ Ա.Հ Ս. Կ. Պ.

Խոհեմայ կ'ըստե հետեւեայ զործի վերնով.

Սնկիւնաչափ . գրոց . անօսրաչափ . օղաչափ . պարունակ . հերթւն . պարզուտ . մազ . հոսիչ . հեռադէտ . ցաքան . ընթացաչափ . ծուղակ . ուժաչափ . մամուլ . գայլիկոն . օդապարիկ . փքոց . շերեփ . ցնցուղ . երկանաքար . խթան :

բազում տարիներու ուսումնասիրութիւն ու փորձառութիւն ի կիր արկանելով՝ կատարելագործած են քու այդ համեստ զգեստներդ։ Քու կօշիկեղ ամենափոքր գամն իսկ կը բովանդակէ իր մէջ երկաթին գիւտը, հանքերու շահագործումը, հանածոյին հալեցումը բարձր փուռերու մէջ, ձուլածոյին զտումը, թելահան գործիքին հրաշքները, դարձնոցի փրոցին շինութիւնը և դործաւորին շուտու հանճարեղ աշխատութիւնը։ Հաղարաւոր սերունդներ աշխատած են այն ամենապարզ առարկային շինութեան համար, զոր ամենայետին գործաւորը չնչին գումարով մը կրնայ գնել այսօր։

Հասկցա՞ք հիմայ որ մեզմէ առաջ ապրող բու-
լոր մարդիկ, առաւել կամ նուազ մեր անանուն
բարերարներն եղած են: Դուք պարտական էք ա-
նոնց զաւակներուն որ ձեզի ժամանակակից են: Բա-
ւական չէ միայն անոնց չարիք չընել ձեր պարտքը
հատուցանելու համար, այլ պէտք է որ դուք ալ-
բարիք մը ընէք, և թողուք զայն ձեզմէ վերջիննե-
րարիք մը ընէք, և թողուք զայն ձեզմէ վերջիննե-
րարիք մը ընէք, և թողուք զայն ձեզմէ վերջիննե-

132. ՀՐԱՄԱՆ

Որո՞նք կ'ընեն սա զործողութիւնները.
Մագլցիլ . կրթել . գգուել . թոչիլ . հեծեծել . ա-
տիրել . սեւյնել . կարմրիլ . բժշկել . քնանալ . դո-
մաշիլ . խռնարճիլ . կրծել . թնդալ . սուլել . հնա-
փել . հրամայել . հսկել :
ՕՐԻՆԱԿ . կատուն , կապիկը , արջը կը մազցին :

81. ԳԻՒՂԻՆ ԴԱՐԲԻՆԸ

Շագանակի մը ծառին տակ լայն
կ'երեւի դարբնոց գիւղին.
Դարբինը՝ զօրեղ մի մարդ է այն,
չաստատապինդ ձեռքով ուժգին.

Իր բաղուկները թխորակ՝
երկաթ ձողի են նմանակ:

Մազեր գոռուղ, երկայն ու սև,
Դէմքն է դորշ արեւահար,
Ճակտէն հոսի քրտինքն ի հեւ,
Իր շահու գոռոն է խոնարհ.

Անվախ նայի մարդու երես,
Զի ճանչեն զինք միշտ պարզերես:

Այդէն մինչ մութն յար եռանդուն՝
Իր փքոցներ տատանին.
Դիւրաւ լսուի մուրճի թնդիւնն
Որ միշտ կոփէ ծանր ուժգին,
Ինչպէս ժամհարն զարնէ արագ,
Իրինամուտ ժամոն զանգակ:

133. Հ Յ Ս. Հ Յ Ն. Պ.

Տուկ'f հինգ անուն
Մննդական բոյսի, հիւսելի բոյսի, իւզաւոր բոյսի,
գեղական բոյսի:
Եւ ըսկ'f քէ որո՞նի են այդ բոյսերուն արտադրիւնները:

Տղաք ի դարձին դպրոցէն տուն,
Նային ուշով բաց դրան.
Սիրեն տեսնել այն բայ հրատուն,
Լսել փքոցին ահեղ ձայն,
Բռնել կայծերն թռչող հրային,
Զերդ տաշեղներ քշտուած յարկին:

Կիրակի օր նա կ'երթայ մատուռ,
Մօտ իր աղջ սիրական.
Եւ քարոզին միշտ անձնատուր,
Միա դնէ նաև աղջկան
Որ կ'երգէ մէջ դպրաց դասուն,
Եւ հրճուի սիրան իր զուարթուն:

Թուի լսել ձայնն իր մօրկան,
Իբր երգող ի դրախտին.
Ի՞նչ փոյթ խորհիլ թէ իր դամբան
Ի՞նչպէս հանգչի սիրելին:
Արբէ ձեռքովն հաստ, անկոպար՝
Արտաստքն հոսող այտէն վար:

134. Հ Յ Ս. Հ Յ Ն. Պ.

Պատախանեցէ՛ հետեւեալ հարցումներուն.

Ի՞նչ տեսակ խաղեր գիտէք: — Ո՞ր խաղերը հրա-
հանգիչն են: — Ո՞ր տեսակ խաղերը վնասակար են: —
Տղաք ընդհանրապէս ի՞նչ տեսակ բաներով զրունե-
լու են:

82. ՆԱՊԱՍՏԱԿՆԵՐԸ

Նապաստակներն առառաւելն եօթը կամ ոթը
առարի կ'ապրին։ Իրենց կեանքին տեւողութիւնը,
ինչպէս ուրիշ կենդանիներունը, իրենց մարմինին
ամբողջական զարգացման ժամանակին համեմատա-
կան է։ Անոնք գրէթէ մէկ տարուան ընթացքին
մէջ կը ստանան իրենց բոլոր աճումը։ Կեանքերնին
առանձնութեան և լռութեան մէջ կ'անցընեն,
և երբ զանոնք բռնելու կամ չարչարելու և կամ վի-
րաւորելու ըլլանք, այն ատեն միայն լսելի կ'ընեն
իրենց ձայնը, որ սուր աղաղակ մը չէ, այլ բա-
ւական զօրաւոր ձայն մը. գրէթէ նման մարդուն
ձայնին։ Իրենց սովորութենէն և բնաւորութենէն
երեւցածին պէս վայրենի չեն, այլ քաղցր են և
ընդունակ տեսակ մը կրթութեան։ Անոնք մինչև
աստիճան մը կը վարժուին մեզի և անձնատուր
կ'ըլլան մեր գգուանքին, բայց երբեք ընտանի կեն-
դանիներ ըլլալու աստիճան չեն կրնար կրթուիլ,
ինչու որ նոյն իսկ անոնք որ ձագ եղած ատեննին
բռնուած և տան մէջ մեծացած են, երբ առիթը
ներկայանայ, կը փախչին անմիջապէս։

135. ՀՐԱ. ՀԱ. Ն. Գ.

Հետեւեալ բառերը իկ, ակ կամ ուկ մասնիկներով
նուազական ըրե՛ֆ։

Նաւ, գայլ, սայլ, կայծ, լիճ, հատ, որդի, հաւ,
կատու, ցուպ, թռչուն, հորթ, ձագ, մանուկ, դուռ։

83. ՆԱՒ

Չուկերն ունին ի բնէ այնպիսի ձէ մը և ան-
դամներ որ կարող կ'ըլլան ջուրի վրայ կինալ
և ուղածնուն պէս շարժիլ։ Մարդիկ ալ ծովուն
վրայ ճամբորդելու համար շինեցին կուրեր, ա-
կատներ, մակոյկներ, նաւակներ և նաւեր, որոնց
ձուկի ձեւ տուխն, որ կկոցի կը նմանի, վասն զի,
ինչպէս որ ջուհակին գործիքն թելերուն վրայ կը
սահի կկոցը, նոյնպէս նաւերը ջուրի վրայ կը սա-
հին, ճամբայ կը բանան։ Թիհակներ շինելու հա-
մար ալ նաւաշէնները ձուկի լուղակն օրինակ առած
են, և անոր պոչին նայելով դեկը շինած են, ին-
չու որ ձուկը՝ եթէ լուղակներ չունենար, պիտի
չկրնար յառաջ երթալ, նոյնպէս ասդին անդին
պիտի չկրնար դառնալ, եթէ չունենար պոչն որ
ըստ հաճոյա աշ ու ձախ կը շարժէ։

Նաւերը քալեցնելու համար ուրիշ բաներ ալ
կը գործածեն, ինչպէս չուան, թի, առագաստ,
կը գործածեն, պատուակաւոր անիւ։ Առագաստները լայն
շողի և պատուակաւոր անիւ։ Առագաստները կու-
տաւի կտորներ են՝ կայմերուն կցուած։ հովէն

136. ՀՐԱ. ՀԱ. Ն. Գ.

Հետեւեալ բառերէն մեյ մեկ անդրատառ կազմե-
ցե՛ֆ եւ տուէ՛ֆ նշանակութիւննին։

Տունկ, մահ, թօն, ծամ, կաթ, խոփ, մարախ,
թռչու, պատ, որս, ուլ, ծոյլ, թուփ, լերկ, հին, գոն,
ակներեւ, փռու, կէս, գէս, խմել, խակ։

ՕՐԻՆՈՒԿ. — Տունկ—խունկ. մահ—համ։

առագաստները կ'ուռին, այնպէս որ նաւը առաջ
կը քշուի և ջուրին վրայ կը սահի:

Նաւերը կը ծփան օրօրուելով խեղին դէպի ի
առաջին, այսինքն ետեւին ու առջեւին, և անոր
կ'ըսեն ելեւից. նոյնպէս շարժում մը, ճօճում մը
կայ նաւուն աջակողմէն ձախակողմէն, և ասոր
կ'ըսեն երերում: Այս երկու շարժումներէն է որ
երբեմն մարդիկ ծովչն կը բանուին, այսինքն՝ ի-
րենց միլուը կը խառնուի և կը սկսին վստիել:

Նաւասիները նաւուն սպասաւորներն են որ
նաւապետին հրամանով այլ և այլ նաւային գոր-
ծեր կ'ընեն: Նաւուղիղը նաւուն ճամբան ուղղող
մարդն է, իսկ նաւասիկներն նորահաս աշակերտ-
ներ են, որոնք օր մը նաւաստի ըլլալու կը պատ-
րաստուին:

Բաց ծովուն վրայ նաւը քալեցնելու համար,
այնպէս որ պէտք եղած տեղն երթայ, կողմնա-
ցոյց կը գործածեն: Մազնիսացած ասեղ մըն է
կողմնացոյցը որ շրջանակի մը առանցքին վրայ կը
կենայ և այս շրջանակը ժամերուն թիւերը նշա-
նակելու տեղ՝ երկրիս այլ և այլ կողմերը կը ցուց-
նէ: Մեր կիսագունդին վրայ այս ասեղին ծայրը
միշտ դէպի հիւսիսային բեւեռը կը դառնայ.
Իսկ երբ միւս կիսագունդին վրայ գտնուի՝ ասեղը
չ'դառնար:

112. Հ Ր Ա Հ Ս Ն Գ.

Հետեւեալ մասնիկներով սկսող երկերկու բառ
գտէ՛ եւ տուէ՛ նշանակուրինները.

Հակ, գեր, արտ, բաց, բաղ, ենթ, համ, հոմ:
ՕՐԻՆԱԿ.—Հակունեայ, հակաշիո, ևայլն:

84. ՇՈՒԱՅՅՏՈՒԹԻՒՆ

ՄՈՒՐԱՑԻԿԸ

Ողորմեցէ՛ք, ողորմեցէ՛ք,
Տեսէ՛ք վիճակս խղճալի:
Կարեկցաբար հէգիս տուէք
Դանկ մը կամ մէկ պատառ հացի:

Երկու օր է չեմ ճաշակած
Կերակուրի, ա՞լս, մէկ վիլշուր,
Քարերն ինձ բարձ էին եղած,
Ու անկողին՝ դետինն ամուր:

Ո՞հ, ի՞նչ հարուստ էի, երբոր
Ծնողքէս սիրուած մանուկ մ'էի.
Սակայն, վայ ինձ, մինչ մահուան օր
Ցաւ ու թախիծ իրենց տըւի:

Կ'անգոսնէի իրենց խնամ,
Մէրն ու խրատ, էի ես հեստ.
Քըմացս էին ունայն, անհամ՝
Իմաստութիւն, ուսում, արուեստ:

Իմ բարը էին մեղկ ու թեթև,
Միշտ միտք ու սիրտ թափուր մնացին,

138. Հ Ր Ա Հ Ս Ն Գ.

Հետեւեալ մասնիկներով վերջացող երկերկու բառ
գտէ՛ եւ տուէ՛ նշանակուրինները.

Անք, ած, եստ, էք, ինք, իւն, իք, ոյթ, ուածք,
ուկ, ուք, ութիւն, ում, ունդ, ուստ, ուրդ, ան, եայ,
ինչ, նակ, ուն, պան, նոց, ստան, արան, իկ, ական:

ՕՐԻՆԱԿ.—Անբ=Զարմանի, տանջանի, եւայլն:

Ծնողքիս աղերսն էր ի գերև,
Եւ խուլ էի իրենց զաւին:

Անոնք մեռան և ես՝ փոխան
իշխայելու՝ չուայլ չուայտ
եղայ և արդէն երրորդ ամրան
Տուն, ագարակ էին անյայտ:

Ու խոյս տուի, ինչպէս կայէն,
Կը թափառիմ անօթեւան.
Զիս մարդկութիւն գուրս իր մէջէն
Թըքած է: Ո՞հ, ո՞վ ինձ նման...:

Ալբ-իմ բաժին քաղց ու զրկանք
Սիրուն մանկունք, ձեզ օրինակ.—
Չը առութիւն, ողբ, տառապանք
Են յիմարին շահն ու վաստակ:

85. ՃԱՄԲՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Հեռու երկիրներ երթալը ճամբորդութիւն
կըսուի, և ճամբորդութիւն կատարող մարդ մը
ճամբորդ: Ճամբորդութեան նպատակն է վաճա-
ռականութիւն, և կամ պարզ պոլոյ մը գրօսան-

139. ՀՐԱՀԱՎԳ

Luh'f bɪ qrəgk'f.

1. Որո՞նք են նախադաս մասնիկները : — 2. Ո-
րո՞նք են յետադաս մասնիկները : — 3. Որո՞նք են այն
նախադաս մասնիկները՝ որոնք ժխտական իմաստը կու-
տան բառին : — 4. Ի՞նչ բաել է պարզ բառ : — 5. Ի՞նչ
ըսել է բարդ բառ : — 6. Ի՞նչ բաել է ածանցեալ բառ :

Քի և հետաքրքրութեան համար. այս վերջին պարագային մէջ ճամբորդ մը զբօսաշրջիկ կը կոչուի: Երկու տեսակ ճամբորդութիւն կայ, ցամաքային և ծովային: Յամաքային ճամբորդութիւնները կը կատարուին հետիւտն, ձիով, ուղարկ, հեծելանիւով, կառքով, հանրակառքով կամ շոգեկառքով: Կարաւանն կը կոչուի ճամբորդներուխումբ մը՝ որ ապահովութեան համար խմբովին կը ճամբորդեն հետիւտն, ձիերով, ուղտերով, սայշերով, և այլն: Ծովային ճամբորդութիւնները կը կատարուին տեսակ տեսակ նաւերով: Տեսակ մը ճամբորդութիւն ալ երեւակայած են մարդիկ, օդային ճամբորդութիւնը՝ որ կրնայ կատարուիլ միայն օդապարփկով. բայց այս գործը անկատարութիւններ ունենալուն համար գործածութիւնը սովորական դարձած չէ:

կառախումբը խումբ մըն է կառքերու (վակոն), որոնց իրարու կապուած ըլլալով՝ միահաղոյն կը թաւալին երկու երկաժ ձողերու վրայէն, մաս-

140. ՀՐԱՄԱՆ

Յատկացուցիչներուն եղի յարմար ածականներ դրկ'ք.

Մարդու սիրու, Զատկի աօն, զբամի խօսք, գար-
նան ծաղիկ, աղու հարցում, ամառուան եղանակ, եկե-
ղեցիի պաշտօնեայ, եպիսկոպոսի խոյը, ընտանիքի պա-
տիւ, հօր առն, մօր լեզու:

OρηՆԱԿ . -Մարդկային սիրտ :

Նաւոր մեքենայի մը միջոցաւ՝ որ վայրաշարժ կը կոչուի: Երկարուղի կ'ըսուի այն ճամբան՝ որ յատկացեալ է կառավամբի մը երթեւեկութեանց: Կառախումբը ցամաքային ճամբորդութեանց մէջ ամէնէն արագ միջոցն է:

Օդապարիկ կամ պաշօն ըսուածը պարապ դունտ մըն է՝ դիպակէ շնուած և ձգախէժով ջնարակեալ, որուն յատակէն կախուած է սնտուկ մը՝ ուր պիտի նստի օդալուն: Այս դունտը կը լեցընեն օդէն աւելի թեթև նիւթով մը որ կընայ ըլլալ ջրածին կամ լուսատու կազ. այն ատեն օդը վեր կը միէ օդապարիկը որ կը բարձրանայ մինչեւ տասն հազար և աւելի մէթը՝ ծովուն մակերեւոյթէն: Գունտին դադաթը դռնակ մը կայ՝ զոր օդաչուն ուզած ժամանակ բանալով՝ պարունակեալ կաղէն մաս մը կը պարպէ, որպէս զի ծանրանայ և գետին իջնէ. բայց եթէ իջնելէն վերջը ուզէ վերստին բարձրանալ, օդաչուն իր հետ առած աւազի պարկերէն մէկը կամ երկուքը դուրս թափելով՝ օդապարիկը կը թեթեւցնէ և այս կերպով վերստին կը բարձրանայ:

141. Հ Բ Ս. Հ Ա. Ն Պ.

Յիշեցէ՛ երեք անուն.

Բանաստեղծի, նշանաւոր նկարիչի, պատմագէտի, փլվստիայի, երաժիշտի, նաւահանգիստի, ծոցի, ջըրանցքի, կղզիի, պարանոցի, տօնի:

86. ՎԱՃԱՌԱԿԱՆԸ

Վաճառականութիւնը մարդիկ իրարու հետ կը կապէ. անով մարդիկ, կարծես, իրարու ձեռքէ կը բռնեն աշխարհիս մէկ ծայրէն միւսը: Վաճառականն է որ հողագործին կը բերէ գործարանատիրոջ արտադրած կտաւը, գործարանատէրին բուրդը, բամպակը, կանեփը, և հողագործին ալ՝ հունտերը:

Վաճառականն է որ կը տանի քաղաքներու մէջ, նոյն իսկ գիւղերու խորերը, ծովեղերքներէն արտադրուած աղը, Հնդկաստանէն ելած համեմները, Ամերիկայի հարստութիւնները, անտառներուն փայտերը և հեռաւոր երկիրներու պտուղները:

Այսպէս՝ վաճառականը երկրիս զանազան հեռաւոր մասերը իրարու հետ հաղորդակցութեան կը գնէ: Յաճախ խանութպանի մը պղտիկ խանութին մէջ կը գտնուին երկրիս ամէն կողմերուն արտադրութիւնները, ինչպէս՝ Հնդկաստանի պղղպեղը և լեզակը, Ամերիկայի բամպակը, Մօքայի

142. Հ Բ Ս. Հ Ա. Ն Պ.

Հետեւեալ յատկացուցիչները ածականի վերածեցէ՛ եւ մէյմէկ յարմար գոյական յատկացուցէ՛ անոնց. Դիլիջերուան, մարդու, մահուան, ձմեռուան, գիտունի, աղու, վայրենիի, սատանայի, աշխարհի, հիւանդի, յլմարի, աղքատի, հարսնիքի, հոգիի, գէմէնի, ձեռքի, տան, նաւու, դաշտի, սուրբի, հովիւ: ՕՐԻՆԱԿ. — Գիշերային պտոյս, մարդկային և արութիւն:

խահուէն, և այլն. այնպէս որ այդ պղտիկ խանութը լեցնելու համար պէտք եղած է որ ահագին նաւեր մեծածաւալ ծովերէն անցնին և երկրիս մէկ ծարէն միւսը մարդիկ շարժման մէջ ըլլան։

Ուրեմն օդտակար և լաւ գործ է վաճառականութիւնը, և ինչ որ մարդոց օդտակար է, բարի և պատուաւոր ալ է։

Վաճառականը պէտք է ըլլայ ուղղամիտ և անկեղծ, առանց որու ան խարեբայ մըն է որ կը չանայ թակարդներ լարել՝ տղէտներու ձեռքէն ստակ կորդելու համար։

Երբ վաճառական մը կ'ըսէ գնողին. «Ահա՝ լաւ ապրանք մը»՝ դիտնալով հանդերձ թէ ան գէշ է, գողութիւն ըրած կ'ըլլայ։ Երբ հնարք մը կամ գաղտնի միջոց մը կը գործ է գէշ բանի մը թերութիւնները ծածկելու համար, դարձեալ գողութիւն է ըրածը։

Գողցած կը համարուի այն՝ որ ուրիշներուն տղիտութենէն օդուտ քաղելով, վաճառք մը իր խական արժէքէն խիստ շատ աւելի գինով կը ծախէ։

143. Հ Բ Ս. Հ Ա. Ն. Պ.

Պատասխաննեցէ՛ հետեւեալ հարցումներուն.

- Ի՞նչ ըսել է գեղարուեատ. քանի մը գեղարուեատի անուն տուէք։ — 2. Ի՞նչ կը կոչուի հութիւններու հաւաքածոյ մը պարունակող միծ շէնքը։ — 3. Ի՞նչ ըսել է հութիւն։ — 4. Հնութիւններ փնտուղ մարդուն ի՞նչ կ'ըսեն։ — 5. Ի՞նչ ըսել է կենդանաբանական պարտէղ, բուսաբանական պարտէղ։

Երբ վաճառականի մը խանութը մտնեմ, կը կարծեմ որ կը գտնուիմ օրինաւոր և ուղղամիտ մարդու մը քով, որը միայն արդար և իրաւացի շահ մը կը փնտուէ իր աշխատութեան փուլացի շահ մը կը փնտուէ իր աշխատութեան փուլացին, և ոչ թէ խարեբայի մը մօտ, որ ինծի խարէն, և ոչ թէ խարեբայի մը մօտ, որ ինծի դէմ թակարդ պիտի լարէ քսակս գողնալու համար։

87. Խ Ի Ղ Ճ Ի Ք Ն Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ֆրանքին իր երիտասարդութեանը ատեն բաւական գէշ ունակութիւններ ունենալու հակամէտ էր։ Սակայն, իր վրայ հսկելուն և իշխելուն շնորհիւ, շատ առաքինի և խմասուն մարդ մը եղաւ։ Գիտէր թէ ի՞նչպէս կարեւոր է ամէն օր գործեւու մասին խղճի քննութիւն ընել։ — «Ի՞նչ կ'ընէ ըստ մասին խղճի քննութիւն ընել։ — 2. Ի՞նչ կ'ընէ վաճառականը՝ որ կուզէ հարստանալ, կ'ըսէր։ — 3. Ի՞նչ հաշիւ կը բռնէ իր ելք ու մուտքին։» Ի՞նչ պէտք է ընէ մարդ մը որ կ'ուզէ աւելի կատար։

144. Հ Բ Ս. Հ Ա. Ն. Պ.

Պատասխաննեցէ՛ հետեւեալ հարցումներուն.

- Ի՞նչո՞ւ համար երկաթագործը՝ երկաթը ծեծելէ առաջ՝ կը տաքցնէ զայն։ — 2. Ի՞նչու համար պղինձէ ամանները կ'անագին։ — 3. Անձրեւնները ամպերէն առաջ կուգան և ամպերն ալ ծովուն աղի ջուրէն. ինչո՞ւ առաջ կուգան և ամպերն ալ ծովուն աղի ջուրէն։ — 4. Ծիածահամար, ուրեմն, անձրեւի ջուրն աղի չէ։ — 5. Ի՞նչ է փոթորիկը։ — 6. Փոթորիկի ատեն ծափի տակ կենալը խոհեմութիւն է։

Եալ ըլլալ։ Պէտք է որ ամէն առտու և ամէն իշրկուն ուսումնասիրէ իր հոգեկան վիճակը, ինքներեն հարցնէ թէ ի՞նչ բանի մէջ լաւագոյն եղած է։

Իր խղճի այս օրական քննութեան մէջ աւելի յաջողելու համար, Թրանքը մտածեց պատիկ տետրակ մը ունենալ ուր ամէն օր սև գիծով կը նշանակէր իր գործած ամէն մէկ յանցանքը, այն բարոյական սկզբունքին դիմաց՝ որու մասին թերացած էր։

Այսպէս յաջողեցաւ իր թերութիւններէն աշատիլ։ Իր թերութիւնները ուղղելու լաւագոյն միջոցն է անոնց հետ մի առ մի կոռուիլ։

88. ԽՈՆԱՐՀԸ ԵՒ ԼՊԱՐՏԸ

Խոնարհը իր գիտութեան, խոհեմութեան, յաջողութեան և ուրիշ յատկութեանց վրայ չի պարծիր, ու՝ երբ ուրիշները կը գովեն զինքը՝ բնաւ չի մեծամտիր, այլ իր պակասութիւնները միտքը

145. Հ Ր Ս. Հ Ս. Ն Գ.

Հետեւեալ անուններն ու ածականները վերեւ դրուած մասնիկներով ածանցեցէ՛ք.

| (աբար) | (ապէս) | (օրէն) | (ակի) |
|---------|----------|---------|---------|
| եղբայր | հաստատ | զուարիթ | յանկարծ |
| հայր | զօրեղ | կոյր | յաճախ |
| ընկեր | կարող | առատ | շեշտ |
| մտերիմ | քաջ | թեթև | ուղիղ |
| յիմար | մեծ | անկեղծ | թեթև |
| ծածուկ | յայտնի | լուրջ | կողմ |
| տէր | ձմարիտ | վեհ | շեղ |
| բարեկամ | վայելուչ | անդութ | ուժգին |

բերելով՝ ինքզինքը անարժան կը համարի այն գովեստին . իսկ հպարտը իր միտքին մէջ ինքզինքը գովութեան արժանի կը նկատէ և ուրիշները անարդ ու նուաստ կը համարի: Խոնարհը երբ գըժուար գործի մը ձեռք զարնելու ըլլայ, իմաստուն և փորձառու մարդոց խորհուրդ կը հարցնէ և ուրիշէ խրատ առնել ամօթ չի նկատեր. իսկ հպարտը այնպէս կը կարծէ թէ իրմէ աւելի խելացի մարդ չի գտնուիր աշխարհի վրայ . ուստի մէկուն հետ խորհուրդակցութիւն չըներ: Խոնարհը ինքզինքը պակասաւոր կը ճանչնայ, և իր բարքն ու վարքը օր ըստ օրէ կը շտկէ, իսկ հպարտը իր պակասութիւնները բնաւ չի տեսնար: Իր մոլորութիւնները սովորութիւն կը դառնան և ինք միշտ խակ և անուղղայ կը մնայ: Խոնարհը, եթէ պատիւի արժանի բան մը լնէ, չի նայիր որ հասարակութիւնը զինքը պատուէ: Իսկ հպարտը, թէև հանրութեան օգուտ մը չընէ, միշտ իր անձին համար պատիւ ու մեծարանք կը խնդրէ:

Բայց ո՛րչափ հպարտը պատուուիլ կ'ուղէ, պատիւն ալ ա՛նքան հեռու կը փախչի իրմէ: Իսկ խոնարհը ո՛րչափ որ պատիւ չի փնտուեր, ա՛յնքան աւելի պատիւ կը գտնէ:

146. Հ Ր Ս. Հ Ս. Ն Գ.

Հետեւեալ խօսինը ամբողջացուցէ՛ք շեղագիր բաները յեղաշրջելով.

1. Ազահը չէ որ կը տիրէ իր ոսկիին, այլ . . . :
2. Պարտինք ուտեղ ապրելու համար, և ոչ թէ . . . :
3. Առուած կը բարձրացնէ այն որ կը խոնարհի և . . . :
4. Մարդ կընայ մտիկ լնեղ առանց լսելու ինչպէս որ կընայ . . . :
5. Եթէ գուն խանուրդ աղեկ պահես . . . :

անոնք խաբերաներ են. և ստակ առնելու համար երկդիմի և անորոշ խօսքեր կ'ըսեն ու միամիտները կը խաբեն.

90. ՃԱՆՃԱՀԱՒ

Ահաւասիկ կենդանի էակներուն ամէնէն վայելչաձեւը և ամէնէն աւելի վառ գոյն ունեցողը Արուեստով յդկուած քարեր ու մետաղներ՝ բնութեան այդ գոհարին հետ չեն բարդատուիր: Թըրուչուններուն մէջ մեծութեան վերին աստիճանին վրայ զայն դրած է բնութիւնը: Իր գլուխ գործոցն է այդ փոքրիկ ճանճահաւաը. թռչուններուն արւած ձիրքերու ամբողջութեամբը լեցուցած է զայն, թեթեւութիւն, արագութիւն, փութկուութիւն, չնորհ և ճոխ զարդարանք, ամէն ինչ կը վերաբերի այդ փոքրիկ սիրեցեալին: Զմրուխտ, կարկեհան, տպագիոն կը լողան անոր զգեստներուն վրայ: Երբեք չաղտեղեր զանոնք երկրի փոշիով, և իր օդային կեանքին մէջ հազիւ երբեմն կը տեսնուի գալարիկի դպիչիլը. միշտ օդի մէջ է, ծաղիկէ ծաղիկ թռչելով. անոնց թարմութիւնը ունի, ինչպէս ունի անոնց փայլը. կ'ապրի անոնց նեկտարով և միայն այն կիմաներուն մէջ, ուր ծաղիկներ անդադար իրարու կը յաջորդեն:

149. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Ի՞նչ ըսել է.

Բութ, ստորակէտ, միջակէտ, վերջակէտ, կախման կէտ, փակագիծ, չակերտ, անջատման գիծ: Բայ' համառօսիւ անոնց գործածութեան եղանակները (Տե՛ս Տարրական Քերականութիւն, էջ 48)

91. ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Ասեղը մեծ դեր կը կատարէ կնոջ կեանքին մէջ, գրէթէ անոր սեփական տարրն է: Ասեղին շնորհիւ՝ աղքատ աղջիկ մը, գործաւորուհի մը կը ընայ պատուաւոր ապրուստ հայթայթել, և տանտիկին մը կարեւոր խնայողութիւններ ընել: Հարուստ կամ իշխանազուն տիկիններու և օրիորդներու համար ալ քաղցր զբաղում մըն է ասեղը. ոչ միայն գատարկակեցութեան ձանձրոյթէն կ'ազատէ զանոնք, այլ և առիթ կ'ընծայէ անոնց՝ իւրենց ձեռքի վաստակով աղքատներ միսիթարելուց Ասեղը ամէն ժամանակ, կիներու զլիսաւոր զբաղումը եղած է: Հին ժամանակ Յոյն և Հռովդայցի տիկինները իրենց հագուստները իրենք կարէին. նոյնպէս իրենց ամուսինին ու զակը ւակներուն հանդերձները: Մեծն Ալեքսանդր պարծանքով ցոյց կուտար իր հանդերձները, զորս իր քոյրերը կը կարէին: Օդաստոս կայսրը իր կնոջ և աղջիկներուն կարած հանդերձները միայն կը հագնէր: Մարի Սնթուանէթ իր զգեստները ինք

150. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

- Պատմեցէ՛ք թէ ի՞նչպէս շերամին հունալ մետաքս կ'ըլլայ: — 2. Ի՞նչ կ'ըսեն շերամ պահելուն և մածցնելուն: — 3. Մեր երկրին մէջ ընդհանրապէս ո՞ր քաղաքներու բնակիչները կը զբաղին այս դործով: — 4. Ի՞նչ կ'ընեն մեր երկրին մէջ արտադրուած մետաքսը:

կը կարկտէր, և ո՞րչափ կ'օրհնէր ի՞նքինքը, որ
աղջիկնութեան ժամանակ չէր արհամարհած աւ
սեղնագործական աշխատութիւնները :

92. ՏԻԵԶԵՐԱԳՐՈՒԹԻՅԻՆ

Տիեզերագրութիւնը կը խօսի տիեզերքի մէջ
դանուող մեծագոյն մարմիններուն վրայ, որոնք են՝
Արեւը, Լուսինը, Աստղերն ու Երկիրը որ տիեզերքի
կեդրոնը բռնած է մեզի համար :

Ել կիրք, որո՞ն վրայ կ'ապրինք, գնտածեւ է.
Երկրին պէս գնտածեւ են նաև արեւը, լուսինը ու
Երկինքի միւս մարմինները :

Երկինքի բոլոր այս մեծ դունտերը ազդեցու-
թիւններ ունին Երկրի վրայ: Արեւը կը լուսաւորէ
մեր ցորեկները և Երկիրը տաքցնելով՝ կը ձեւա-
ցընէ կլիմաները . Լուսինը կը լուսաւորէ մեր դի-
շերները. ամէնքն ալ մէկ մէկ կերպով կը չափէն
ժամանակը :

Տիեզերագրութեան մէջ կը խօսուի թէ Երկնային
մարմինները Երկրի վրայ ի՞նչ ազդեցութիւն կ'ընեն:

151. Հ Ռ Ս. Հ Ա Կ. Գ.

Պատախանեցէ՛ հետեւեալ հարցումներուն.

1. Ի՞նչ է անուն կամ դոյական ըստածը: — 2.
- Անունը քանի՞ տեսակ է: — 3. Ածականը ի՞նչ է. քանի՞
տեսակ ածական կայ: — 4. Հոլովը ի՞նչ է և քանի՞: —
5. Յօղը ի՞նչ պաշտօն ունի: — 6. Քանի՞ տեսակ բայ
կայ: — 7. Ենթակայ որո՞ւ կ'ըսուի:

Երկնային մարմիններուն ընդարձակ գիտու-
թիւնը Աստեղագիտութիւն կը կոչուի, ու այդ գի-
տութեամբ զբաղով գիտունները կը կոչուին աս-
տեղագէս: Տիեզերագրութիւնը աստեղագիտու-
թեան համառօտ մէկ մասն է:

Տիեզերագրութեան դասին մէջ ալ կը գոր-
ծածուին աստեղագիտական շատ մը գործիքները .
ասոնց ամէնէն գլխաւորներն են աստեղագիտա-
կան գիտակն ու հեռագէտները: Այս երկուքը կը
գործածուին հեռաւոր գունտերը մեծ ու աւելի մօտ
աեսնելու և անոնց բնութիւնը ուսանելու համար:

Դիտարան կը կոչուին այն հաստատութիւն-
ները՝ ուր աստեղագէտներ զանազան գործիքներով
Երկնային և գեռ ուրիշ տեսակ զննութիւններ կը
կատարեն գիշեր ցորեկ անընդհատ: Ամէն Երկրի
մէջ մեծ ու փոքր գիտարաններ կան: Թուրքիոյ
մայրաքաղաքին մէջ կայսերական Դիտարանը կը
գտնուի Բերա մասնաւոր շենքի մէջ:

152. Հ Ռ Ս. Հ Ա Կ. Գ.

Պատախանեցէ՛ հետեւեալ հարցումներուն.

1. Մարդկային կիանքի զանազան հասակները: —
ըրո՞նք են: — 2. Որո՞նք են մարդոց անհրաժեշտ պէտ-
քերը: — 3. Անհրաժեշտ չեղող պէտքեր ալ ունի՞ն մար-
դերը: — 4. Որո՞նք են մարդկային գլխաւոր ցեղերը: —
պիկ: — 5. Քանի՞ ժողովուրդ գիտէք. անոնց իւրաքանչիւրը
6. Քանի՞ ժողովուրդ գիտէք. անոնց իւրաքանչիւրը
7. Մարդոց հետզետէ ազնուանալուն և զարդանա-
լուն ի՞նչ կ'ըսուի:

93. ԿՐԹՈՒԹԻՒՆ ԵՒ ՄՈՐՁԱՆՔ

Մարմինին մկանները գործածուելով կ'աճին ու կը զօրանան, ուրեմն զանոնք առողջ վիճակի մէջ պահելու համար կրթութիւն և մարզանք պէտք են։ Մարմնային մարզանքը արիւնին շրջանը կը դիւրացնէ և արդէն թոքերուն ու մորթին ալ օգտակար են։ Ջիղերը կը զօրացնեն, ախորժակ կը բանան և մարսողութեան կ'օգնեն։

Ամէն մարդ կարող է իրեն յարմար մարմնական կրթութիւն մը գտնել։ Քալել, վազել, լողալ, այլևայլ խաղեր խաղալ, ձիավարել, և այն՝ շատ օգտակար խաղեր են։ Բայց աւելի օգտակար է կանոնաւոր մարմնամարզը։

Մարմինը՝ ինչպէս մարզանքի՝ նոյնպէս հանգիստի կարօտ է, թէև սիրտն ու թոքերը միշտ շարժման մէջ են։ Բուն հանգիստը քունն է. որչափ որ արթուն եղած ատեննիս ալ մեր մկանները կրնան հանգչիլ, բայց որովհետեւ ուղեղն ու ջիղերը՝ երբոր արթուն ենք՝ կը գործեն, պարտաւոր ենք քնանալ որպէս զի անոնք ալ հանգչին։

153. Հ Ր Ս. Հ Ս. Ն Գ.

Պատասխանեցէ՞ հետեւեալ հարցումներուն.

1. Ի՞նչ է նախադասութիւնը։ — 2. Ի՞նչ ըսել է յատկացուցիչ ու յատկացիալ։ — 3. Մակրայ որո՞ւ կ'ըսուի և քանի՞ տեսակ է։ — 4. Շաղկապը ի՞նչ է։ — 5. Ի՞նչ է յատադրութիւնը։ — 6. Ի՞նչ է ձայնարկութիւնը։

Մարդ սովորաբար պէտք ունի քսանընորս ժամուան մէջ ութը ժամ քնանալու։ Անոնք՝ որ քիչ աշխատանք ու քիչ հոգ ունին, կրնան աւելի քիչ քնանալ. բայց առհասարակ աւելի քնասէր են։ Ընդհակառակը անոնք՝ որ ցորեկը միտքով աւելի կ'աշխատին և գիշերը աւելի շատ քնանալու պէտք ունին, ստէպ աւելի քիչ կը քնանան. այս կարգի մարդիկ երկայնակեաց չեն ըլլար։ Հասուն մարդէն աւելի՝ պատասխի մը պէտք ունի քնանալու. իսկ մանուկ մը պէտք է օրուան կէսը քունով անցընէ, վասն զի քունը կը սնուցանէ տղաքը։

Շատ քունը մեզ ծոյլ կ'ընէ, որովհետեւ անմարզութենէ գանդաղութիւն կ'ունենանք և մեր մկանները իւղ կը կապեն. բայց աւելի վնասակար է քիչ քունը։ Պէտք է միշտ շափ մը պահել թէ՛ կրթութեան և թէ՛ հանգստի ժամերու մէջ։

94. Է Շ Ը

Իշլ բնութեամբ այնքան խոնարհ, համբերող և հանգարտ է, որքան ձին կրակոտ և բուռն է։ Ան յամառութեամբ և թերեւս ալ քաջութեամբ կը համբերէ իրեն տրուած հարուածներուն և չարչարանքին, անիկա շատ ժուժկալ է իրեն տրուած մնունդին թէ՛ որակին և թէ՛ քանակին նկատմամբ։ կրնայ գոհանալ ամէնէն կարծը և

154. Հ Ր Ս. Հ Ս. Ն Գ.

Գրեցէ՞ յանի մը ժողովրդական առածներ։

Գ. Մայր. Լեռու Դաստիարակութեան

անախորժ խոտերով զորս ձին և ուրիշ կենդանիներ արհամարհելով իրեն կը թողուն, բայց ջուրի մասին շատ փափկաճաշակ է . պէտք է որ խմած ջուրը խիստ յստակ ըլլայ, և միմիայն իր գիտցած առուներէն կը խմէ: Խմելու մասին ալ ժուժկալ է ան. երբ ջուր խմէ, ցռուկը ամբողջութեամբ ջուրին մէջ չի խոժեր, որովհետեւ, կ'ըսեն թէ՝ հոն իր ականջներուն շուքը տեսնելով կ'երկնչի:

Որովհետեւ էշը, ձիուն պէս, քերելու ձանձրոյթը չեն առներ, յաճախ կը գլտորի խոտերուն մէջ, առանց հոգ ընելու վրան գտնուած բեռին համար: Ամէն անգամ որ կարենայ, կը պառկի գետնին վրայ գլտորելու համար, և այսպէսով կարծես իր տիրոջ հասկցնել կ'ուզէ թէ պէտք եղածին շափ խնամք չի տանիր իրեն:

Ձիուն պէս ցեխի և ջուրի մէջ չի տապլտիիր, նոյն իսկ կը վախնայ իր ոտքերը թրջելու. ցեխոտ տեղերէ չ'ուզեր երբեք անցնիլ: Այս պատճառաւ անոր սրունքները ձիուն սրունքներէն աւելի չոր և մաքուր են: Էշը կրթութեան ընդունակ է . քանիներ տեսարաններու վրայ հետաքրքրութեամբ դիտուած են ամէնէն:

155. Հ Բ Ս. Հ Ա. Ն. Գ. (Շարադրութիւն)

Գրեցէ՛ք շարադրութեան ձեւով թէ ինչո՞ւ համար պէտք է որ ամէն մարդ աշխատի, թէ ի՞նչ օգուտներ կը ծագի աշխատութենէն, և թէ ի՞նչ կ'ըլլայ անգործութեան հետեւանքը :

9. ՄԱՔՐՈՒԹԻՒՆ

Առողջութեան գլխաւոր մէկ պայմանն ալ մաքրութիւնն է, այսինքն մարմինին մորթը միշտ մաքուր և թարմ պահելն է. ինչպէս մեր ներքին գործարանները, նոյնպէս ալ մորթը իր յատուկ գործն ունի, և այդ գործը չի կրնար կատարել եթէ աղտոտ մնայ:

Մորթին միջոցաւ գուրս կ'ելլեն արիւնին աղտոտ մասերը: Այս է պատճառը որ մեր մարմինին վրայ երկու երեք միլիոն մանր խողովակներ կան, որ ծակտիք կ'ըստին, և որոնցմէ քրտինքով գուրս կը թափէ արիւնը իր աւելորդ նիւթերը: Այս ծակտիքը մարմինին բարեխառնութիւնը կը կանոնաւորեն: Երբոր մարմինը տաքնայ՝ յոգնելքն կամ կրակէն, այն ատեն կը քրտնի և քրտինքը ծակտիքներէն գուրս ելլերով կը զովանայ:

Ասկէ զատ մորթը փափուկ և կակուղ կը մնա: իւղային նիւթով մը, որ մանր խղիկներու պէս մորթին երեսը կը սրակի:

156. Հ Բ Ս. Հ Ա. Ն. Գ.

(Շարադրութիւն)

Նկարագրեցէ՛ք ձեր բնակած քաղաքը կա՞ր գիւղը, ըսէ՛ք թէ ի՞նչ նշանաւոր տեղեր և չէնքեր կա՞ն հոն: ի՞նչ են անոր բնական և արուեստական արտադրութիւնները. որո՞նք են բնակիչները և ինչո՞վ կը զբաղին ընդհանրապէս:

Արդ՝ թէ որ ծակտիքն ու խւզոս խղիկները աղտոտութեամբ գոցուին, իրենց պաշտօնը չեն կրնար կատարել։ Այն ատեն կամ մորթը պիտի հիւանդանայ կամ արինը պիտի խանդարի իր ալտու մասերը գուրս հանել չկրնալով, և կամ կարելի է որ ուրիշ գործարան մը (զորօրինակ երիկամունքը) մորթին պաշտօնն ալ կը կատարէ իր պաշտօնէն զատ և այն ատեն կրնայ ծանր հիւանդութիւն պատահիլ։

Ուրեմն մորթը լուալը առողջութեան համար անհրաժեշտ է։ Պէտք է ամէն օր ջուրով լուալ սարմինը կամ գէթ թաց սպունդով շիել զայն Դէմքն ու ձեռքերը, որ միշտ բռց են, օրը երեք չորս անգամ լուալ պէտք է։

Ծովու բաղնիքը ամէնէն առողջարար լուացումն է, քանի որ ուրիշ օգուտներու հետ թարմ ող ծծելու և կրթութիւն ընելու գրգիռ կ'ըլլայ ։ Ճաշէն գո՞նէ երկու ժամ ետքը բաղնիք մտնել պէտք է։ Պազ օգին պէտք չէ ծովու բաղնիք մտնել կամ երկար ատեն մնալ ջուրին մէջ։

157. Հ Շ Ա. Հ Ա. Կ. Գ.

Ող եւ ած վերջաւորեալ դերբայներով կազմուած խօսերը վարի օրինակին պէս յարաբերականով միշանկեալ նախադասութիւն բրեկ'։

Այս գիրքը քեզի տուող տղան իմ ընկերս է։ — Կերած պոուզդ խակ է։ Մտնողներն ու ելլողները կը տեմնէի։ — Քեզմէ խնդրոյին տուր։ — Զեր գրած նամակը ստացայ։ — Աշխատող և խնայող մարդը հարուստ կ'ըլլայ։ — Ինձի լինայած հագուստով այսօր հազայ։ — Կորուսած տղան գտնուեցաւ։

ՕՐԻՆԱԿ. — Այն տղան որ այս զիրիլ ժեղի տուա, իմ ընկերս է։

96. Ե Զ Ը

Եղը մարդուս համար ձիէն և էշէն աւելի օդտակար է։ Մեզի կը ծառայէ և միանգամայն կը սնուցանէ։ Ասոր զիայ կը դառնան դաշտին բոլոր աշխատութիւնները։ Ագարակին ամէնէն պիտօնի գործաւորն է, գիւղական տան նեցուկը, երկրագործութեան բովանդակ ոյժն է ան։ Ատենով մարդոց բոլոր հարստութիւնն էր, և այսօր իսկ երկրագործներու ճոխութեան հիմն է։

Եղը էշոն և ձիուն չափ յարմար չէ բեռ կրելու, կռնակին և մէջքին ձեւէն յայտնի է։ Բայց պարանոցին հաստութիւնը և ուսերուն լայնքը ըստ բաւականի կը ցուցնեն թէ ան յարմար է ըստ կրելու և քաշելու։ Կարծես այս գործին համար յատկապէս ստեղծուած է իր մարմինին զանգուածը։ շարժումի գանդաղութիւնը, սրունքներուն քիչ բարձրութիւնը, ամէն ինչ, մինչև իսկ ըստ հանդարտութիւնն ու տոկունութիւնը, կարծես, իր հանդարտութիւնն ու տոկունութիւնը, կարծես, կը նպաստեն արտերու մշակութեան յարմար և ամէնէն աւելի կարող ընելու զայն։

158. Հ Բ Ա. Հ Ա. Կ. Գ.

Հետեւեալ խօսերը այնպէս մը շարադրեցէ որ փոխանակ երկու անկախ նախադասութեանց, ունենան մեկ զիւաւոր եւ մեկ ստորադաս նախադասութիւն։

1. Ծոյլ տղան պիտի պատժուի։ այնպէս կը հրամայէ տեսուչը։ — 2. Վաղը պիտի մեկնիմ։ այնպէս կ'ուզէ հայրս։ — 3. Պիտի հարստանաս։ Զերմապէս կը բաղձամ։ — 4. Տղաք, ձեր ծնողը պիտի հնազանդիք։ բանականութիւնը, օրէնքը այսպէս կը պատուիրեն։

ՕՐԻՆԱԿ. — Տեսուչը կը հրամայէ որ ծոյլ տղան պատժուի։

97. ԿԵԱՆՔԻ ԾՐԱԳԻՐ ՄԸ

Ամէն որ երկու ժամ քալէ՛, ամէն գիշեր եօթը ժամ քնացի՛ր, քնանալ ուզելուդ պէս պառկէ՛, աբթննալուդ պէս ելի՛ր, ելելուդ պէս աշխատէ՛, անօթենաս՝ կե՛ր, ծարւնաս՝ խմէ՛ և միշտ յամրօրէն :

Պէտք եղած ժամանակ խօսե՛. գրէ՛ այն զոր կրնաս ընդունիլ. ինչ որ կրնաս ըսել, ըսէ՛: Պէտք եղածէն աւելի մի՛ յարգեր արծաթը, բարի ծառայ մը և չար տէր մըն է ան: Նախ բոլոր մարդոց ներէ՛, աւելի անկասկած ըլլալու համար. մի՛ անարգեր մարդիկը, մի՛ ատեր զանոնք աւելի, և մի՛ ծիծաղիր տարապայման կերպով, ցաւակի՛ց եղիր անոնց : Ամէն առառու լոյսը տեսնելուդ պէս մահուան վրայ մտածէ ինչպէս և ամէն իրիկուն՝ երբ մութը տիրէ :

Զանա պարզ ըլլալ, օդտակար ըլլալ:

98. ՍԻՐԱՄԱՐԳԸ ԵՒ ՍՈԽՎԿԸ

Սիրամարգը պոչին փրայ կը պարծէր
Եւ Սոխակն ալ ձայնին գովլեստ կը կարդ ար:
Տըխմար բան է անձը գովլել անդադար
Բայց ո՞ր մարդիկի, ըլլայ աղայ, կին թէ ծեր,
Այս միալը կեանքերնուն մէջ չեն գործեր :

159. Հ Բ Ա. Հ Ա. Կ. Գ.

Հսկ' թէ ի՞նչ քանի առաջ կու զայ .

1. Գետերուն յորդիլը : — 2. Զերմաշափին մէջ մնդիկին բարձրանալը : — 3. Անձեւը : — 4. Լուսնին խաւարումը : — 5. Ծովուն ալեկոծումը : — 6. Արեւուն խաւարումը : — 7. Կայծակը : — 8. Որոտումը : — 9. Երկրաշարժը : — 10. Կարկուտը :

Թաւշափետուր թռչունն անմիտ ու հպարտ «Գեղն է, կըսէր, միայն պատուի արժանի:» Տաղանդ, ձիրքեր թռչուններու խելանի Կ'արհամարհէր և պչրանքով մը հանդարտ կը ցուցադրէր իր պերճ աղին փետրազարդ:

Իսկ Սոխակն ալ իր ապրանքը կը քըշէր, Սուր ծիծաղ մը թըռցընելով կոկորդէն Ուրկէ գիւթիշ մեղեդիներ կը յորդեն: Երբ վերջապէս վրայ հասաւ մութ գիշեր, Սև քօղի մէջ փաթթելով վարդն ու փուշեր: Փայլուն լոյսերն ըստուերին մէջ մարեցան, Սիրամարգը անհետացաւ մութին տակ. Մինչ Սոխակին գեղգեղն անուշ և յստակ Եթերին մէջ ծաւալելով ցիր ու ցան, Դիւթեց երկինքն իր վանկերով քաղցրաձայն: Գեղեցկութեան կը յաղթէ խելքն ու տաղանդ, Աչքին լոյսը տարիկին հետ կը մարի, Միտքին լոյսը՝ քանի՛ կեանքը երկարի, Կը բողբոյէ և կ'ուռճանայ մանաւանդ, Ինչպէս տունկ մը հողի վրայ արգաւանդ:

160. Հ Բ Ա. Հ Ա. Կ. Գ.

(Ծարադրուրին)

Նամակ մը գրեցէ՛ք ձեր դպրոցական մէկ ընկերին և հրաւիրեցէ՛ք զայն որ գայ արձակուրդի օրերը ձեղի հետ անցընէ: Այս առթիւ համառօտ մը յիշեցէ՛ք ձեր նամակին մէջ թէ ի՞նչ տեսակ զբօսանք և զուարձութիւն վերապահած էք իրմն:

99. ԱՅԾԸ

Այծը բնութեամբ աւելի զգայուն է և հնարագէտ՝ քան ոչխարը։ Ան կամաւ կը մօտենայ մարդուն և կ'ընտելանայ անոր։ Ոչխարէն աւելի զօրաւոր, աւելի թեթև, աւելի դիւրաշարժ և նուազ երկչոտ է. անիկա վառվուն է և թափառական։ Խիստ դժուար է զանի հօտին մէջ պահել և խումբով առաջնորդել. շատ կը սիրէ մառվլցիլ, բարձր տեղերէ վեր կենալ, նոյն իսկ քընանալ ժայռերու ցցուած ծայրերուն վրայ և խոր անդունդներուն եղերը։ Խիստ սակաւապէտ է ան, և հետեւաբար շատ դիւրին է զայն սնուցանելը. դրէթէ ամէն տեսակ խոտ անոր համար աղէկ է։ Ոչխարի պէս, շատ տաքէն չի վախնար, արեւուն կիզիչ ճառագայթներուն տակ կը քնանայ, անոր սաստիկ տաքութիւնը զինքը բնաւ անհանդիստ չ'ըներ. չի սոսկար մրրիկէն, չի ձանձրանար անձրեւէն. բայց, կարծես, սաստիկ ցուրտէն կը մսի։ Իր բնաւորութեան փոփոխամտութիւնը իր դործերուն անկանոնութեամբը կը յայտնուի. կը քալէ, կը կենայ, կը վաղէ, կ'ոստոստէ, կը ցատքէ, կ'երթայ, կու դայ, կը պահուըտի, երեւան կ'ելէ իր հաճոյքին համեմատ։

161. Հ Ր Ս. Հ Ս. Ն Գ.
(Շարադրութիւն)

Նկարագրեցէ՛ք համառօտիւ մը գարնան եղանակը. ըսէ՛ք թէ ի՞նչ տեսակ աշխատութիւններ տեղի կ'ունենան այդ եղանակին՝ դաշտերու մէջ։

100. Զ Գ Ե Ս Ս

Բաւական չէ՛ միայն մարմինը մաքուր պահել, պէտք է նաև ցուրտէն ու տաքէն զայն պահպանել զգեստով։ Զգեստը տաք կը պահէ մարմինը, մեր բնական տաքութիւնը պահելով՝ քան թէ մեզի տաքութիւն տալով։ Երբ մարմինը թեթեւ հագուած է, իր այրելին՝ այսինքն մնունդը աւելի շուտով կը սպառի և հետեւապէտ աւելի ուտելիք կը պահանջէ։ Ուրեմն, հարկ է մարմինին բնական ջերմութիւնը պահել. վասն զի երբ ջերմութիւնը քիչնայ՝ արիւնը ներս կը քաշուի, ներքին դործարանները կը ճնշուին և առողջութիւնը կը վնասուի։ Այս է պատճառը՝ որ շատ ծեր մարդիկ և մանուկներ կը մեռնին, երբ ձմեռը գայ։

Ամէնէն տաք լամթերը ամէնէն քիչ տաքութիւն դուրս կը թողուն, ուստի փետուրը աւելի տաք է քան բուրդը, բամպակը աւելի տաք՝ քան կտաւը, բարակ լամթը աւելի տաք՝ քան հաստը։

Ամառ ատեն և տաք կիմայի տակ դարձեալ զգեստի պէտք ունինք, որպէս զի մեր մորթը արեւին տաքութենէն պաշտպանուի։ Ամառուան համար այն լամթերը լաւ են որոնք ամէնէն աւելի տաքութիւն դուրս կը հանեն։ Այսպէս, ճերմակ

162. Հ Ր Ս. Հ Ա Ն Գ.

Կակի անունները փոխեցի՛ք առարկայի անուններու։

Ճեռաւոր աղգական. կեղծաւոր մարդ. պարկեցտ աղջիկ. անկեղծ բարեկամ. կրակոտ ձի. աշխոյժ նաւաստի. սպիտակ արջ. զուարթ ընկեր. սուտ վկայ. առաքինի մարդ. հաւատարիմ ծառայ։

Օթինսկ. — Ճեռաւոր երկիր։

կամ բայց գոյն հագուստներ շատ աւելի կը գործածուին ամառը, վասն զի շատ ջերմութիւն չեն պահեր: Գիշերները մեր հագած արտաքին լաթերը պէտք է հանենք և գիշերանոց հագնինք և շաբաթը մէկ երկու անգամ ճերմակեղեն փոխել:

Այսպէս հագուիլ պէտք է որ մէկ կողմէն լաթերը չսեղմեն մարմինին ո՛ր և է գործարանը և անոր գործողութիւնը չարգիլեն, և միւս կողմէն ալ ցուրտ և խոնաւութիւն չընդունին:

Մէջքը շատ սեղմելը գօտիով կամ ուրիշ բանով՝ շնչառութիւնը կ'արգիլէ, լեարդը կը ճնշէ և արիւնը մարմինին ծայրերը կը քշէ՝ անոր անշնորհ ձև տալով: Նոյնպէս զնասակար են նեղ վրդնոցներն ու փողկապները, անոնք կ'արգիլեն արիւնին դէպի գլուխ գալը և կրնան կաթուած բերել:

Պէտք է որ զիսանոցները թեթև ըլլան և զվարան երակները չճնշեն՝ արիւնին արջանը արգիլով: Ցղց սրունքները սովորաբար բայց մնալով կը պաղին և ասկէ առաջ կուգան զանազան հիւանդութիւններ: Նոյնպէս, երբ մարդիկ իրենց կուրծքն ու կռնակը ցուրախն բայց պահեն, իրենց առողջութեան կը զնասեն:

163. Հ Ր Ս. Հ Ա. Կ Պ

Հաստատական, ժիտական, հարցական, հրամայական, արգելական եւ զարմացական ձեւերով երեսական նախադասուրիւն գրեցե՛ք: Orինակ.

1. Առողջած ստեղծեց ափեղերքը (հաստատական):
2. Ոչինչէն բան մը չի կրնար գոյսանալ (ժիտական):
3. Ո՞վ գտաւ Ամերիկան (հարցական):
4. Օգնէ՛ հօրդ և ներէ՛ թշնամիիդ (հրամայական):
5. Մի՛ սուս վկայեր (արգելական):
6. Քանիօն սքանչելի է բնութիւնը (զարմացական):

101. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Մարդիկ ընկերական են, այսինքն թէ իրարու հետ անընդհատ յարաբերութեան մէջ զըտնուելով՝ կը կազմեն ամբողջութիւն մը զոր պէտք է կոչել մարդկային ընկերութիւն: Մարդկային ընկերութեան մէջ դասակարգեր կան. զբաղումինայելով՝ կ'ըսենք. գործաւոր, վաճառական, արուեստագէտ, գիտուն, պաշտօնեայ, կալուածատէր, սպասաւոր. ընկերական կարգերու նայելով՝ կ'ըսենք. քաղաքացի, կղեր, ղինուոր, պաշտօնակալ, ևայլն. կենցաղավարութեան նայելով՝ կ'ըսենք՝ հարուստ, աղքատ, աղնուական, միջնակարգ:

Մարդիկ ընտանիքներ կազմած, մօտ առ մօտ կառուցուած բնակարաններու մէջ կը բնակին և կը գրաւեն առաւել կամ նուազ ընդարձակ տաշուածութիւններ՝ որոնք կը կոչուին բաղայ, աշան կամ զիւդ: Քաղաքը յոյժ ընդարձակ է, կը պարունակէ հաղարաւոր, երբեմն խակ միլիոնաւոր բնակիչներ. կը բաժնուի թաղերու և թաղերը՝ փողոցներու և հրապարակներու: Աւանը փոքր քաղաք մըն է, խակ դիւզն աւելի փոքր ըլլալով, քանի մը

164. Հ Ր Ս. Հ Ա. Կ Պ

(Շարադրութիւն)

Նկարագրեցէ՛ք ձեր դպրոցը. ըսէ՛ք թէ հոն ինչե՛ր կը սորմիք. որո՞նք են ձեր գտաստունները, ձեր ընկերուները. ի՞նչ պարտքեր ունիք անոնց նկատմամբ:

հարիւր կամ քանի մը տասնեակ բնակարաններով
կազմուած է։ Գիւղերու մէջ մարդիկ առ հասա-
րակ երկրադործ և հովիւ կ'ըլլան, քաղաքներու և
աւաններու մէջ՝ արհեստաւոր, վաճառական, և լու-
թանի մը քաղաքներ և աւաններ իրենց արուար-
ձաններով և մերձակայ գիւղերով միասին կը կազ-
մեն գաւառ մը. և միենոյն իշխանութեան վերա-
բերեալ գաւառներու ամբողջութիւնը կ'ըսուի եր-
կիր, որ իրեն յատուկ վեհապետը կ'ունենայ։

Քաղաքի մը մէջ շատ տեսակ շենքեր կը գըտ-
նուին, ինչպէս՝ տուն, ապարանք, պալատ, պան-
դոկ, վաճառանոց, մթերանոց, արուեստանոց,
գործարան, զօրանոց, հիւանդանոց, եկեղեցի,
վարժարան, թատրոն, սրճարան, զբուարան, հա-
սարակաց պարտէզ, բաղնիք, դրամատուն, նա-
մակատուն, հեռագրատուն, գատարան, և այլ
կառավարական պաշտօնատուներ, ևայլն։ Քաղաքի
մը նշանաւոր ճամբանները կ'ըսուին ծառուղի,
խճուղի, ճեմավայր, բարակի, եւայլն։

165. Հ Բ Ա. Հ Ա. Ն. Գ.

(Ծարադրութիւն)

Նամակ մը գրեցէ՛ք ձեր հեռաւոր մէկ աղքակա-
նին, որով պիտի խմացնէք իրեն՝ թէ ամբողջ տարին
ինչպէս անցուցած էք դպրոցին մէջ, ի՞նչ է եղած ձեր
ամավերջի քննութեանց արդիւնքը, և ի՞նչ վարձատ-
ըութիւն ստացած էք ձեր ուղուցիչներէն և ծնողքէն։

102. Գ Ե Ղ Ա Ր ՈՒ Ի Ե Ս Տ Ն Ե Բ

Գեղարուեստ կը կոչուին տեսակ մը ար-
ուեստներ՝ որոնց արտադրութիւնները յոյժ զար-
գացեալ մտիքի ծնունդ ըլլալով՝ կը հիացնեն զմեզ
և կը վերացնեն։ Գեղարուեստի զիսաւոր ճիւղերն
են նկարչութիւն, քանդակագործութիւն, ճար-
տարապետութիւն եւ երաժշտութիւն։ Գեղարուես-
տի հետեւող մը արուեստագէս կը կոչուի։

Նկարչութիւնը իրերու եւ էակներու պատկերն
ու գոյները ներկայացնելու արուեստն է։ Այս ար-
ուեստը նմանողութիւն մըն է բնութեան, եւ նը-
կարիչը, ո՛քան մօտենայ իրականին, այնքան ա-
ւելի մեծ արուեստագէտ մըն է։

Նկարները երեքի կը բաժնուին, կրօնական,
պատմական եւ դաշտանկար։

Քանդակագործութիւնը՝ կամ բուն բառով՝
բարձր քանդակագործութիւնը, իրերու եւ էակնե-
րու պատկերը ուղուցիցեալ ներկայացնելու արուեստն
է։ Քանդակագործութեան ուրիշ մէկ ճիւղն է փո-
րագրութիւնը՝ որ իրերու եւ էակներու պատկերը
փոսացեալ կը ցուցնէ։ Քանդակագործութեան ա-
մէնէն կարեւոր ճիւղն է մարդկային պատկերները
բարէ կամ այլ եւ այլ նիւթէ շինելու արուեստը՝
որ կը կոչուի արձանագործութիւն։ Նկարիչն պէս

166. Հ Բ Ա. Հ Ա. Ն. Գ.

Դողովրդական առածներ 6 հատ։

արձանադորձն ալ չբաւականալով միայն իրականին նմանողութեամբը՝ իր միտքն ու զգացումները արտայայտող այնպիսի նշաններ կը դնէ իր ձեռակերտին վրայ՝ որ կարծես հոգի եւ կեանք կուտայ անոր:

Ճարտարապետութիւնը շէնքեր կառուցանելու արուեստն է: Շէնքերը բնակութեանց կամ այլ նպատակներու յատկացուած ըլլալով՝ ապաստանարան մը ըլլալէ զատ, ճարտարապետին դիտաւորութեանը համեմատ ցոյց կուտան մեծութիւն, ճոխութիւն, վաւելչութիւն եւ գեղ: Շէնքերը կը լան պարզ կամ քանդակներով ու արձաններով զարդարեալ:

Երաժշտութիւնը ձայներու միջոցաւ ականջու միտք հրապուրելու արուեստն է: Բանաստեղծութեանց վրայ եղանակ յարմարցնելով՝ կ'ըլլայ երգ: Երեք տեսակ երաժշտութիւն կայ, սրբազն, գուսաներգական ու թեթեւ: Երաժշտութիւնը կ'ըլլայ ձայնական եւ գործիական:

167. Հ Բ Ա. Հ Ա. Կ Պ.

(Ծարադրութիւն)

Համառօտ կերպիւ տեսութիւն մը ըրէ՛ք սոյն դասագրքին պարունակութեանը վրայ. ըսէ՛ք թէ ի՞նչ բաներ սորվեցաք անոր մէջ:

Վ Ե Ր Զ

ԵՐՐՈՐԴ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒԻ

2013

3988

ՀՀ Ազգային գրադարան



NL0062676

